

ԻՍԿԵՆՏԵՐ Ա.ԲԳԱՐԻՈՒ

ՍԱՐՍԱՓՆԵՐՈՒ ԳԻՐՔԸ

Սարսապդեցիկ նկարագրութիւն մը Լիբանանի վարսունական բուականներու ներքին արինալի խոռովութեանց:

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Թարգմանեց
ՍԻՍԱԿ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ



Տպ. «Ա.ԶԴԻԱԿ» 1983
Պեյրուզ

9 (5)

Դ-12

四

25



ԻՍԿԵՆՏԵՐ ԱԲԳԱՐԻՈՍ

9(5)
Ա-12

ՍԱՐՍԱՓՆԵՐՈՒ ԳԻԾՔԸ

Մարտագղեցիկ
Նկարագրութիւն մը
Հիքանակի
Վարտունական Թուսկանութու
Ներփիա Արիւնաշի Խոռվութեամց

ԻՍԿԵՆՏԵՐ ԱԲԳԱՐԻՈՍ



ՊԵՏՐՈՒԹ — 1933
Տպ. «ԱԶԴԱԿ»

ՈՎ Է ՀԵՂԻՆԱԿԸ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

Իսկէնտէր Աբգարիոս, ամենատարեց որդին է
կարգաթող հայ Եպիսկոպոսի մը:

1823ին Յակոբ Եպիսկոպոս Լուստրացի, աշխարհական անունը Յակոբ Աբգարեան, կը հեռանայ Երուսաղէմի Ս. Յակոբայ Վանքէն ու կ'ապաստանի նախ Սայտա, ապա Պէյրութ, ուր բողոքականութիւնը կընդունի և կ'ամուսնանայ Հավա Մասատ անուն Լիբանանցի օրիորդի մը հետ:

Ինչպէս կրօնական կեանքի, աշխարհական ասպարէզի մէջ ալ մեծ յաջողութիւն ձեռք կը բերէ Յակոբ Արգարեան։ Իր արտակարգ կարողութեանց շնորհիւ Պէյրութի մէջ Նէապոլոյ թագաւորութեան դեսպան կը նշանակուի 1830ին։ Տեղացիներէն կը ճանչցուէր որպէս Եազուապ Ազա։ Իր մահէն ետք հայոց Պատրիարքը կը զնէ Պէյրութ գանուող անոր սեփական տունը՝ ուխտաւորներու համար, և մատուոի կը վերածէ գետնայարկի յարակից երկու սենեակները Ս. Նշան անուամբ։ Ուրեմն՝ այժմու Ս. Նշան Վանքին շրջաբարփին մէջ, 126ին, կը ծնի երկելի արար գրագէտ Խակէնատէր Արգարիուր։

Հօրը բարձր զիրքը պատճառ կ'ըլլայ որ զաւակ-ները կրթուին այն ժամանակուայ Պէյրութի անդիքա-կան դեսպանին զաւակներուն հետ: Այսպէսով հոս նախ-



1991-69 ✓

նական ուսում մը ստանալէ յետոյ՝ անոնց հետ Անգլիա
կը դրկուի, ուր որոշ չափով կը կատարելագործէ իր
ուսումը:

Շատ բան չենք գիտեր իր պատանեկութեան և երի-
տասարդութեան մասին, բայց ինչ որ կը վերաբերի իր
զբական գործունէութեան, սա որոշ է որ շատ կանու-
խէն սկսաւ գրելու:

Խակէնտէր Աբգարիոս որ ծառայած է արար զբա-
կանութեան մօտաւորապէս երեսուն տարի, հեղինակած
է շատ մը կարեոր երկեր, որոնցմէ էն կարեորն է իր
«Սարսափիներու Գիրքը»: Առանց վարանելու կրնանք
ըսել թէ ասիկա իր գլուխ գործոցն է: Այս գիրքը լոյս
չտեսաւ արաբերէնով, այլ պր. ձ. Ֆ. Հշաղէմայի
կողմէ թարգմանուեցաւ անգլիերէնի՝ և ապա հրատա-
րակուեցաւ: Հեղինակը իր աչքերը յաւիտենապէս փառ-
կելէ առաջ արդէն իսկ վերջացուցած էր զայն, բայց
քաղաքական պատճառներով չէր հրատարակած: Այս
սպասումի մէջ մահը վրայ կը հասնի: Զեռագիրը բոլո-
րովին պիտի Կորսուէր եթէ 1900ին պր. ձէսըփ զայն
չի գներ: Այս Ամերիկացին բնագիրը հետո նիւթօրք
կը տանի ուր անգլիերէնի կը թարգմանուի: Իբր ակա-
նատես մը օրուան դէպքերուն, իր այս երկը պատմա-
կան շա'տ մեծ կարեորութիւն կը ներկայացնէ: Նա-
մանաւանդ որ անիկա անգլիերէնի թարգմանուած է:

Այս գիրքին յառաջաբանին մէջ գրուած է որ՝ հե-
ղինակը հայ է և չպատկանելով ո՛չ մարոնի և ո՛չ ալ
տիւրգի խմբակցութեանց, անաշառ կերպով ներկայա-
ցուցած է գէպքերը: Յետոյ թարգմանիչը կաւելցնէ: —
«Եզրակացներով կրնանք ըսել թէ հեղինակին սոյն
գիրքը կրնայ նկատուիլ առաջին կարգի կարեորութիւն
ունեցող երկ մը, ուզզակի Լիբանանի, Սիւրիոյ և Արե-
ւելքի մէջ շատ մը քրիստոնեայ եկեղեցիներու պատ-
մութեան համար»:

Իր նշանաւոր բանաստեղծ-գրագէտի հոչակէն զատ՝
Զանչցուած էր նաև Սուրիոյ և Եգիպտոսի կարեոր քա-
զաքական գէմքերէն մին: Որպէս բարեկամ Եգիպտո-
սի իպրահիմ Փաշային, ան մեծ ազդեցութիւն ունեցաւ
այս վերջինին վրայ՝ Լիբանանի քրիստոնեաներու վի-
ճակին բարւոքման համար:

Արաբերէն լեզուի լաւագոյն վարպետը ըլլալէ զատ,
գիտէր նաև լաւ անգլիերէն, թուրքերէն և քիչ մըն
ալ հայերէն:

Այսպէս ուրեմն, իր մատարական զարգացումը և
այլ յատկութիւնները պատճառ կ'ըլլան որ բարձր զիր-
քերու տիրանայ: Ան Պէյրութի Ամերիկեան և Փօր-
թուկալի կառավարութեանց հիւպատոս կը նշա-
նակուի:

Իր կարեոր վարձատրութիւնները չորս շքանշան-
ներ են: Ասոնցմէ մին տրուած է ամերիկեան կառավա-
րութեան կողմէ, որպէս զնահատութիւն իր ծառա-
յութեանց որ մատուցած է Ամերիկայի ժողովուրդին
Սուրիոյ մէջ: Փօրթուկալի կառավարութիւնը ևս իր
զնահատութիւնը և շնորհակալութիւնը արտայայտած
է շքանշանով մը: Օսմ. կայսրութիւնը պատուած է
զինք Աղալի և յետոյ Պէկի տիտղոսներով և Մէնիսիկի
շքանշանով: Եզրակացնի լիտիվի թագաւորն ալ իր կար-
գին տուած է շքանշան մը:

Քառանըորս տարեկանին կ'ամուսնանայ Բուժինա
Ղուպան անուն տեղացի գեղեցիկ օրիորդի մը հետա-
Սակայն իր կողակիցը կանուխէն կորսնցնելու դժբախ-
տութիւնը կ'ունենայ, և Բուժինա կը մեկնի այս աշ-
խարհէն իր ետին բանաստեղծի փշուած սիրտ մը և
երեք որբ զեռատի զաւակներ ձգելով: Կարծես երկինքը
եօթը սիւներով իր գլխուն փուլ կուզայ, և այն օրէն
սկսեալ բանաստեղծը կը խելագարի ըլեռները կ'իյնայ:

Ի՞նչ արտակարգ սէր կնոջ մը հանդէպ: Շատեր զինք ցնորած կը խորհին, որովհետև վիշտին ազդեցութիւնը այնքան մեծ կ'ըլլայ իր արտաքին յարագերութեանց վրայ, և ո՞վ զիտէ որքան խոր՝ իր հոգեկան ապրումներուն վրայ . . . :

Զի բաւականանար իր կնոջ կորստեան ցաւը ողբալով, այլ, կ'երգէ նաև անոր սէրը: Այսպիսով անոր առաքինութիւնները զովարանող գիրք մը կը գրէ:

Կ'երգնու անգամ մըն ալ չ'ամուսնանալ, ու տունը, տեղը, և զաւակները ձգելով կը դեգերի գիւղէ գիւղ, քաղաքէ քաղաք: Մերթ կ'երթայ Եգիպտոս, Սուտան ու կը վերագանայ: Յետոյ նորէն նոյն ճամբով մինչեւ Զանդիպար և նորէն տուն իր սիրելիին շիրիմին քով: Կարծես մեծղի ու զօրաւոր մագնիսի մը պէս ասիկա զինք իրէն կը քաշէ հեռուներէն, շա՞տ հետուներէն: Յորդառատ արցունքներով կուլայ Ռուժինայի գերեզմանին վրայ, կ'ոգեկոչէ անոր յիշատակը, կ'այրի, կը միսայ անոր սիրով և վերջապէս վիշաը քայքայած իր իսկ առողջութիւնը՝ օր մըն ալ մահէ կը զգետնէ զինք:

Արտակարգօրէն բարձրահասակ, ջղուտ, շիկահեր, և շագանակագոյն աչքերով մարդ մըն էր Խսկէնատէր Արգարիոս: Մեռաւ Պէյրութի մէջ 1885ին, յիսունըինը տարիքն հազիւ բոլորած: Խուռաներամ բազմութիւն մը հետեւեցաւ իր զագաղին: Աճիւնը կը հանգչի Պէյրութի Ամերիկեան Գերեզմանատան սպաւոր նոճիններուն շուշին տակ:

ՍԱՐՍԱՓՆԵՐՈՒ ԳԻՐՔԸ

Թարգմ.

ԻՍԿԵՆՏԵՐ ԱԲԴԱՐԻՈՍ

Ս. ՎԱՐԺԱՄԵՏԵԱՆ

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ

Լիբանան եւ նոն ի գործ դրուած
Բարբարոսութիւնները

Պատմելէ առաջ այդ այլազան խոռվութիւնները և զզուելի ոճիրները որոնք անխղճօրէն գործադրուեցան Լիբանանի մէջ, կ'արժէ յետադարձ ակնարկ մը նետել Լիբանանի նախ քան այս խոռվութիւնները գոյութիւն ունեցող ներքին կացութեան վրայ ու թուել թէ՝ ո՞ր գաւանանքներու և յարանուանութեանց կը պատկանին անոր զանազան ազգութիւնները(*): բնակիչները:

(*) Իրենց տիրապետութեան ընթացքին Օսմանցի քագաւորներ մասնաւոր հրովարտակներով այնպիսի իրաւունքներ եւ առանձնաւորհումներ պարզեւած են Լիբանանի զանազան երիտասարդացութեանց, որ այս վերջինները գրերէ տարբեր ազգութիւններու պէս իրաւունք անջատուած են: Որով հեղինակը չի վարանից զանազան ազգութիւններ անուանելու:

Նախ պէտք է գիտնանք թէ՝ ի իրանան աշխարհին
վեռներուն ամենահիներէն և ամենանշաւորներէն է։
Հոս մարդկային ցեղը բնակութիւնն հաստատած է շատ
հին ժամանակներէ ի վեր, նոյն իսկ հողը և քարը
պաշտող հեթանոսներու գոյութենէն դարեր առաջ։

Հիմա եթէ կիրանանի բնակչութիւնը ըստ իրենց հաւատքին բաժանման ենթարկենք, պիտի տեսնենք որ անհիկա գլխաւորաբար կը բաղկանայ քրիստոնեաներէ և տիւրզիներէ, որոնց հետ միատեղ կը բնակին նաև շա'տ քիչ թիւով մահմետականներ և միթուալիներ^(*): Քրիստոնեաները մեծաւ մասսամբ մարդոնիներ են, որոնց արուներուն թիւը կը հասնի մօտաւորապէս 90.000ի^(**): Ասոր մէջ կան նաև յոյն օրթոսոքաներ, և յոյն կաթոլիկներ^(***):

(*) Մերուալիները մահմետականութեան Շեայի
աղանդին կը պատկանին, որոնք բիւռվ աւելի շատ են
քան Սիւննիները: Ասոնք բնակութիւն հաստատծ են
հիւսիսէն մինչեւ Հօմս, եւ հարաւան մինչեւ Պաղեստինի
ներքնամասերը: Թիւռվ մօսաւորապէս 120.000 կը հաշ-
ուուին: Կ'ըսուի թէ անոնք Օմայաներու ժամանակ Սիր-
իա հաստատուած պարսիկներու շառաւիլիներէն են:
Օսարներու հետ դիւրահաղորդ չեն, եւ լաւ համբաւ մը
չեն վայելեր: Երենց կրօնապէտը կը բնակի Ճ'կզինի մօ-
ժապասի գիւղը: Անոնց առաջնորդող բնաւելիքը Հար-
ֆոււ կը կոչուի:

(**) Աւրիշ աղբյուրի մը համեմատ (Table of the Statistics of Mount Lebanon), Լիբանանի գենֆ բնակչութեան ու կարողութեան ունեցող քիչսունեայ երթասարդութեան թիվը 190.055ի կը հասներ, որնց 102.105ը մարդնեանց են:

(***) Յոյն օր Պօստիներ եւ յոյն կարողիներ, մարդկանց լեռներ յետոյ, ամենատափեց են: Մինչեւ այդ ժամանակ

Գալով տիւրզին երուն՝ անոնց հրացան բռնելու կարողութիւն ունեցող երիտասարդութեան թիւը կը հասնի մօտաւորապէս 15.000ի(*): Անոնք յարութեան հրաշքին չեն հաւատար. հոգեփոխութեան(**) կը հաւատան: Ամէն ապօրինի արարքներելի կը համարեն, պայմանաւոր որ գաղտնապահութեամբ և ծածուկ կատարուի: Նախահայր Աղամի Աստուծոյ կողմէ ստեղծուած ըլլալը կը հաստատեն, և զայն Շաղնիլ կ'անուանեն: Կ'ըսենթէ անոր հոգին փոխանցուած է սերունդէ սերունդ, մինչև որ կանգ առած է վսեմափայլ իմամ Ալի Իպն Ապու Դալիպի մարմինին մէջ: Իմամը կ'ամուսնանայ Մարգարէին զստեր Ֆաթիմայի հետ, որ Ֆաթիմի Խալիֆայութենէն էր, և Ալ-Մանսուր (յաղթող) կը կոչուէր: Իր Խալիֆայութեան հետ միանալէն յետոյ, իմամը Ալ-Հաքիմ. պի-Ամիրալլահի (***) մականունը ստացաւ: Ասկէ անմիջապէս ետք, ինքզինք Ալ-Հաքիմ. պի-Ամրիւնի (****) անուանեց ուրիշները համոզելու համար:

Լիբանանի մեջ բողոքականներ, կարոլիկներ, հայ լուսաւորչականներ, հայ կարոլիկներ, եւ ասորիներ գրեթէ չկային:

(*) Տիւրզիներու թիւը ասկէ շատ աւելի եղած ըլլալու է, որովհետեւ նախապէս յիշուած անզիւերէն գիրքը անոնց թիւը կուտայ մօսաւորապէս 56.035, թիւ մը որ վերջը նուազեցաւ երբ 1860ի դեկտէն յիշոյ անոնցմէտ շատեր Հաւուրան փախան:

(**) Տարեցի մը մեռնելին յետոյ՝ հոգին նորածին մանուկի մը կը փոխանցուի:

(***) Մեկը որ հեղինակութիւն ի գործ կը դնէ Աստիւծոյ իրամանաւ:

(*****) Մէկը որ հեղինակութիւն ի գործ կը դնէ իր հրամանաւ, այսինքն անկախաբար:

թէ ինք Ան է: իրեն առաջին հաւատացողը իր վեզրը Համգահ: Իպն Ալի ալ-Մաժուսին եղաւ, որուն յաջորդեցին Շէյխ Ման Իպն Սաֆիիահ և Շէյխ Հիւսէյն Ատ-Տարազի: Այս վերջինէն է որ, ատենօք, Տիւրզի կրօնքը ծագում առաւ, որովհետև անիկա հաստատ մնաց իր հաւատքին վրայ, և զարկ տուաւ անոր յաջողութեան: Նա միշտ կը թելազրէր ժողովուրդը որ Ալ-Հաքիմը պաշտեն, — կրօնքներու և հաւատքներու ամենաբարձրը ու վսեմը: Առաջին անգամ նա երևացաւ Ուստի Դայմ-Ալլահ Իպն Դալապահ^(*) Լիբանանի մէջ: Ուստի աղ-Դայմի և իջլիմ ալ-Պալանի ժողովուրդին մէկ մասը իրեն հաւատացին:

Ի վերջոյ իր քարոզած կրօնքին սերմերը տարածուեցան մինչև Ճէպէլ-աշ-Շուփ, Ճէպէլ աշ-Շէյխ, Ճէպէլ ալ Ալա և Սաֆատի և Հաւուրանի երկիրները ուր իրենց կրօնքը քողարկեցին, և յայտնեցին թէ Մահմետականներ են: Ծածուկ սրբավայրեր հաստատեցին որպէսզի անոնք որ գիտեն իրենց կրօնքին ներքին գաղտնիքները հոն աղօթեն: Այս սրբավայրերը Ուլիմալ^(**) կը կոչուէին զանազանելու համար ուրիշներէն՝ որոնց Ճիւհիալ^(***) անունը կուտային: Ինչ որ կը վերաբերի իրենց կրօնքին մահմետականութեան հետ ունեցած յարաբէրութեան՝ անոնք մինակ Պուտան ոտանաւորը կը կարդան դագաղին վրայ, մեռել մը վերեզման տանելէ առաջ: Այս ոտանաւորը որ Մարգարէն կը փա-

(*) Տակաւին կը յարգուի որպէս Տիւրզի Կրօնքին որրանք:

(**) Գիցողներ:

(***) Տգիհներ:

աաբանէ, զրուած է Շէյխ Մուհամմէտ Իպն Սահա ատ-Տիլասիի կողմանէ և որ այսպէս կը սկսի: —

Միակ փրկիչը բլալո՞ւդ համար է որ

Կը խառնես արցունքը որ աշխին մէջ արեան նետ կը հոսի Կամ թէ հովը կը փչէ հակառակ ուղղութեամբ

[Խափանելով յառաջացումը Եւ շանքը կը փայլատակէ զայրութին մէջ խաւարչին:

Եւ կը շարունակէ մինչև որ գրական ընտիր լեզուով մը կ'ըսէ: —

Եւ ինչպէս պիտի զայն աշխարհ չկոչեր

Առանց որուն աշխարհ ոչինչին պիտի չսեղծուեր:

Մուհամմէտի, տիեզերի, մարդոց եւ հոգիներու քագաւորը Եւ արապներու ու ոչ-արապներու Մարգարէն:

Անոնք օտարները մոլորեցնելու համար ծոմապասնութիւն ալ ձեւակերպեցին. բայց իրականութեան մէջ ո՛չ ծոմ պահեցին, և ո՛չ ալ աղօթեցին, որովհետև ալ-Հաքիմ-պի-Ամրիւհի անոնց ծոմ պահել. Մէքքէ երթալուխտի համար և ողորմութիւն տալ արգիլած էր:


Ճին ժամանակներէ իվեր անհամաձայնութիւն մը գոյցութիւն ունէր անոնց միջև, որովհետև անոնցմէ ոմանք յայտարարեցին թէ ազգականութիւն ունին Քայսիաներու հետ, և ուրիշներ Նմէն իդներու հետ: Եւ որպէս այս անհամաձայնութեան հետեանք՝ շատ մը ներքին կորներ տեղի ունեցան, մինչև որ Էյն Տառայի դէպէը վրայ հասաւ 1123ին Յ.Մ. որու ընթացքին Քայսիաները յազթեցին Եէմէնիդները և Պանու Ալամ ատ-Տին ատ-Դանուխի ընտանիքէն եօթը հոգի մեռցուցին: Ասոր վրայ Եմէնիդները յուսահատած երկրէն

նահանջեցին։ Քայսիդ ուժերու հրամանատարը՝ Էմիր Հայտար աշ-Շիհապի, երկրին կառավարիչը, Պան Ապուլ-Լաման ամիրայ ձեռնազրեց, և Պանու Նաքատին և Պանու Դալուքին շէյխութեան տիտղոս տուաւ պատեսրազմի միջոցին իրենց արտարերած քաջագործութեանց համար։ Բայց և այնպէս, Պանու Ժանպլատ և Պանու ալ-Ամատ շէյխերը աւելի ուժովցան և ժամանակի ընթացքին անհամաձայնութիւններու միջև։ Լամատեան ամիրաները միացան Պանու Ժանպլատին, մինչ միւս մեծերը, բացի Պանու Նաքատիներէն, միացան Պանու Ամատին։ Այսպէսով Երկրին աշխրէթները Ժանպլատեան և Եղպէքեան խումբերու բաժնուեցան։ Վերջինները յայտարարեցին թէ իրենք Եղպէքի շառաւիզն են, որ ինքնին Ամատիններու պիտերուն նախահայրն է։

Երիստոնեաններն ալ այս ներքին վէճերու և բաժանումներու մասնակցեցան ու շատ մը արիւնալի ընդհարումներու մէջ իրենց գործօն դերը ունեցան։ Բայց տիւրզինները կրնային զիւրաւ իրենց միջև գոյացած անհամաձայնութիւնները և կափւները լուծել, կարծես թէ ամբողջն ալ մէկ ընտանիքի անդամները եղած ըլլային։ Որով քրիստոնեաններու կողմանակցութիւնը իրենց համար հակառակորդներ կը ստեղծէր, թէև տիւրզինները ժամանակաւորապէս կը հաշտուէին, սակայն նորէն կը սկսէին կոռուիլ եթէ պատեհ առիթը ներկայանար։

Քանի որ վերև շատ մը առաջնորդներու անուններ յիշեցինք, անշուշտ ներելի պիտի ըլլար եթէ քիչ մըն ալ խորը թափանցէինք այս նիւթին։

Դարերէ իվեր, այս Երկրին կառավարիչները կ'ընարուէին Մանիդ ամիրաններէն, որոնց ամենավերջինը էմիր Ահմէտ կը կոչուէր և որ մեռաւ 1109ին Յ.Մ.։ Ահմէտի մահուամբ Մանիդներու զերդաստանը անժառանգ մնաց, իրենց ազգականները կառավարիչ ընտրե-



Պէյր Մէրփի ճամբուն վրայ սպաննուած Մարոնի մը

ցին Շիհապի ընտանիքէն էմիր Պէշիրը որ երկրին առաջին կառավարիչը եղաւ, և հաստատուելով Հասպայայի մէջ իննը տարի իշխեց Դամասկոսի հովանաւորութեան տակ:

Այդ ժամանակ Հասպայա մայրաքաղաքն էր այն երկրին որ կը տարածուէր Սաֆատ քաղաքէն մինչև Թրիփոլիի մօտ գտնուող Զառւադ ալ-Ճուպպա քաղաքը: Էմիր Պէշիր մեռաւ Սաֆատի մէջ, և կառավարելու իրաւունքը յանձնուեցաւ իր հօրեղբօրորդիին, էմիր Հայտարին, որ Հասպայայի ամիրաներուն սերունդէն էր: Այս վերջինը Լիբանան գտնուող բոլոր Շիհապիդ ամիրաներուն նախահայրն է:

Իրմէ յետոյ, Աստուծոյ հրամանաւ, վերին իշխանութիւնը իր յաջորդներուն վերապահուեցաւ: Ասոնց ամբողջն ալ սիրայօժար հնազանդեցան Օսմանեան պետութեան վէզիրներուն որոնք Սայտա կը գտնուէին և որ քաղաքը պետութեան սահմաններուն մէջ էր: Վէզիրներն էին որ կառավարիչ կ'անուանէին, և անոնք այս պատիւը կը շնորհէին իրենց նախընտրածին:

Ամիրաներէն անոնք որ տիւրքիներուն վրայ կ'իշխէին կը կոչուէին Պանու Ռասլան, Մերձաւոր Ղարպիմէջ, և Պանու Ապուլ-Ղամա Մէթնի մէջ: Իսկ շէյխները կը կոչուէին Պանու Ապտէլ-Մէլիք, Ճուրտի մէջ, Պանու ալ-Ամատ Արգուպի մէջ, Պանու Նաքատ Մունասիֆի և Շէհարի մէջ. Պանու Դալուք, Վերին Ղարպի մէջ, և Պանու Ժանպլատ Շուփի մէջ որ նոյնպէս կը կոչուի Պանի Շուփը:

Շուփ բաժնուած է երկու մասերու, — Վերին Շուփ և Շուփ աս-Առովիժանի: Առաջինին մայրաքաղաքն է Մուխթարա, իսկ երկրորդինը Պաաքլին: Իրենց կառավարելու գօրութիւնը կը տարածուէր մինչև Պէքատ, Ճէպէլ ար-Ռիհան և ալ-Խարնուպի, աղ-Դուֆֆահի և Ճէզզինի գաւառները: Ասոնց պետերը ուրիշներէ աւելի

իրաւունքներ և առաւելութիւններ կը վայելէին:

Այս գաւառներու ամենայայտնի քաղաքը Տէյր-Էլ-Քամարն(*) էր: Հոս է որ մարդս լացնելու չափ սոսկալի դէպքեր պատահեցան որ մենք պիտի աշխատինք քիչ յետոյ պատմել: Ի վաղուց անտի այս քաղաքը Շիհապի կառավարիչներու բնակավայրը եղած էր մինչև էմիր Պէշիր Բ.ի ժամանակը, երբ այս վերջինը ձգեց զայն նախընտրելով Պէյթ-Էտ-Տինի մէջ բնակիլ, ուր, գեղեցիկ ու հրաշալի Սերայ մը շինել տուաւ: Լեռներու և կիրճերու մէջէն մօտաւորապէս երեք ժամուայ հեռաւորութենէ հոն ջուր բերել տուաւ: Զայն շրջապատել տուաւ գեղեցիկ պարտէզներով:

Այս ամիրան շատ երեւի հանդիսացաւ: Իր նմանը չէր գանուէր Լիբանանի մէջ, որովհետև անիկա թէն ծեր, բայց պատկառազդու և զարգացած իշխան մըն էր: Շա'տ խոհուն էր իր գործ քերուն և արդարացատ իր վճիռներուն ու գատավարութեանց մէջ: Բաւաւ խտրութիւն չէր զներ հարուստին ու աղքատին միջև, և ո՛չ ալ կալուածատիրոջ հետ կը կողմնակցէր ի վկաս մշակին: Կաշառակերութենէ կը խորչէր, և իր հպատակները ազատ կը ձգէր իրենց նախընտրած կրօնին հետեւելու համար: Խոստումը միշտ կը յարգէր և բնաւ վատ խօսքեր չէ խօսած: Ողելից ըմպալիներ չէր խմեր և Աստուծմէ մարդուս տրուած քոլո՞ր լաւ առաքինութիւնները ունէր: Բանաստեղծներ զինք շատ կը սիրէին: Ասոնք իր մասին մէկէ աւելի ոտանաւորներ գրած են: Ասոնցմէ մէկուն մէջ

(*) Լուսնի Վանք կը նեանակէ: Թերեւս այդ տեղերը վանք մը գտնուած ըլլալուն համար է որ բաղադրին այս անունը տուած են:

աշանաւոր բանաստեղծ Պութրուս Քարամա կըսէ: —

Շեհապիկ Պէտրո ո'վ վսմ իշխան, Անվեներ հերոս, գրառաւ եւ վեն, Փառաւոր իշխան, ազնիւ խոհական Որու օնորհները բնաւ չեն դադրիր: Առիւծներէ աւելի առիւծ է եր՝ Կը բառ իր սուրբ, կամ կը նօնէ իր նիզակը: Շատ մը ուզմիկներ կ'ոչնչացնէ երբ յարձակի Եւ ով որ իրեն հետ չափուի կը ծանօթանայ Անոր ուժին, ու ընկրկելով կը նահանջէ:

Իր օրերուն երկիրը ապահով էր: Զինք շրջապատզններ բնաւ չէին յանդկներ ուղիղ ճամբէն շեղիլ և իրենց դրացիին ինչքը յափշտակել: Երկրին մէջ էր աստիճանը բարձրացաւ և հրամանները կատարուեցան մինչև 1840 Յ.թ. Երբ անգլիական նաւեր եկան, Սիւսրիան եզրապտացիներէն առին ու Օսմ. պետութեան յանձնեցին: Քաղաքական այս փոփոխութենէն յետոյ՝ Էմիր Պէշիր իր երկիրը ձգեց ու Մալթա կղզին ապաստանեցաւ: Իրեն յաջորդեց իր հօրեղբօրդորդին Էմիր Պէշիր Գ.: Բայց այս վերջինը իր նախորդին առաքինութիւններէն ոչ մէկը ունէր, և բնաւ քաղաքագէտ չէր: Ժամանակին պահանջները չկրցաւ զիմագրաւել, ուստի ստիպուեցաւ իր ծառայութեան մէջ առնել աղտոտնկարագիրով, ցած զասակարգէ մարդիկ: Իրեն հաւասարող մեծաւորներուն ու ընկերներուն բնաւ կարեւութիւն չի տուաւ, և ո՛չ ալ անոնց խորհուրդին անսաց, որոնք վրէժիմնդրութիւն սնուցին, իրեն հանդէպ: Որով այս վերջինները միշտ զինք հալածեցին մինչև որ պաշտրեցին Տէյր ալ-Քամարի մէջ, ուր քսանը երեք օր զարհուրանքի մատնուած մնաց, մինչև որ նշանաւոր



Ապաէլ-Ֆաթահ Ապա Համստա ազատեց զինք երևելիներու վրէժխնդրութենէն: Անշուշտ ասկէ յետոյ իր պաշտօնէն հեռացուեցաւ: Տիւրզիներու և մարոնիներու թշնամութեան առաջին պատճառներէն մին այս եղաւ(*):

Այս ատեններ, եզիպատոսի երևելի իպրահիմ Փաշան, որ շատ մը երկիրներ և քաղաքներ նուածած էր, փափաքեցաւ տիւրզիներէ կազմուած բանակ մը ունենալ: Ասոր Տիւրզիները հակառակեցան. ուստի ադ-Դայմի և Հաւուրանի մէջ զիմազրեցին: Երբ տեսաւ թէ տիւրզիներ իր առաջարկը ու խնդրանքը կը մերժեն, իպրահիմ Փաշա քրիստոնեաններէն խնդրեց որ իր փափաքին գոհացում տան: Քրիստոնեանները սիրով ընդունեցին, և տիւրզի հին սրբավայր մը կողոպտեցին Ուստի ադ-Դայմի մէջ, որ շատ մը հորթի արձաններ և տիւրզի կրօնքին յատուկ գիրքեր կը պարունակէր: Այսպէսով երևան հանեցին տիւրզի կրօնքին գաղտնիքները, որ տիւրզիները շատ կատաղեցուց:

Քրիստոնեանները զինուորագրելով ալ չբաւականանանալով՝ իպրահիմ Փաշա տիւրզիներուն զէնքերը հաւաքեց և քրիստոնեաններուն յանձնեց: Այս ընթացքը երկու համայնքներուն միջև գոյութիւն ունեցող հին միը աւելի ևս հրահրեց:

Այս գէպքէն քիչ յետոյ, իպրահիմ Փաշա Սիւրիայէն հեռացաւ և Էմիր Պէշիր Բ. Մալթա գնաց (աւելի ճիշդը ուղարկուեցաւ) և ինչպէս տեսանք, իրեն յաջորդեց

(*) Այս առքիւ օրջաքերականով մը Մարոնի Պատրիարք կը թելադրէ ու կը խրախուսէ իր կղերականները որ կարելի եղածին չափ Տիւրզի երեւելիներու իրաւունքները իւրացնեն: Ասոր արդիւնքը կ'ըլլայ Տէլր ալ-Քամարի առաջին պաւարումը որ տեղի կ'ունենալ 14 Սեպտեմբեր, 1841-ին:

Թուրովին անկարող էմիր Պէշիր Գ.: Այս վոփոխուս թիւնները պատճառ եղան որ տիւրզիները զինք և քրիստոնեանները կործաննելու միջոցներու մասին մտածեն: Ասոնց զայրոյթը աւելի գրգռեցին Օսմ. Պետութեան ծառայող չարամիտ մարդիկ, որոնք քրիստոնեանները կ'ատէին, որովհետեւ անոնք աւելի մրանսան կ'ու զէին և կը սիրէին:

Շատ չտեղց ու պատահեցաւ ինչ որ պիտի պատահէր, — մարդկային էակներու խողխողում, թալան, և գիւղերու հրգեհում:

Երբ Էմիր Պէշիր Գ. գահազուրկ եղաւ, ինչպէս արդէն ըսինք, անմիջապէս Օմար Փաշա էլ Մաժարին կառավարիչ նշանակուեցաւ Շէհապիդ ամիրաններու տեղ: Այդ ժամանակ տիւրզիները ապստամբեցան այս Փաշային դէմ, չի հնազանդեցան անոր և ո՛չ ալ անոր խոստումներուն հաւատացին: Որով Օմար Փաշա անուանապէս կառավարիչն էր Լիբանանի: Այս զինք շատ զայրացուց: Ուստի ձեռքակալեց իրեն անհնազանդ եղող տիւրզի երևելիները և Պէյրութ զրկեց որ դատուին: Շատ մը տիւրզիներ ալ իրենց շրջաններուն մէջ ապօտամբեցան ու զիմադրեցին: Քրիստոնեաններ անմիջապէս Օմար Փաշային օգնութեան հասան և տիւրզիները Ցըռուկցին(*):

(*) Տիւրզիները կ'ամբաստանեն Օմար Փաշան որպէս թէ այս վերջինը քրիստոնեաններուն կողմնակցութիւն բած ըլլայ, եւ կը յարձակին անոր վրայ: Ասոնք դիմապրութեան կը հանդիպին բուրք եւ ալպանացի զինուուններու կողմանէ, որոնք զիրենք կը ցոււեն, եւ ո՛չ թէ քրիստոնեայ ժողովուրդին կողմանէ, ինչպէս կ'ըստ նեղինակը: Ճիշդ է որ բուրք եւ ալպանացի զինուուններուն հետ' մարոնի պաւարութան զինուուններ ալ կային, բայց ոչ հասարակ ժողովուրդը:

Երբ Լիբանանի լնդհ. Կառավարիչը որ Պէյրութը կը գտնուէր, լսեց այս բոլորը, անմիջապէս Օմար Փառշան Պէյրութ կանչել տուաւ, որովհետև անիկա չէր ուշան որ տիւրզիները տկարանային իր այս ընթացքով զեր անոնց վրայ իշխէին:

Դժգոհներու պարագլուխներն էին.— Շէյխ Սահմանապլադ, Էմիր Էմին Ռասլան, Շէյխ Խաթթար ալ-Ամատ, Շէյխ Քաղիմ, Շէյխ Պէշիր ան-Նաքատիեան, Շէյխ Հիւսէյն Դալուք, Շէյխ Եռուսուֆ Ապտէլ-Մէլիք, Շէյխ Օսման Ապու Ալվան և Էմիր Մուհամմէտ, որդին երևելի էմիր էմինի, որ շա'տ խուլացի ու խոհեմ անձնաւորութիւն մըն էր:

Ասոնցմէ ամենահարուստը Շէյխ Սահմանապլադը, և ամենաքաջը Շէյխ Խաթթարն էր: Ամենահամբերատարը՝ Շէյխ Պէշիրը, և ամենախոհեմը՝ Շէյխ Հիւսէյն էր: Ասոնք էին յեղափոխութեան ղեկավարները:

1844ին քրիստոնեաները և տիւրզիները դարձեալ սկսան, կոիւի բան մը որ իրենց հին սովորութիւնն էր: Այս անգամ քրիստոնեաները յաղթական էին: Անոնք վառեցին Շուփը մէկ օրուան մէջ, և նոյն բանը կրկնը ուեցաւ Զահէի, Մէթնի և Ղարպի մէջ: Շուփի մէջ կառավարութիւնը միջամտեց, և քրիստոնեաները արկառավարութիւնը միջամտեց, գիլեց շարունակելի իրենց աւերիչ գործունէութիւնը: Մուսթաքա Փաշա անուն հրամանատարը Ղարպի կողմը գնաց, և հրամայեց քրիստոնեաներուն որ ցրուին, որոնք անմիջապէս հնազանդեցան:

Երբ ժամանակ մը երկիրը առանց կառավարիչի մնաց, Շագիպ Էֆէնտի անուն կառավարական ներկաւ մնաց, Շագիպ Էֆէնտի անուն կառավարական ներկաւ մնաց, Երկիրը երկու մասերու բաժնէ: Էմիր Հայտար մանաւ, Երկիրը երկու մասերու բաժնէ: Էմիր Հայտար Ապուլ-Լաման հիւսիսի քրիստոնեաներուն վրայ կառավարիչ կարգուեցաւ, և Էմիր Ռասլան հարաւի տիւրզի ներուն: Այսպէսով երկրին ներքին խնդիրները ժամա-

նակաւորապէս կարգադրուեցան: Սակայն այս երկու ժողովուրդներու իրարու հանդէպ ունեցած ատելութիւնները վերջնականապէս չ'անհետացան: Այս աւելի արծարծուեցաւ բախումով մը որ 1859ին տեղի ունեցաւ Պէյթ Մէրիի մէջ(*): Տասնըերկու քրիստոնեաներ, և քսան տիւրզիներ մեռան, թէև այս վերջինները թիւով աւելի շատ էին: Այսպէսով իրենց ունեցած արհամարհանքը քրիստոնեաներու քաջութեան հանդէպ՝ զիրենք պարտութեան մատնեց: Այս պարտութիւնը պատճառ եղաւ որ աւելի յարմար առիթի մը ոպասեն իրենց վրէժը լուծելու համար:

Այդ ժամանակ Պէյրութ նահանգին կառավարիչը Խուրշիտ Փաշա անուն մոլեռանդ մահմետական մըն էր: Միշտ տիւրզիներուն կը կողմանցէր, որով պատճառ եղաւ քրիստոնեաներուն կործանման: Անիկա շարունակ քաջալերեց տիւրզիները որպէսզի կռուին, բայց զանոնք պաշտպանել չի խոստացաւ:

Խաղաղութիւն հաստատելու պատրուակին տակ Խուրշիտ Փաշա Պէյթ Մէրի գնաց, ուր քանի մը օր մնաց:

Շէյխ Եռուսուֆ Ապտէլ-Մէլիք Մէթնի մէջ քանի մը գիւղերու վրայ յարձակում գործած էր տուները այրելով և կողոպտելով: Խուրշիտ Փաշա քիչ մը անկանոն զօրք ձգելով Պէյթ-Մէրիի մէջ ալ-Մուտայրիթ գնաց այդ տեղի խնդիրները կարգադրելու համար: Շրջակայքի գիւղերը մարդկի ուղարկեց որպէսզի եղած կորուստներուն հաշիւը պատրաստեն իրեն համար: Երկար

(*) Կոիւր սկսաւ, քրիստոնեայ եւ տիւրզի երկու տրդաց միջեւ հաւու մը համար ծագում առնող վեճեն, ինչպէս 1841ի ընդհարումները սկսան տարակի մը համար եղած անհատական կոիւր մը:

քննութիւններէ յետոյ, կորուստներու ընդհանուր գումարը յանգեցաւ 29.000 դահեկանի։ Սակայն այս գումարէն աղէտեալները շա'տ քիչ մաս մը ստացան, որովհետև մեծամասնութիւնը կառավարութիւնը ետ առաւ մաքսի պատրուակին տակ։

Այս կարգադրութիւնը ընելէ յետոյ՝ Փաշան Պէյթ Մէրի վերադարձաւ, ուր տիւրզիները ցերեկ թէ գիշեր գաղտնի յարաբերութիւններ կը մշակէին իրեն հետ, և հոն ալ իր նպատակը իրագործելէ յետոյ՝ իր գաւառին մայրաքաղաքը՝ Պէյրութ վերադարձաւ։

Մարտ 9, 1860ին, յոյն կաթոլիկ յարանուանութեան պատկանող Աթանէսիոս աբեղան որ Ամմիքի վանդին մեծաւորն էր, սպահնուեցաւ։ Ոճրագործը Քափր Քաթրա գիւղէն, Մուհամեդին Ապու Թին անուն տիւրզի մըն էր։ Սակայն այդ ժամանակ ոճրագործը յայտնի էր։

Քրիստոնեանները զայրացած՝ Փաշային և եւրոպասկան պետութիւններու հիւպատուսներուն զիմեցին, որ պէսզի արդարութիւնը ի զործ զրուի։ Բայց առաջինին ճարպիկ դարձուածքովը, խնդիրը օրերով յետաձգուեցաւ, և վերջապէս մոռացութեան մատնուեցաւ։

Միւնոյն ժամանակ Խան աշ-Շիահ անուն տիւրզի մը պանդոկի մը մէջ սպաննուեցաւ։ Ասոր ալ ոճրագործը անյայտ մնաց, որովհետև ոճիրը գործուած էր գիշերը, մինչ դիակը գտնուեցաւ ցերեկը։ Տիւրզիները կասկածուցան թէ քրիստոնեանները մեսցուցին զայն, մինչ քրիստոնեանները կը կասկածէին թէ տիւրզիները մեսցուցած են իրենց Ամմիք վանքին մեծաւորը։

Այսպէսով անոնք սկսան զիրար սպաննել երբ ամացի տեղեր իրարու հանդիպեցան։ Դէպէնը այնպիսի արագութեամբ տարածուեցան, որ քիչ ժամանակուայ մը ընթացքին երկիրը քառսային վիճակի մը մատնուեցաւ։ Յարաբերութիւնները խզուեցան, ճամբորդու-

թիւնները դադրեցան, որովհետև ճամբաններու մէջ ոճրագործներ կը վիտային, և իրաց կացութիւնը խռովեալ վիճակ մը ստացաւ։

Այդ ժամանակ Հաւուրանի մէջ շատ քաջ և նշանաւոր մէկը կը ընակէր։ Երեելի էր շէյխերու մէջ, և գրեթէ անոնցմէ ամենահարուստը, զօրաւորը և աղդեցիկը։ Անիկա Խսմայիլ ալ-Ազրաշ կը կոչուէր, և տիւրզիներ անոր վրայ մե՛ծ հաւատք ունէին։

Երբ քրիստոնեայ և տիւրզի յարաբերութիւնները խզուեցան՝ և կացութիւնը օրէ օր վատթարացաւ, վերջինները լուր ուղարկեցին անոր որ գայ, և խոստացան թէ բոլոր ժողովուրզը մէկ սիրա մէկ հոգի իրեն պիտի հնազանդի։ Երբ ան ըմբռնեց անոնց նպատակը, չի մերժեց, և իմացուց թէ օգնութեան պիտի գայ հետիւտն և հեծեալ քաջերով։

Երբ Լիբանանի տիւրզիները առին այս լուրը, մե՛ծ եղաւ իրենց ուրախութիւնը։ Անմիջապէս պատրաստութիւններու ձեռնարկեցին, և անհունօրէն ուրախացան իրենց փափաքին մօտալուտ իրագործման յօյսով։

ԱԼ-ՄԷՔԲԻ Եւ աս-Սահիլի Խռովութեանց
Պատմութիւնը

Երբ Պէյրութ գտնուող եւրոպական պետութեանց հիւպատուները տեսան որ չարիքը կը ծաւալի, փափաք յայտնեցին Խուրշիտ Փաշային որ քանի մը զինուորաներ զրկէ դէպքին վայրը, և պէտք եղած միջոցները ձեռք առնէ կրակը սահմանափակելու համար։ Ասոնց փափաքին գոհացում տալու համար Փաշան խոստացաւթէ ինքը անձամբ պիտի երթայ խաղաղութիւն վերահաստատելու գործունէութիւնը մօտէն կառավարելու։ Եւ 28 Մայիս, 1860ին, որ մահմետական տոմարով 1276 Յ.Մ. կ'ընէ, մօտաւորապէս հինգ հարիւր զինուորաներ ուղարկեց ալ-Համզիա։ Ասոնց հետևեցան երկու հարիւր պաշշազոցուքներ և չորս թնդանօթ։ Տիւրզիներու հետ նախապէս ըրած իր մէկ կարգագրութեան համաձյն, երկրորդ օրը ինք գնաց դէպքին վայրը իր տեղը Պէյրութի մէջ փոխանորդ մը ձգելով, որպէսզի ընթացիկ գործերը կառավարէր։ Փաշան գնաց հոն, իր տիւրզիներուն ըրած խոստումները գործնականապէս իրականացնելու համար։

Քասրուանի ժողովուրդը տեղաւորուած էր Հիւսիսային Լիբանանի մէջ։ Իրենց Պանու ալ Քազին ընտանիքին անդամները և առաջնորդները վտարած էին, իւրացնելով անոնց ինչքը, և անոնց տեղ կարգած էին Պանիս իսկ Շահին էլ-Պայթարը, որպէս երկրին կառավարիչ։

Երբ այս վերջինը իմացաւ աշ-Շուֆի մէջ տեղի ունեցող խոռվութիւնները՝ անոր բնակիչներուն առաջարկեց օգնութեան փութալ։ Անոնք ըսին թէ երբ որ պէտք ունենան, իրեն լուր կը զրկեն ։ Բայց ան առանց անոնց առաջարկին սպասելու, ամբոխի մը գլուխը անցած, Անթիեաս հասաւ, և անկէ ալ հինգ հարիւր հոգի զրկեց Պատաժա, որոնք էմիր Քայս աշ-Շէհամին տունը իջևանեցան և իրենց զինակիցներուն հետմիացան։

Երբ Փաշան լսեց, լուր զրկեց էմիր Քայսին՝ հըս-
րամայելով որ Քասրուանցիներու ամբոխը ցրուէ, որով
հետև առ ոնք հաղորդակցութեան ճամբան կը խափա-
նէին։ Էմիրը ըսաւ, «Կը լսեմ ու կը հնազանդիմ» և հը-
րամայեց անոնց որ անմիջապէս մեկնին։

Երբ լսեցին թէ Փաշան զինուորներով եկած էր՝
զգացին որ իրենց անոր հետ ունեցած գաղտնի յարա-
բերութիւնը պառող պիտի տար, որով շա՞տ ուրախա-
ցան և սիրատերնին լեռներու պէս ամրացաւ:

Աւազ, Պէյթ Մէրիի տիւրզիները տարի մը պուած խարուած ու պարտուած էին. Ո՞չ ժամանակը, և ո՞չ ալ ստեղծուած առժամանակեայ խաղաղութիւնը մոռցնել առուած էր այս: Եւ նոյն գիշերը յարձակեցան քրիստոնեաներուն վրայ իրենց վրէժը լուծելու համար: Բայց քրիստոնեաները զանոնք յաղթեցին և իրենց տուները այրեցին: Այս պատահեցաւ Մայիս 29ին:

Դեռ հոն զօքքերէն մաս մը կը մնար: Ասոնք անցեալ տարի Փաշային հետ եկած: և անոր Պէյրութ վերադառնալէն յետոյ, հոն մնացած էին: Այս վերջինները տիւրզիներուն միանալով՝ յարձակեցան քրիստոնեաներուն վրայ, մեռցուցին ան որ գտան և կրակի տուին անոնց տուները: Այն տիւրզիները որոնք փախած էին՝ քաջալերուելով՝ այս զէպքէն, վերադարձան և բոլորը միանալով խորակեցին քրիստոնեաներու զիմազրու-

թիւնը, որոնք նահանջեցին իրենց տուները բոցերու և ինչքերնին աւարի համար ձգելով: Այս դէպքի ընթացքին քրիստոնեաներէն մեռան տասնըշորս հոգի, և տիւրքիները ունեցան տասնըշութը մեռեալ և եօթը վիրաւոր:

Յաջորդ առաւօտ երբ աս Սահիլի բնակիչները իմացան Պէյթ Մէրիցիներու պատահած դժբաղգութիւնը՝ հաւաքելով իրենց կարասիներն ու կենդանիները, Պէյթութ փախան։ Մինակ քանի մը մարդիկ մնացին գիւղին մէջ։

Սյս գէպքերէն յետոյ, Խուրշիտ Փաշան հրամայեց
որ թնդանօթներ արձակեն, իր նախապէս ըրած խոս-
տումին համեմատ տիւրզիները ազդարարելու համար։
Ասոր վրայ էմիր Մուհամմէտ Քաղիմ Ռասլան և Շէյխ
Հիւսէյն Դալուք լեռներէն դաշտ իջան հազար հինգ հա-
րիւր մարդերով, որոնք ազդարարութեան տրուելուն կը
սպասէին։ Ասոնցմէ մաս մը յառաջացաւ գէպի Ռւատի
Շահրուր և Պաթշայ, մինչ մեծամասնութիւնը ուղղուե-
ցաւ գէպի Պատապա և Սապնայ։

Ասոնց զիմաղրելու համար, քրիստոնեաները անմիջապէս կազմակերպուեցան: Բայց բոլոր իրենց զիւղերէն ու քաղաքներէն հազիւ վեց հարիւր մարդ կրցան հաւաքնի:

Երբ երկու հակամարտ ուժեր սկսան իրարու զէմ
յառաջանալ՝ բախումը զիրենք իրարու շաղախեց և պա-
տերազմի կրակը բորբոքեցաւ։ Օր մը տեսող ճակատադր-
րական ընդհարումէ մը յետոյ, քրիստոնեաներու խում-
բը չփոթութեան մատնուեցաւ, կռուողները զիրքերնին
կորսնցուցին և բոլորովին շուարեցան։ Անշուշտ նա-
հանջի դիմացին կեանքերնին ազատելու համար, և պար-
տութիւններու ամենավատովը պարտուեցան։ Տիւրգի-
ները մատն վերոյիշեալ զիւղերը և այրեցին ու թա-
լանեցին ու իրենց հետ տարին ինչ որ գտան։ Ասկէ եկան-

ալ-Հատտատ, ուր իրենց միացաւ պաշըպօղուքներու ամբոխ մը: Այս գիւղն ալ թալանելէ յետոյ, տիւրզիները իրենց տուները վերադարձան, բայց պաշըպօղուքները տակաւին շարունակեցին իրենց հրդեհումը և պուքները ամառաւին շարունակեցին իրենց հրդեհումը և սպաննութիւնները՝ մինչև որ Պէյրութի մօտերը հասան: Փաշային վրանները որոնք քաղաքէն դուրս կը գտնուէին՝ մուխով ու ծուխով պարուրուեցան: Այս տեսնելով՝ Փաշան ըստ, «Նատ լաւ կատարեցիք ձեր պարտաւկանութիւնը սիրելի տիւրզի բարեկամներս»:

Այս զէպքի ընթացքին մեռան տասնըերեք տիւրզիներ և քսանըինդ քրիստոնեաներ, որոնք ունեցան զիներ և քսանըինդ քրիստոնեաներ, որոնք մենակ չորս վիրաւորներ: Ասոնց երեւելիները, որոնք մենակ էին էմիր Ապպաս, որդին էմիր Սալման աշ-Շիհասան, էին էմիր Պէյր Փ., գերդաստանին վերջինը, պի: Նոյնպէս էմիր Պէյր Փ., գերդաստանին վերջինը, որուն անդամները, ինչպէս տեսանք այս գիրքին սկիզբը մեծ հեղինակութիւն ունեին:

Երբ էմիր Մուհամմէտ Ռասլան, որու մասին արդէն խօսած ենք, հասաւ Պիր ալ-Վարզար, տեսաւ թէ գիւղի մը մէջ, որուն ինք անձնապէս պատասխանատու էր, խոռովութիւն մը ծագած էր: Անմիջապէս անձամբ էր, անհամաձայնութիւնները կարգադրեց, և չի գնաց և անհամաձայնութիւնները պատասխանատու էր առաջ որ խոռովութիւնը տարածուի: Անկէ ուղիղ ասձեց որ խոռովութիւնը տարածուի: Անկէ ուղիղ աս Սահիլ գիւղը գնաց որ չէյխերու կամ ամիրաներու հոս վանաւորութեան տակ չէր: Գիւղին բոլորտիքը պահաւաններ դրաւ զայն հաւանական յարձակումներէ պահաններ արաւ զայն համար: Այսպէսով գիւղին ընտակիչները պաշտպանելու համար, Այսպէսով գիւղին ընտակիչները պաշտպանելու համար:

Երբ տիւրզիները այս եղելութիւնը իմացան՝ անմիջապէս յարձակեցան այս գաւառին վրայ և պանդոկ մը այրեցին: Խոռովութեան բոլոր ասկէ տարածուելով մը մինչև ալ-Մէթն հասաւ:

Ինչ որ կը վերաբերի քասրուանցիներու ամբոխին՝ ասոնցմէ ոմանք իրենց Պաապտայէն մեկնելէն յետոյ, ալ-Մէթնի սահմանը անցան և տիւրզիներու հետ ընդհարում մը ունեցան: Տիւրզիները ձիաւոր և հետևակ հինգ հարիւր հոգի էին, մինչ քրիստոնեաները երեք հարիւր: Այս վերջիններուն միացան աս-Սահիլի բնակիչներէն ոմանք: Եւ խոռմբերը նոր սարսուազգեցիկ մենամարտի մը սկսան: Դառնութիւնը իր շափրակները բացաւ, և մահը աւելի ու աւելի մօտեցաւ:

Քրիստոնեաներ այդ օր քաջաբար կոռւեցան, միշտ եռանդուն և միշտ խիզախ: Տիւրզիներ սկսան մեծ առառաժներ զլտորել անոնց վրայ, բայց անոնք զիմադրելէ չի դագրեցան: Քրիստոնեաներ տիւրզիները այնպիսի անել կացութեան մը մատնեցին որ՝ այս վերջինները խոռնապի մատնուած՝ ստիպուեցան նահանջել: Քրիստոնեաներէն ոմանք զանոնք հետապնդեցին ու սպաննեցին:

Երբ տիւրզիներու այս պարտութեան լուրը իրենց ալ-Ճուրտի ազգակիցներուն հասաւ՝ այս վերջինները, մօտաւորապէս չորս հարիւր թիւով, խոյացան քրիստոնեաներուն վրայ փոթորիկներով յղի ամպերու պէս:

Քրիստոնեաները տեսնելով այս ծովածաւալ մարդկային բազմութիւնը՝ պահ մը ընկրկեցան, և յառաջանալու քաջութիւնը չունեցան: Այդ օր քրիստոնեաներէն տասնըինը հատ սպաննուեցան, իսկ տիւրզիներէն երեսուն:

Ատկէ տիւրզիները տարածուեցան երկրին զանազան մասերուն վրայ, անխնայօրէն կողոպտեցին ու հրոյ ճարակ ըրին ալ-Մէթնի գիւղերը: Այս գործունէութիւնը շարունակեց օրեր, որու ընթացքին տիւրզիներ այրեցին ալ-Մէթնի տասնըեօթը գիւղերը: Ուրիշ վայրերու մէջ ալ այրեցին քրիստոնեաներու պատկանող բոլոր տուները:

Միւնոյն ժամանակ Քասրուանի քրիստոնեաներուն միջև անհամաձայնութիւն ծագեցաւ: Մինչև հիմա ասոնք շատ համերաշխ գործունէութիւն մը ունեցած էին: Ժողովներու մէջ իրարու հակասեցին, և հրամայուողը հրամանատար եղաւ: Իրենց մէջ կռուելու արամազրութիւն չի մնաց, և յարձակումներէ խուսափեցան: Ամէն ոք իր տունը ապաստանեցաւ, և միւս քրիստոնեաներու հետ իրենց յարաբերութիւնները դադրեցուցին: Այս փոփոխութիւնը պատեհ առիթ մը ստեղծեց տիւրզիներու համար և մեծապէս օգնեց առնոց յարձակումներուն յաջողութեան:

ԵՐԻՈՐԴ ԳԼՈՒԽ

Պատմութիւնը այն դաւանանութեան ու խարեայութեան որմէ տառապեցան ատ-Յուպապիայի եւ Մուալլաքադ ատ-Յամուրի բնակիչները:

Երբ աս-Սահիլի մէջ կատարուած սոսկալի ու զըզուելի արարքներու լուրը ատ-Յուպապիայի ընակիչները լսեցին՝ շատ վախցան այն գէշ հետևանքներէն որ այս գէպերը կրնային ծնիլ, Ուստի իրենց ընտանիքներով ու անասուններով Մուալլաքադ ատ-Յամուր դացին և հոն ապաստանեցան մինչև որ հրաման եկաւ մէկիկ մէկիկ փախչելու:

Եպիսկոպոս Թուպիա մարոնի օգնական մը ունէր որ իր աղջակիցներէն էր: Երբ իմացաւ աս-Սահիլի մէջ պատահած աղէտը՝ լուր զրկեց որ իր օգնականը, աղջականները և բոլոր ընակչութիւնը ծովու վրայով Պէյրութ գան: Երբ Մուալլաքադ ատ-Յամուրի մէջ հաւաքուածներ լսեցին այս՝ յանդգնութիւնը չունեցան նմանօրինակ վտանգաւոր ճամբորդութիւն մը ընելու, և արդէն իսկ միջոցն ալ չունենալով ծովէն երթալու, որոշեցին նոյն օրն իսկ ցամաքէն Պէյրութ փոխազրուի: Գիշերը, լուսնի լոյսով, ճամբայ ինկան իրենց ընտանիքներն ու անասունները հետերնին առած: Անակնակ և անախորժ հանդիպումներէ զգուշանալու համար, միշտ նախընտրեցին ծովեզերքէն երթալ: Այս պատահեցաւ Պաապտայի և Ուստի Շահըրուրի գէպերուն երկրորդ օրը:

Ալ-Նայմա գիւղէն, Հասան Տարքուպա, անուն մէկը գիտէր ասոնց փախուստը: Այս եղելութիւնը հաս զորդելով Հիւսէյն Եռունիսին թելազրեց որ երթայ և Տաիր Քուպայի տիւրզիներուն իմաց տայ: Հիւսէյն մարզիկ ուղարկեց շրջանները որ այս լուրը տարածեն: Այսպէսով լուրը հասաւ Պաշամուն և անկէ ալ Արամուն: Այս գիւղերէն մօտաւորապէս երկու հարիւր յիսուն հոգի ձիաւոր և հետիուն հաւաքուեցան և անոնց անցնելիք ճամբուն վրայ անտառի մը մէջ ապաստանեցան: Այս վայրը կը Կոչուէր Արծիւներու Անտառը: Երբ քրիստոն եանները մօտեցան՝ տիւրզիները կրակ բացին անոնց վրայ: Այս անակնկալ յարձակումէն շփոթած՝ հետեղ նահանջեցին, իսկ շատ առաջացածներ ստիպուեցան ճակատագրական պայքար մը մղել:

Երբ Շուփի տիւրզիները լսեցին հրացանաձգութիւնը, գիշատիչ գայլերու ուկս լնոններէն վար սուրացին՝ օգնութեան հասնելու իրենց արենակիցներուն: Ասոնց միացաւ շրջակայքի գիւղերէն բաւական մեծ թիւ մը, որով կէս ժամէ պակաս ժամանակամիջոցի մը ընթացքին աւելի քան վեց հարիւր հոգի հասան դէպքին վայրը: Ասոնք բոլոր կողմերէն քրիստոնեանները շրջապատեցին և բոլոր անցքերն ու ճամբանները խափանեցաւ փախուստը անկարելի ընելու համար: Ու անոնց միջև պատերազմի բոցը ճարճատեցաւ, սուրերու խըրումները գաւազաններու հարուածներուն յաջորդեցին, և դժբախտութիւնը կսկիծը բազմապատկեց: Կառւողներ մաքառեցան, զիրար հալածեցին, ինքնապաշտպանութեան դիմեցին և զիրար մենամարտի հրաւիրեցին, մինչ կիսներ պոռչատացին ու ողբացին և պատիկներ լալով ցրիւ եկան: Մարզկային զիակներ աշնան տերեններու պէս ինկան այս խոպան գաշտերու վրայ: Հրացանապէս ինկան այս խոպան գաշտերու վրայ: Հրացանապէս ինկան այս խոպան աւելի առաջաւագ գաշտերու վրայ: Հրացանապէս ինկան այս խոպան աւելի առաջաւագ գաշտերու վրայ:

Այս դժբախտութեան ընթացքին, քրիստոնեաններ բնաւ չի դադրեցան իրենք զիրենք և իրենց ընտանիքը պաշտպաննելէ և միշտ կրակելով Պէյրութի ուղղութութեամբ յառաջացան մինչև լոյս, որպէսզի հոն ապաստան մը կարենան գտնել:

Գիշերուան խաւարին հետ զիրենք հալածող թըշանամիններն ալ անհետացան, և երբ աղօթարանը բացուեցաւ, անոնք կարողացան Պէյրութ մտնել առանց վըտանզի, բայց շա'տ ջախջախուած վիճակի մը մէջ, որովհետեւ այդ գիշեր աննկարագրելիօրէն տառապած էին:

Այս ընդհարութի միջոցին քրիստոնեանները կորս անցուցին քառունըերեք մարդ, ու քանի մը կիսներ և փոքրիկներ: Մինչ տիւրզիներէն մեռան տասնըերեք հոգի: Ասոնք ևս ինը վիրաւորներ ունեցան:

Կառւի ընթացքին տիւրզի մը և քրիստոնեայ մը սկսան մենամարտի: Անոնք ուժով զրեթէ իրարու կը հաւասարէին, որով մերթ ընդ մերթ զիրար զգետնեցին և հասան ծովեզերք ուր երկուքը միատեղ ծովը ինչ կան: Բայց զարձեալ չի զազերեցան կառւելէ: Մինչ այս խոչոր ալիք ըը զանոնք ծովամոյն ըրաւ, որոնք անմիշ ջապէս խեղզուեցան: Յաջորդ առաւօտ անոնց դիակը գտնուեցաւ ծովեզերքի վրայ, որոնք իրարու փաթթուած էին: Աս-Ասհիլի քրիստոնեաններէն ոմանք այս տեսնեւով յուղուեցան, ու փոս մը փորելով՝ երկուքը միատեղ թաղեցին:

Ինչ որ կը վերաբերի այս դէպքէն ճողոպրած և Պէյրութ հասածներուն՝ ասոնց վիճակը աննկարագրելի էր: Անոնք մահուան ճիրաններէն խուսափած էին վեց ժամ անընդհատ, իրենցինէն շա'տ աւելի ուժով խումբի մը զէմ կռուելով: Երբ անոնք Պէյրութ հասան՝ զերեզմաններու մէջ թափառող ուրուականներու պէս էին, առանց ուտելիքի, հագուստի և անկողինի ու վերմակի: Անոնք Պէյրութ ապաստանեցան իրենց համար լոկ եր-

կինքը ծածկոց ունենալով։ Բայց հոս ժողովուրդը անմիջապէս օգնութեան հասաւ անհրաժեշտը հայթայթելով։ Մինչ անդին տիւրզիները կը վայելէին իրենց աւարը, հոս քրիստոնեաներ կը տառապէին չքաւորութեան և անսուազութեան ճիրաններուն մէջ։ Ասոնցմէ շատեր գոհ կ'ըլլային եթէ օրական կտոր մը հաց և քիչ մը ջուր գտնէին։

Այս աղէտեալներուն և անոնց աս-Սահիլի բախստակիցներուն ֆրանսացիներ հագուստներ, ուտելիքներ և վերմակներ բաշխեցին, մինչև որ Տէրը դոհմնաց իրենց այդ ընթացքէն։

ԶՈՐՈՌՈԴ ԳԼՈՒԽ

Պատմութիւնը սարսուազդեցիկ աղէտներու, որոնց ենթարկուեցան ձեզզինի, աղ-Դումայի եւ ալ-Խարբուազի բնակիչները։

Երբ Պէյրութի արուարձանին մէջ պատահած չարաղէտ գէպքերու լուրը ծէզզինի և շրջակայթի բնակիչներուն հասաւ, այս վերջինները տիւրզիներու յանկարծական յարձակումէ մը վախնալով, ոկսան կազմակերպուիլ և ինքնապաշտպանութեան միջոցներու զիմել։

Երբ Շէյխի ժանպլադ լսեց ծէզզինցիներու պատրաստութեան մասին, և իրեն իմացուեցաւ անոնց զիմաղրելու տրամադրութիւնը, անմիջապէս յարաբերութեան մէջ մտաւ անոնց հետ և նամակով մը թելագրեց թէ՝ հանդարտ կենան, և ժողովուրդին հանգիստը խոռոչող քայլեր չառնեն։ Ա՛լ աւելին՝ խոստացաւ թէ՝ եթէ իր ըսածներուն անսան՝ զիրենք պիտի պաշտպանէ բուռը թշնամիներէ, անձամբ ինք պատասխանատու ըլլալով իրենց ապահովութեան։

Այս նամակին պարունակութիւնը մեծապէս յուսազրեց ծէզզինցիները, և ասոնք խզճի ամենայն հանգստութեամբ իրենց առօրեայ գործերը շարունակեցին, ապահով ըլլալով թէ որ և է չարիք պիտի չի պատահեր իրենց։

Այսպէս երբ բարեմտօրէն անտեսած էին ո և է ըզգուշութիւն՝ աշ-Ճուֆի տիւրզիները մեծապէս զարմացուցին զիրենք, երբ այս վերջինները, յունիս ամսուն մէկ ուրբաթ կէսօրէն վերջ, հազար հինգ հարիւր հոս

գիով այդ կողմերը ժամանեցին։ Ասոնցմէ մաս մը մօտաւորապէս եօթը հարիւր հատ, յարձակեցան Պէքեսինի վրայ, մինչ մնացածը յառաջացաւ դէպի ձէզգին։ Անշուշտ այս երկու գիւղերու բնակիչները, անտեղեակ պատահածէն, իրենց առօրեայ զբաղումներով կը պարապէին զաշտերու և պարտէզներու մէջ։

Տեսնելով այս դաւազրութիւնը, զայրացած ու կրակ կտրած, Պէքէսինցի Ապու Սամրա և երկու հարիւր քաջեր որոշեցին դիմադրել առաջին խումբին։

Երկու թշնամի խումբեր իրարու հանդիպեցան ալ-Ղապաթիյա կոչուած զայրը,

Ապու Սամրա, որ հերոս մըն էր, կառավարելու և հրամայելու մե՛ծ կարողութիւն արտաքիրեց։ Նոյնպէս քաջութեան ու խիզախութեան տիպար մը հանդիսացաւ այդ օր, այդ գիրկընդիմառն, յուսահատական պայքարին մէջ։

Վերջապէս, արտակարգ քաջութիւններ ի զործ գընելէ յետոյ՝ իրեն յաջողուեցաւ տիւրզիները ետ մզել։ Ասոնք մօտաւորապէս երկու ժամ տեսող կատաղի դիմադրութենէ մը յետոյ նահանջեցին դէպի Խափիշա չորս մեռեալ ձգելով իրենց ետին, մինչ քրիստոնեաներէն պատանի մը մեռաւ։

Պաթիրի քրիստոնեաները տեսնելով տիւրզիներու փախուստը, հետապնդեցին զանոնք, և անոնց դրօշակներէն մին գրաւեցին։ Ասոր վրայ ցրիւ եկած տիւրզիներ զիրար խրախուսելով միացան և շրջակայքի գիւղերու բնակիչներուն հետ յարձակեցան քրիստոնեաներու վրայ, որոնք չի կարենալով գիմադրել այս վերակազմուած ամբոխին կատաղի արշաւանքին, խուժապի մատնուեցան ու հուսկ յետոյ փախան։ Տիւրզիներ հալածելով ու սպաննելով զանոնք հասան Պէքէսին ու յափշտակելէ յետոյ այլ և այլ ինչքերը ու արջառները գիւղը բոլորովին այրեցին։

Ինչ որ կը վերաբերի ձէզգինի քրիստոնեաներուն ասոնք և շրջակայքի քրիստոնեաները, մօտաւորապէս երեք հարիւր հոգի, առիւծներու քաջութեամբ գիմադրեցին։ Անոնց սիրտը երկաթէ աւելի ուժով և քարէ աւելի կարծր էր։ Անոնք շատ տառապած էին 1844ի դէպքերուն, և գիտէին թէ ի՞նչ կը նշանակէր պարտութիւն։ Միացած Ապու Սամրայի չորս հարիւր քաջերուն, անոնք թափանցեցան տիւրզիներու սահմաններէն ներս և աշ-Շուֆի գաւառին մէջ շատ մը գիւղեր այրեցին։ Օրուան հերոսներէն է նաև Տարպ աս Սինի գիւղէն։ Եռաւուք ալ-Մուալյայատ, որ շատ մը քաջագործութիւններ ըրաւ։

Այս առթիւ ձէզգինցիներ մեծ քաջութիւն արտաբերեցին խորհելով թէ, ինչպէս անցեալի մէջ, այս անգամ ալ, տեսնելով իրենց ծրագրին վիժումը, տիւրզիներ զիրենք հանդիսաւ կը ձգէին։ Բայց հակառակը պատահեցաւ։ Ի տես իրենց պարտութեան, վերջին ճիգով մը տիւրզիներ միացան ու միաձոյլ ճակատ մը կազմած՝ յարձակում մը կազմակերպեցին։ Քրիստոնեաներ տեսնելով անոնց ծովու մը պէս յառաջանալը, ընկրկեցան, և բոլորովին յուսահատած սկսան փախչիլ իրենց ետև ձգելով տասը մեռեալ։ Տիւրզիներէն մեռան չորս հոգի։

Անշուշտ տիւրզիներ իրենց տարած յաղթանակէն գինովցած, մտան ձէզգին և ով որ գտան, կին, երեխայ թէ անկար ծերունի, անխնայ ջարդեցին ու տուներն ալ այրեցին։ Մեռեալներուն ընդհանուր թիւը հարիւր վաթսունը հինգ էր։ Այս քրիստոնեաներու ողջ մնացած արենակիցները փախան դէպի Սայտայի ուղղութեամբ։ Այս բոլորը լսելով Շէյխ Սահիտ Փանպլազի կալուածներուն տեսուչը, Քազիմ Եռաւուք Ղամատա, խաչաձեց անոնց ճամբան ութը հարիւր տիւրզիներով

և զօրաւոր բախումէ մը յետոյ, պարապրեց զանոնք իրենց ծննդավայրը ապաստանելու։

Քաղիմ Եռւսուփ շա՛տ գաֆան, ու Պիրրատ աղ-Դամիմիէն աւելի ոճրագործ մէկն էր։ Զարագործութեամբ կը գերազանցէր ալ-Հարիթ Իպն Զալիմը։ Իր այս նը-կարագիրը յստակօրէն ցոյց տուած էր 1840ի դէպքերու Ընթացքին։

Անիկա Ֆարիզ Զուխուր անուն հարուստ քրիստոն-եայ բարեկամ մը ունէր։ Օրին մէկը հետը շատ մը էշեր ու ձիեր առած, անոր ներկայացաւ ու ըսաւ, «Կը վախնամ թէ Պանու ալ-Այտի մեծերը, որոնք քու հա-րստութեանդ կը տենջան, քեզ մեռցնեն անոր տիրա-նալու համար։ Եկուր միատեղ իմ բնակավայրս Պաաքլին երթանք, քեզ կ'երաշխաւորեմ թէ անոնց չարամտու-թենէն պիտի խուսափիս։ Համոզելու համար ամէն տեսակ երգումներ ըրաւ և շատ բարիք խոստացաւ։ Հա-ւատալով իր այս ըսածներուն, Ֆարիզ Զուխուր հաւա-քեց իր բոլոր ունեցածը, ու զանոնք ջորիներու վրայ բեռցնելէ և բոլոր արջառն ալ հետը առնելէ յետոյ, Քա-ղիմ Եռւսուփի հետ հեռացաւ գիւղէն։

Երբ գիւղի սահմաններէն քիչ մը դուրս ելան, Քա-ղիմ Եռւսուփ կրակեց Ֆարիզ Զուխուրի վրայ և զայն մեռցնելէ յետոյ, անոր զիակը ճամբուն վրայ նետեց սրաչսզի էէր ըլլայ զայլերու և անգղներու։ Անկէ վերջ առանց սրտի ամենագոյզն խայթ մը իսկ ունենալու, տուն տարաւ իր սպաննած բարեկամին ինչքերը և իւ-րացուց։

Մնացած քրիստոնեանները իրենց կեանքը փրկելու համար, լուր զրկեցին Սայտա բնակող օտար պետու-թեանց դեսպաններուն, խնդրելով որ զիրենք այս անել կացութենէն փրկն։ Դեսպանները մասնաւոր մարդիկ ուղարկեցին, որոնց հետևելով ժողովուրդը պիտի կրնար առանց վտանգի Սայտա գալ։

Երբ ճամբայ ելան, բոլորովին վախով համակուած, Քաղիմ Եռւսուփ զանոնք անակնկալի բերաւ՝ յարձակե-լով անոնց վրայ՝ իր մարդերով՝ մէկէ աւելի ուղղու-թիւններէ։ Գնդակները զգետնեցին զանոնք անխնա-յօրէն և սուբինները խոցոտեցին զանոնք իժերու պէս։ Օգնութեան և միջամտութեան աղաղակները մնացին ապարդիւն և անարձագանգ։ Եւ ի վերջոյ բոլորովին յուսահատած որոշեցին ինքնապաշտպանութեան գիմել, բայց չի յաջողեցան և աշխատեցան փախչիլ, «ակայն գարձեալ անյաջողութեան մատնուեցան։ Փոթորկալի ծովու վրայ, ալեթատատան մակոյկի մը մէջ գտնուողնե-րու կը նմանէին։ Մահուան հրեշտակը կը ճախրէր ա-նոնց զլխուն վրայ և ամէն բլուրի և ամէն ձորի վերն։ Այս անել կացութեան մէջ մնացին աւելի քան երեք ժամ։ Մօտաւորապէս ասոնցմէ սեռաւ, բացի վեց մայ-րապեաններէ, չորս հարիւր մարդ որոնց եօթանասունը արեղաններ էին։ Արիւնը կը հոսէր անձրևներէ գոյացող հեղեղներու պէս։ Հողին գոյնը փոխուեցաւ, կարծես հին-այով ներկուած ըլլար։ Քարերը սարդիոններու վե-րածուեցան։ Անոնցմէ շատ քիչեր աղատուեցան։

Երբ գիւղը մնացողներ լսեցին իրենց հայրենա-կիցներուն պատահած աղէտը՝ անհունօրէն տրտմեցան, և հաւաքուելով ձէպէլ Դուրա, փախան Զակիէ ապաս-տանելու համար։ Երբ լսեցին տիւրզիները՝ ուրուրնե-րու պէս սլացան անոնց ետեէն, և բոլոր անցքերը գո-սելէ յետոյ՝ պկսան հրացաններով ու սուրերով կոտորել զանոնք։ Այսպէսով անոնցմէ մեռցուցին աւելի քան երկու հարիւր մարդ, իսկ մնացածը փախչելով ապաս-տանեցաւ Պէլէտ աշ-ճաքիֆ, ուր միթուալիներ գայլե-րու պէս անոնց վրայ խոյացան և կողոպտեցին ինչ որ ունէին։

Յաջորդ օրը, որ յունիսի երկրորդ օրն էր, Քաղիմ Եռւսուփ Սավիօրի վանքը գնաց քանի մը երիտասարդ-

ներով: Ասոնք վանքը կողոպտելէ, և տասնըեօթը վա-
նականներ մետքնելէ յետոյ, զայն այրեցին:

Տիւրզիները բոլոր եկեղեցիները թալանի տուին,
և տարին ինչ որ գտան, արժէքաւոր կամ ոչ: Ասոնք շատ
մեծ գումար մը կը ներկայացնէին, որովհետև եկեղեցա-
կաններ հաւատալով Շէյխ Սահիտ ժանպլադի պատոյ
խոսքին՝ բան մը թաքցնելու կամ փախցնելու մասին
չէին խորհած: Ընդհակառակը, հանգիստ սրտով եկեղե-
ցիներու և սրբավայրերու մէջ նստած էին:

Նոյնն էր նաև շրջակայքի վանականներու վիճա-
կը, որովհետև անոնք ալ զինք պատուառոր մէկը խոր-
հելու սխալը գործած էին, բայց մահուան սարսափը
շուտով յաջորդաց հոգիի խաղաղութեան:

Հինգերորդ Գլուխ

Հասպայայի նախնիրը որուն յաջորդեց
Ռաւայայի կոտորածը:

Հասպայայի և Ռաշայայի գէպքերը ներկայացնելէ
առաջ յարմար կը համարենք համառօտ տեղեկութիւն-
մը տալ անոր նախսկին կառավարական վարչաձեին մա-
սին, որ իբր յառաջարան մը կրնայ ծառայել ստորև
տրուելիք անմիջական փոփոխութիւններու:

Նախ ըսինք որ Հասպայա և Ռաշայա երկու զրացի-
աւաններ են, և որոնք կը գտնուին Դամասկոսի գաւա-
սին մէջ: Հասպայա այս երկուքն ամենամեծն է, հաս-
տատուած բարձր լերան մը կողքին:

Անյիշատակ ժամանակներէ ի վեր այս գաւառին
կառավարիչները Շիհապիդ իշխաններն էին, կրօնքով
մահմետական:

Ժամանակին երբ այս գաւառին կառավարիչը էմիր
Սատ-Տինն էր և կը բնակէր Հասպայա, սոյն աւա-
նին բնակչութեան մեծամասնութիւնը քրիստոնեաններ
էին, քանի մը տիւրզիներով և շատ քիչ թիւով մահ-
մետականներ: Անոր օրով երկիրը շատ ալ խաղաղ չէր,
որովհետև տիւրզիներէն մրցակից մը իրեն գէմ ըմբու-
տացած էր: Այս մարդը կը կոչուէր Շէյխ Սալիմ Շամս:
Այս վերջինը իշխանազուն ընտանիքէ մը չէր, ինչպէս
էին լիբանանի միւս առաջնորդները: Բայց ան յան-
դգնեցաւ այսպիսի ապստամբութեան մը, որովհետև
Շէյխ Սահիտ ժանպլադ նայֆա անուն քոյր մը ունէր
որ ամուսնացած էր տիւրզի Շէյխ Էմին Շամսին հետօ-
Ասոնք աղջիկ զաւակ մը ունեցան որը իր կարգին ա-

մուսնացաւ վերոյիշեալ Շէյխ ՍալիմՇամսի հետ։ Շէյխ Սահտ ժանպլադ շա՛տ սիրեց զի՞նք, որով մի՛շտ օգնեց անոր զիրքը բարձրացնելու մինչև որ զայն մեծ հարուստներու դասակարգին հասցուց և խոստացաւ անոր, որ եթէ առիթը ներկայանար, իր կարելին պիտի ընէր զի՞նք էմիր Սատ ատ-Տինի տեղ կառավարիչ նշանակելու։ Անիկա մեծ հաւատք ընծայեց այս խոստումին և ամենուրեք ըստ թէ ինք կառավարիչ պիտի նշանակուէր։ Ասիկա պատճառ մը եղաւ որ կարգ մը տիւրզիներ և մահմետականներ իրեն յարին։ Զի մոռցաւ նաև քըրիստոնեաններէն ոմանք համոզելու որ իրեն օգնեն, անոնց շաա մը խոստումներ շռայլելով։ Այսպէսով սկսաւ սոյն շրջանի քրիստոնեաններու և տիւրզիներու բախումը։

Խոռվութիւնները այնքան յառաջացան որ՝ Իշխանը ստիպուեցաւ Դամասկոս երթալ և իր բողոքը Վէզիրին ներկայացնել։ Միենոյն ժամանակ խնդրեց որ վերադարձին բանակ մը իրեն ընկերանայ, որուն ծախսերը խոստացաւ հոգալ տեղական տուրքերէն։

Լիբանի Ընդհանուր կառավարիչը ընդունեց իր առաջարկը և հրամայեց որ ութը հարիւր հոգի երթայ, կէսը Հասպայայի և կէսն ալ Ռաշայայի համար։ Էմիր Սատ ատ-Տինն ալ անոնց հետ վերադարձաւ Դամասկոսէն։ Բայց կարճ ժամանակի մը ընթացքին բանակը ետ կանչուեցաւ Դամասկոսէն, որովհետև ուխտագնացութեան առթիւ պէտք զգացուեցաւ, և էմիր Սատ ատ-Տինն ալ խորհեղով թէ անախորդ զէպք մը կրնար պատահիլ, զի՞նուորներուն հետ ետ Դամասկոս գնաց։ Շուլոր Շիհապիդ իշխաններն ալ անոր հետևեցան՝ նախըզդգալով թէ ինչ կը սպասէր իրենց չարագործ Շէյխ Սալիմի և իր ըմբուտ զի՞նակիցներուն կողմէ։

Ասոնց մեկնելէն յետոյ տիւրզիներ համաժողովի մը հրաւիրեցին քրիստոնեայ մեծերը, որոնց վրայ վստա-

հութիւն ունէին, և անոնց առաջարկեցին իրենց միանալով էմիր Սատ ատ-Տինի և իր բոլոր գերդաստանին այդ գաւառը կառավարելու իրաւունքը ջնջել։

Քրիստոնեաներ պատասխանեցին և ըսին։

Այսպիսի ընթացք մը անարդարութիւն եղած պիտի ըլլար։ Որով մենք կը հրաժարինք այս խնդիրէն և ձեր դատողութեան կը ձգենք։ Բրէք այն ինչ որ կը խորհիք և կը տեսնէք թէ լաւ է ձեզի համար։

Ատկէ վերջ, տիւրզիներ բազմաթիւ ստորագրութիւններով հանրագրութիւն մը զրկեցին Դամասկոսի կառավարիչին և յայտնեցին թէ իրենք չէին ուզեր որ առաջուայ իշխաններէն ո և է մէկը իրենց վրայ կառավարիչ նշանակուէր։

Կառավարիչը բնա՛ւ նկատողութեան չառաւ այս նամակը։ Ընդհակառակը, հրամայեց որ ութը հարիւր հոգինոց բանակ մը զրկուի Ահմէտ պէյջի հրամանատարութեան ներքեւ և Շիհապիդ էմիր Սատ ատ-Տինի ընկերակցութեամբ յանցաւորները պատժելու և խողվարները զապելու համար։

Երբ Շէյխ Սալիմ Շամս լսեց եղելութիւնը ալ-Մուխտարա գնաց Շէյխ Սահտ ժանպլադի օգնութիւնը խնդրելու համար։

Հասնելով Հասպայա, Ահմէտ պէյջ ձերբակալեց ըմբուտ տիւրզիներէն ոմանք, և վերջին աստիճան զանոնք շարչարելէ յետոյ, զնտաններու մէջ բանտարկեց։

Շէյխ Սալիմ, Միքայէլ Գարբիէլ անուն քրիստոնեայ տնտես մը ունէր, որը Շէյխին ձեռքը լաւ զործիք եղած էր։ Շէյխ Սալիմ շա՛տ կարեորութիւն կ'ընծայէր անոր ըսածներուն և յաճախ կարեոր հարցերու ոռթիւ անոր խորհուրզը կը հարցնէր։

Շէյխ Սալիմ խորհեղով թէ քանի բանակը հոն է ինք իր նպատակին պիտի չի կրնայ հասնի, զայն այդ տեղին հեռացնելու միջոցներ սկսաւ որոնել։ Անմիջա-

պէս մտարերեց իր տնտեսը և հրամայեց որ զայն իր քովը ալ Մուխղարա բերեն։ Երբ այս վերջինը ներկայացաւ՝ Շէյխը առաջարկեց անոր որ քրիստոնեաներէն ստորագրութիւններ հաւաքէ պատճառարանելով թէ՝ երկրին մէջ խաղաղութիւն կը տիրէ, ուստի ո և է պէտք չկայ զինուորի։ Ասիկա անյաջող փորձէ մը յետոյ ինքինք արդարացուց ըսելով թէ՝ քրիստոնեաներ այսպիսի առաջարկ մը յարմար չէին տեսներ, որովհետեւ անոր իրագործումը կրնար իրենց հանգիստը վտանգել։

Երբ այս կերպով չի յաջողեցաւ՝ Շէյխ Սահիտ ուրիշ միջոցներու զիմեց։ Ասոնցմէ մին եղաւ կաշառակերութիւնը։ Իր մարդոց միջոցաւ, բանակի հրամանատարին շատ մը թանկագին նուէրներ զրկեց։ Ի մէջ այլոց, օխա մը յամպար ծխամորճի համար, տասը հազար դահեկան, չորս պարկ բրինձ և ցորեն, շատ մը հաշգուստներ և գորգեր իր նուէրներուն կարևորներն էին։ Ասոնց հետ միատեղ ուղարկեց նաև նամակ մը որուն մէջ ամենայն հեղութեամբ խոստացաւ թէ ինք անձամբ պատասխանատու էր տիւրզիներու ընթացքին։

Երբ հրամանատարը ստացաւ այս նամակը և անոր հետ իրեն ներկայացուած նուէրները և հասկցաւ այդ նամակին նպատակը՝ անոր ամենալաւ բարեկամներէն մին եղաւ։ Այդ վայրկեանէն սկսեալ իր ընթացքը փուխեց։ Ակսաւ քրիստոնեաները ատել և տիւրզիներուն մասնաւոր վերաբերմունք մը ցոյց տալ։ Յաճախ այս վերջիններուն չարագործութեանց աչք փցեց։ Ասոնց հետ գաղտնի ժողովներ գումարեց իրենց սրբավայրերուն մէջ, և մասնաւոր կարգադրութիւններ ըրաւ։ Շէյխ Սահիտին հետ թղթակցեցաւ անոր քրոջը նայփաի միջոցաւ, փափաք յայտնելով թէ՝ կ'ուզէր իրեն հետ բարեկամի մը պէս յարագերութիւն մշակել։

Քրիստոնեաներ տեսնելով իր այս ընթացքը՝ անմիջապէս գանգաստ մը ներկայացուցին ինդհ։ Կառա-

վարիչին։ Այս վերջինը հրամայեց որ անիկա կախակայուի մինչեւ որ իր ընթացքը քննութեան ենթարկուէր Հասպայա կազմուած արտասովոր ատեանի մը միջոցաւ։

Երբ վերոյիշեալ ատեանին ներկայացաւ, հրամանատարը, իր լաւ գործերը փայլուն գոյներով նկարագրող տեղեկագիր մը ներկայացուց, միենոյն ժամանակ ցրելով քրիստոնեաներուն գանգատը և յայտնելով թէ անիկա լոկ զրպարտութիւն մըն էր և աւելցնելով թէ տիւրզիներ կրնային հաստատել այդ պարագան։

Անշուշտ քրիստոնեաներ մերժեցին այսպիսի տեղեկագիր մը ընդունիլ։

Վերոյիշեալ ատեանին ատենապետը Ճօրծաս արամայս անուն քրիստոնեայ մըն էր։ Հրամանատարը զայն իր քովը բերել տուաւ, և պատուիրեց որ իրեն համար տեղեկագիր մը պատրաստէ։ Երբ այս վերջինը մերժեց՝ սկսաւ զայն չարչարել և նոյնիսկ սպառնաց մահով պատժել եթէ շարունակէր իրեն հակառակիլ։

Այդ ժամանակ Հասպայայի մէջ Գաբրիէլ Քասսապ անուն յոյն կաթոլիկ քահանայ մը կար։ Երբ ուրիշներու շարքին աս ալ օր մը ատեանին ներկայ կը գտնուէր՝ տեսաւ թէ ինչպէս Ռայսը կը նեղէր որպէսզի իր տեղեկագիրը պատրասէր։

Հրամանատարը և քահանան լաւ բարեկամներ էին երբ այս վերջինը ժողովասրահ մտաւ, հրամանատարը խորհեցաւ թէ անիկա կ'օգնէր իրեն։ Ուստի ան զիմաւորեց քահանան երբ անիկա սրահին մէջէն զէպի իրենց կը յառաջանար։ Ժպտադէմ ու գոհ սրտով բարեւելէ յետոյ՝ մե՛ծ յարգանքով զայն իր քովը, ժողովականներուն ամենավերը, բազմոցին վրայ նստեցուց։ Մեծապէս յարգեց ու պատուեց զայն։ Ի վերջոյ բարագատրեց անոր Ճօրծաս արմայսի տեղեկագիր մը պատրաստելու հակառակութիւնը, որը լիուլի պիտի ա-

պացուցանէր իր անմեղութիւնը։ Անկէ վերջ քահանան-
բարկացած երևոյթով մը դարձաւ ձօրճաս ար-մայսին-
ու ըսաւ։—

— Զարմանալով կը զարմանամ մեր տիրոջ հանգիպ-
ցուցուցած քու անհնազանզութեանդ։

Ռայս ասոր վրայ ծայր աստիճան գրգռուեցաւ և
կարծեց թէ անիկա խենթ մըն էր և ըսաւ։—


— Ի՞նչ կ'ուզես որ զբեմ անոր համար։

— Գրէ՛ թէ անիկա կաշառք ընդունեց Սահտ ժան-
պլատէն, այսքան արծաթ, այսքան մետաքսեղէն հա-
գուստներ, շատ մը թանկագին առարկաներ, քիլօնե-
րով ցորեն։ Հսէ՛ թէ տիւրզիներ զինք կաշուցին թան-
կագին առարկաներով ու գեղեցիկ ընծաներով, և թէ
ամէն օր անոնց հետ գաղտնի ժողովներ կը սարքէ և
անոնց կը զործակցի ստորերկեայ որոգայթներ լարելու։
Գրէ՛ նաև թէ անոնց բոլոր չարագործութիւնները զո-
հունակութեամբ կը դիտէ առանց անոնց խոչնդու հան-
դիսանալու և թէ անոնց փայտահատները և աղքատները
քրիստոնեաներու մեծաւորներուն շարքին բարձրացուց։
Ուստի գրէ՛ տեղեկագիրը այսպէս։ Ես անոնցմէ մին-
պիտի ըլլամ որ իր ստորագրութիւնը պիտի դնէ անոր,
ձիշդ ու ճիշդ հիմա և հոս։

Բոլոր ներկաները քահանային այս ըսածներուն-
լիաթոք խնդացին, մեծապէս զարմանալով անոր յան-
դդնութեան։

Իսկ գալով Ահմէտ Պէյին, այս անախորժ ու
անակնկալ զէպքը զինք շա'տ զարմացուց և շփոթու-
թեան մաանեց։ Արագօրէն գոյնը փոխեց, որոգհետեւ
քահանային կողմանէ այսպիսի վերաբերմունք մը չէր
ակնկալու։ Ուստի աշխատեցաւ ինքզինքը արդարացնել
լուսաբանելով իր տիւրզիներուն հետ ունեցած գաղտնի
ժողովներուն նպատակը և աւելցնելով թէ ինք նուէր
կամ կաշառք չէ ընդունած։

Զակիկի գրասումը



Այս արդարացումին քահանայ Գաբրիէլ պատասխան նելով ըստ:

— Ինչ որ կը վերաբերի ժողովներու, ասոնք այնպէս բացայայտ կերպով եղած են որ ո՛չ վիճաբաներու և ո՛չ ալ ապացոյցի պէտք կայ: Իսկ գալով նուէրներուն և կաշառքին, ասոնք Միքայէլ Գաբրիէլի միջոցաւ եղած են: Ուստի թո՞ղ ուրանայ եթէ երբեք կրնայ:

Վերոյիշեալ Միքայէլը ևս ժողովին ներկայ կը գըտնուէր: Քահանային վերջին խօսքերը լսելով աչքերը մթազնեցան, և ինչ ըսկելը շուարեցաւ: Բայց երկար լըսութենէ մը յետոյ դարձաւ դէպի քահանան և բոլորովին շփոթած ըստ:

— Եղելութիւնները այն չեն ինչ որ դուք կը խորհիք, և ես այդքան բարոյապէս ինկած մէկը չեմ ինչպէս որ դուք կը կարծէք: Այո՞ւ, ճիշդէ որ ես անոր նուէրներ բերի Շէյխ Սահտէն, բայց ասոնք բոլորովին անմեղ, բարեկամական ընծաներ եին, և ո՛չ թէ կաշառք կամ խոռվութիւն յարուցանելու միջոց:

Այս հատու սուրբ մը հարուածներէն աւելի զօրաւոր խօսքերը լսելով, հրամանատարը անմիջապէս հեռացաւ ժողովէն: Լեզուն խածաւ ու անիծեց այն ժամը երբ քահանայ Գաբրիէլ եկած էր:

Պաշտօնապէս իր ընթացքին ապօրինութիւնը մերկացնելէ յետոյ՝ տեղեկագիր մը զրկեցին այս հաստատելով, որմէ յետոյ կեղրոնէն զայն հեռացուցին իր պաշտօնէն:

Իրեն յաջորդեց Օսման պէյ անուն հրամանատար մը:

Ինչ որ կը վերաբերի տիւրզիներուն՝ երբ ասոնք տեսան թէ Ահմէտ պէյ չի յաջողեցաւ իրենց նպատակին իրագործման մէջ, և թէ Ընդհանուր Կառավարիչը զայն հեռացուց իր պաշտօնէն, շատ ատելութիւն մնուած:

ցանեցին քրիստոնեաներու հանդէպ և իրենց յարաբերութիւնները անոնց հետ փափուկ հանգամանք մը ստացաւ։ Այդ վայրկեանէն սկսեալ, զանազան միջոցներու մասին խորհեցան որպէս զի քրիստոնեաները և էմիր Սատ առ-Ծինը փճացնեն։

Իրենց այս նպատակը իրագործելու գլխաւոր միջոցը եղաւ սերտ յարաբերութիւն մշակել նորեկ պէկին հետ, և անոր մօտենալ գրամով ու խոստումներով։ Եու բէն սկսան գաղտնի ժողովները որոնց կը մասնակցէին Շէյխ Խաթթար ալ-Ամատ, Ալի Համատա և Նայֆա, Շէյխ Սահիթ Քոյրը։ Շէյխ Սալիմ Շամաս ալ յանձին կը մասնակցէր այս ժողովներուն։ Անոնք չի դադրեցան յարատեօրէն ժողովներ գումարելէ, մինչև որ խոռվութիւնը տարածուեցաւ երկրի մէջ և չարիքը անխուսափելի գարձաւ։

Երբ Մայիս ամսոյն երեսունը հասուաւ, մաս մը տիւրովներ Հասպայայի պազարը գացին առուտուր ընելու, ինչպէս որ տեղական սովորութիւնն էր։ Երբ անոնք հոն էին, տիւրզի կին մը եկաւ եւ իմացուց թէ Հաւուրանէն խումբ մը տիւրզիներ, միացած։ Ուստի առ-Դայմի եւ իքլիմ ալ-Պալանի տիւրզիներուն, պատրաստ էին գաւառակը։ Ուսոնք մօտաւորապէս հինգ հազար հոգի էին, եւ կ'երեւայ որ մասնաւոր նպատակով եկած էին։

Տիւրզիներ այս լուրը երբ առին շա'տ յուսահադրութեցան եւ շատ ուրախացան՝ տեսնելով իրենց մօտալուտ յաղթանակը։ Ուստի առանց ժամավաճառ ըլլալու, առոտորանօք իրենց ապրանքները ծախելէ յետոյ, շտապես ցին եկողներուն միանալու։

Ինչ որ կը վերաբերի քրիստոնեաներու, երբ այս վերջինները տեսան իրենց շուրջը տեղի ունեցող անոցուղարձը և տեղեկացան իրականութեան՝ սիրտերնին զախով համակուեցաւ եւ սարսափը պատեց բոլորը։

Այս միջոցին պատուիրակութեամբ մը իրենց կացութիւնը տեղեկացուցին Օսման պէյջին, որը արտաքուստ մե՛ծ եռանդ ու կամեցողութիւն ցուցուց զիրենք պաշտպանելու խնդրին մէջ, և պատուիրեց անոնց որ չի խռովին։

Ցաջորդ օրը Օսման պէյ անձամբ գնաց տիւրզիներուն քով և հոն մնաց գրեթէ սինչև կէս զիշեր։ Անիշա անցաւ ալ-Պայյատա սրբավայրը և հոն ալ տիւրզի երևելիներու և Նայֆա ժանպլադի հետ ժողով մը գումարելէ յետոյ՝ վերագարձաւ իր պաշտօնատեղին։

Ցունիսի երրորդ օրը տիւրզիներ սկսան հաւաքուիլ Ուստի առ-Դայմ, Մաֆալ աշ-Շամս և Իքլիմ ալ-Պալան։ Հաւուրանցի տիւրզիներու խումբ մըն ալ, մօտաւորապէս 3000 հոգի, Մուհամմէտ իազն իսմայիլ ալ-Ադրաշի զեկավարութեամբ միացաւ անոնց։ Ասոնք բոլորը միատեղ յառաջացան դէպի Հասպայա, քաղաքին բոլոր ճամբաները խափանեցին և զայն պաշարեցին խիտ շարքերով նեղ օձիքէ մը տեղմ։

Քրիստոնեաներէն հազար հոգի գացին ասոնց արշաւանքը կասեցնելու և զիմազրելու։

Անմիջապէս կոխւը սկսաւ, որը շա'տ ճակատագրավական եղաւ երկու կողմերու համար ալ։ Յարձակումներ և նահանջներ իրարու յաջորդեցին։ Հակամարտ խումբ քերը երբեմն իրարու այնքան մօտեցան որ՝ մենամարտներ, սուսերամարտներ և գոտեմարտներ անխուսափելի եղան։ Լեռներ, ըլուրներ և բլրակներ դողացին մարտիկներու գրոհին ահաւորութենէն և զէնքերու շայխնէն։ Գնդակները կարկուտի պէս տեղացին և վառողին ծուխը շրջակայքը թանձր խաւով մը պարուրեց։ Երկու կողմերն ալ չի դադրեցան կռուելէ ու մենամարտելէ, մինչև որ վերջապէս տիւրզիներ թիւով շա'տ նուազեան և զգացին թէ եթէ շարունակեն բոլորովին պիտի

ոչնչանան։ Որով նահանջեցին իրենց սրունքներուն բռւլոր ուժերը հաւաքած։

Քրիստոնեաներ տեսնելով իրենց յաջողութիւնը՝ շա'տ քաջալերուեցան, բայց զանոնք չի հետապնդեցին, այլ, վերագարձան քաղաք և բոլո՞ր տիւրզիներու տուները այրեցին։

Այդ որ տիւրզիներէն մեռաւ մօտաւորապէս հարիւր երեսուն հոգի, մինչ քրիստոնեաներէն քսանըվեց։

Յաջորդ օրը տիւրզիները մե՛ծ ամբոխ մը կազմեցին, նոյն իսկ միատեղ առնելով վերաւորները ու հաշմանդամները, և յարձակեցան քաղաքին վրայ յուզուած ու ալեկոծ ծովու մը պէս։

Քրիստոնեաները գացին անոնց հանդիպելու քաջարար և ժայռէ սիրտերով։ Ասոնց հետ միատեղ զնաց նաև թրքական բանակը՝ հեաը ունենալով թնդանօթ մը։ Անշուշտ քրիստոնեաները բանակին օգնութեան վստահեցան, բայց չէին զիտեր թէ ի՞նչ որոգայթներ իրենց համար լարուած էր։ Օսման պէյ պատուիրած էր քրիստոնեաներուն որ տիւրզիները թնդանօթին հասողութեան սահմաններուն մէջ քշեն, որուն պատուէրը քրիստոնեաներ սիրով կատարեցին՝ տեսնելու համար թէ ի՞նչ պիտի պատահէր։ Երբ ասոնք կը կոռուէին՝ Օսման պէյ կորէն բոլորովին ձեռնպահ մնաց, եւ լոկ երեք կեղծ, մինակ վառողով լեցուն թնդանօթներ արձակելէ յետոյ՝ բանակն ալ հետը առած, վերագարձաւ քաղաք։

Հոս քրիստոնեաներուն պատուիրեց որ սերայ հաւաքուին, ուր զիրենք ամբողջը միատեղ պաշտպանել խոստացաւ։ Քրիստոնեաները հաւաքուեցան սերայ, ինչպէս որ հրամայուած էր։ Երբ քրիստոնեայ քաջեր հեռացան ճակատէն, տիւրզիները որ այս առիթին կը սպասէին՝ մտան քաղաք և սկսան քրիստոնեաներու տուները կողոպաել, որմէ յետոյ կրակ առւին տուներուն

և տարին եկեղեցիներու մէջ ինչ որ գտան։

Երբ բոլոր քրիստոնեաները սերայ հաւաքուեցան։ Օսման պէյ լուր զրկեց որ զէնքերը յանձնեն, դարձեալ վստահեցնելով զիրենք կեանքի ապահովութեան և պաշպանութեան։ Պիտի մերժէին զէնքերը յանձնել եթէ երբեք յուսահատած չըլլային, բայց պարագաներու բերմամբ վերջապէս տեղի տուին անոր խաբերայութեան և յանձնեցին իրենց զէնքերը, որովհետեւ վանդակներու մէջ կզպուած թուշուններու պէս եղած էին։ Երբ բոլոր զէնքերը հաւաքուեցան, անոնցմէ հինգ բեռ Ռաշայայի տիւրզիներուն զրկեց, և մնացածն ալ Հասպայայի տիւրզիներուն համար պահեց։

Բոլոր քրիստոնեաները սերայի մէջ մնացին մինչև որ սովը սկսաւ անոնց մէջ և հացին օխան եղաւ երեսուն դահեկան։ Նոյն իսկ այս գումարը վճարելու յօժարողներ չի կրցան հաց գտնել։ Այս անտանելի կացութիւնը տեսաց ութը օր, որու ընթացքին քրիստոնեաները մե՛ծ վախի ու յուզումի մատնուեցան և ապաւինեցան Ամենակարողին գլութեան։

Իններորդ օրը, Օսման պէյ հրաման տուաւ որ սերային գուսնները բանան, և տիւրզիներուն իմացուց թէ կրնային իրենց նպատակը իրագործել։ Ատոր վրայ տիւրզիներ անմիջապէս ներս խուժեցին զէնքերով ու բիրերով զինուած։

Առաջին փնտուած քրիստոնեան ծօրճաս ար-Ռայս ու եղաւ, որովհետեւ անիկա յայտնի զէմքերէն էր, եւ էմիր Սատ ատ-Ճինի գործերուն տեսուչը։ Ռայս պահութած էր իր զինուոր բարեկամներէն մէկուն սերայի տան կիներու յարկաբաժինին մէջ։ Երբ տիւրզիները զայն կը փնտուէին, իր բարեկամը՝ որ մահմետական մըն էր, զինք տիւրզիներուն յանձնեց։ Առանց այլեւայլի տիւրզիները յարձակեցան անոր վրայ լախտերով, սու-

բերով և բիրերով ու ձեռքերը կարելէ յետոյ մեռցուցին մահերու ամենասոսկալիովը:

Յետոյ սերային երկրորդ յարկը բարձրացան, Էմիր Սատ ատ-Տիմի գլուխը կարեցին և բակը նետեցին: Այս յետոյ ընծայ զրկեցին Շէյխ Սահաբին, իբր վրէժիշն զրութիւն այն թշնամութեան որ այս երկութին միջեւ գոյութիւն ունէր:

Ասով ալ չի գոհանալով՝ Էմիր Սատ ատ-Տիմի հինգ մերձաւոր ազգականները բանեցին և տեղնուտեղ յօշու տեցին: Յետոյ, սուրերնին շողչողացնելով, կատղած գայլերու ու գաղաններու պէս ընդհանուր յարձակում մը գործեցին քրիստոնեաններուն վրայ և սկսան զանոնք ոչխարներու պէս մորթել: Անոնցմէ ոմանք կտրտեցին կացիններով, կարծես վառելու փայտեր ըլլային, և ուրիշներ մէկիկ մէկիկ անդամահատեցին: Այրեր խողխողուեցան իրենց հնոջ թեերուն մէջ, և մանուկներ մորթեւեցան իրենց մայրերու կրծքին վրայ: Տիւրզինները մարդոց կ'ըսէին, «Երեսնիդ խաչակնքեցէք և հոգինիդ սուրբ Կոյս Մայրամին յանձնեցէք, որովհետև պիտի մեռնիք» ու տակաւին խօսքերնին չի վերջացուցած, սուրերու մահամերձ հարուածները կը տեղացնէին:

Հետևեալները իրենց գործած շատ մը յանձապարտու ամօթալի արարքներէն ոմանք են որ թարդ նմանը տեղի չէ ունեցած:

Իրարու վրայ մորթեցին մարդու մը երկութէն մինչև տասը տարեկան հինգ երեխանները: Անոնց միսը իրենց հօրը կերցնելէ յետոյ՝ ան ալ մորթեցին: Կին մը որ դիմադրեց իր որդին պաշտպաննելու համար, մեռցուեցաւ անոր հետ: Եւ այսպէս շարունակուեցաւ մինչև որ թափուող արիւնէն արուակներ կազմուեցան: Յատ մը այլազան ձայներու, և մորթուողներու աղիողորմ աղազակներուն ընդմէջէն կը լսուէր, «Փառք ի բարձունս Ամե-

նակարողինս: Օ՛հ ինչ ժամ էր այդ, կարծես վերջին դատաստանէն ժամ մը: Սարսափով և անէծքով օծուած այդ պահը ա՛լ աւելի քսամնեցուցիչ կ'ըլլար, որովհետև մարդոց, կիններու և մանուկներու սրտապատառ աղազակները ձորերն ու թեաները կը լեցնէին: Յուսահատութեան նոպաններու մատնուած՝ կրծքեր կը ծեծուէին եւ այտեր կ'ապտակուէին: Ժայռերը կակուղցան այս աղազակներէն և նոյն իսկ քարսիրտ նիմրօտ պիտի խզճար: Ընդհակառակը, ասոնք ա՛լ աւելի կարծրացուցին տիւրզիններու սիրտերը աւելի սոսկալի չարագործութեանց հըրահեցին: Որով անոնք բոլորպին ինքնազապումի հազուսաններէն մերկացած՝ վրէժի ու արեան պատմումաններ հագան և վանեցին իրենց սրտէն գութը: Այդ օր շատ մը անվայել ու վայրենաբարոյ արարքներ գործեցին ուռնակոխներով առնականութեան և համամարդկային օրէնքները: Այնպէս զարհուրելի են իրենց ի գործ դրած խօժգութիւնները որ, զանոնք պատմելը լոկ, մարդուս խիզճը կը գալարէ: Այդ օր մեռցուած քրիստոնեաններու թիւը հազար հարիւր է: Մինակ անոնք աղատուեցան որոնք մեռելներու տակ պահուած, և կամ իրենք զիրենք խենթի մը պէս սերային շրջաբակէն գուրս նետած էին: Ասոնց հետ միատեղ ազատուեցան նաև քանի մը ուրիշներ որոնք սերայ չէին ապաստանած:

Դէպէէն յետոյ Օսման պէյ իր զինուորները առնելով Դամասկոս զնաց: Հետը տարաւ նաև որբացած քը ըրիստոնեայտղաքները օրոնք մահմետականութիւնը ընդունած էին: Դեռ Դամասկոս չի հասած՝ ճամբորդութեան պիջոցին տիւրզի մը կացինը ձեռին յարձակեցաւ այս տղաքներէն մէկուն վրայ և սկսաւ կացնահարել: Երբ աղուն հայրը, որ հեռուէն խումբին կ'ընկերանար, տեսաւ այս, Օսման պէյին զիմնեց արդարութեան համար: Բայց պէյը չանսաց անոր պազատանքին մինչև որ ըսու

աիպեց այս մարդը որ վճարէ տասնըվեց հազար դահեկան, որը առնելէ յետոյ է որ յանձնեց տղան բոլորովին կէս մեռած վիճակի մը մէջ:

Յաջորդ օրը, որ Յունիսի տասնըերկրորդն էր, քանի մը տիւրզիներ միացած իսմայիլ ալ-Աղբաշի ղեկավարութեան տակ գտնուող, և Հաւուրանէն եկած տիւրզի խումբին, պաշարեցին Ռաշայան: Ս.մէն կողմէ ներս խուժելով կալանաւորեցին քրիստոնեաները, որոնք թըրքական բանակին ներկայութեամբ ապահով զգացած էին: Տիւրզիները քրիստոնեաներուն խօսեցան շատ քաղըր և հանդարտեցութիչ լեզուով մը, բայց Հասպայայի եղելութիւնները արդէն իսկ այս վերջիններուն ականջը հասած էր: Որով անոնք զիտցան թէ այս մարդիկը ո՞չ իրենց երգումը պիտի յարգէին և ո՞չ ալ իրենց ուխտը: Ուստի սպասեցին այն օրուան երբ տիւրզիները պիտի յարձակէին ու ամէն ջանք ի գործ զրին ինքնապաշտոպանուելու և միւսներուն վիճակին չարժանանալու: Բայց Հաւուրանի և Խթլիմ ալ-Պալանի տիւրզիներուն զայրոյթը օրէ օր աւելցաւ անոնց հանդէպ, եւ անոնք սկսան հետզետէ բոլոր փախուստի և նցքերը խափանել:

Ժամանակ մը յետոյ տիւրզիներ յարձակեցան հարցաններով և կացիններով և մօտաւորապէս անոնցմէ եօթը հարիւր հոգի մեռցուցին, իսկ անոնք որ ազատուեցան՝ ապաստանեցան ներսի անմարդաբնակ ու խոպան վայրեր: Հասպայա, Ռաշայա և շրջակայքի գիւղերու մէջ մեռցուած քրիստոնեաներու թիւը կը հասնի մօտաւորապէս հագար ութը հարիւշի:

Բոլոր այս դէպքերը պատահեցան բանակին ներկայութեան որ չի հակառակնեցաւ այս ոճիրներուն, նոյն իսկ բառ մը արտասանելով: Իսկ ա՛լ աւելի սարսափելին այն է որ՝ փոխանակ օդնելու քրիստոնեաներուն այս յաղթահարութեան օրերուն՝ ընդհակառակը մասնակցեցաւ այս արիւնի հարսանիքին:

ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Զահլէի գրաւումը որու պատճառ բնակչութեան կիշները սիփուեցան նահանջել

Զահլէ զիւղաքաղաք մըն է Պէյրութի արևելեան կողմը ոտքով տասը ժամուայ հեռաւորութեան մը վրայ: Բնակչութիւնը մօտաւորապէս ութը հազար հոգի է: Կանոնաւոր շէնքերով, պարտէզներով և ածուներով շըր-ջապատուած գեղեցիկ զիւղաքաղաք մըն է Զահլէն: Գետակ մը Կ'անցնի անոր կեդրունէն, հատու սուրի մը պէս, որուն ջուրը բիւրեղի մը պէս ականակիտ է: Բը-նակչութիւնը շատ քաջ և կայտառ քրիստոնեաներէ կը բաղկանայ, որոնց և տիւրզիններու միջև շատ մը արիւնալի գէպքեր պատահած են ի վաղուց անտի, որովհետեւ բաւական ժամանակ առաջ, Պանու ալ-Բանդար, ալ Մէթնի տիւրզիններուն ազգակիցը, բոնի կերպով գրաւած և իշխած էր ալ-Բարինի: Որով էմիր Պէշի՛ր աշ-Ծիհապի շատ մը իրաւասութիւններ տուած էր Զահլէ-նի քրիստոնեաներուն: Ասոնք մեռցուցած էին քսան արիւրզիներ և մնացածներն ալ զուրս վտարած: Այս դէպքին յետոյ տիւրզիններ զագրեցան վնասներ հասցնելէ եւ դաւաճանելէ: Այս շրջանին մէջ տիւրզիններ աւելի տկար էին և ցած մակարդակի մը տէր: Ուեէ տիւրզի շէր կըրէ-էին և ցած մակարդակի մը տէր: Ուեէ տիւրզի շէր կըր-

Յետոյ քրիստոնեաներ մեացուցին էմիր Տիազ ալ-Հար-
ֆուշը և յաղթեցին իր սիթուալի խումբը: Որով ամբողջ
իրենց թշնամիները յարմար առիթի մը կը սպասէին
վրէժ լուծելու և մաքրելու այդ պարառութեան ամօթը
իրենց ճակտէն: Ուստի 1840ին, որու ընթացքին ընդ-
հարումներ սկսան քրիստոնեաներու և աշ-Շուվփի տիւր-
գիներուն միջն՝ տիւրզիները յարձակեցան քրիստոնեա-
ներու վրայ: Առաջիններուն միացան քանի մը հազար
արաբներ, քիւրտեր և միթուալիներ լքելով քրիստոն-
եաները և աշխատեցան ասոնց պարառութիւնը օր առաջ
իրականացնելու: Ասոնցմէ շատեր մեռան:

Բայց երբ 1844ը հասաւ, քրիստոնեաները պողպատ-
եայ սիրտերով յարձակեցան տիւրզիներուն և ասոնց բո-
լո՛ր դաշնակիցներուն (արաբ, քիւրտ, միթուալի) վրայ
ու շատերը մեացուցին, իսկ մնացածներն ալ անմարդա-
բնակ վայրեր փախցուցին: Ասկէ յետոյ, Զահէի քրիս-
տոնեաները իրենք զիրենք շա՞տ հպարտ զգացին, իրենց
ուժերը կեցրոնացուցին և տիւրզիները շրջապատեցին
միշտ անոնց վրայ յոխորտալով: Իրենց այս հպարտ
կեցուածքը շատերը սարսափեցու և լոկ իրենց անոնը
վախ կ'ազդէր տիւրզիներու և միթուալիներու որոնք
նոյն իսկ կը սոսկային անոնց ծծկեր մանուկներէն:

Այս ատեններ էր երբ Պարիտան կոչուած միթուալի
գիւղին մէջ գիւղացի մը Զահէիցի քրիստոնեայ պահակ
մը այնպէս ծեծեց որ՝ խեղճ մարդը մեռաւ: Երբ այս
լուրը քրիստոնեաներուն հասաւ, այս վերջիններէն
խումբ մը իրենց ձիերուն վրայ նստած արշաւեցին Պա-
րիտան գիւղը, բայց բնակիչները փախան: Վրիժածա-
րաւ ամբոխը մտաւ գիւղ, կողոպատեց ինչ որ գտաւ, եւ
առուները կրակի տուաւ: Պաալպէքի մեծաւորները տե-
սան այս, բայց ուևէ մէկը համարձակութիւն չունեցաւ
միջամտելու:

Այս և ուրիշ պատճառներ տիւրզիներու և միթուա-
լիներու ատելութիւնը դէպի Զահէի քրիստոնեաները
օրէ օր սաստկացուցին, և ասոնք սկսան գաղտնի որո-
գայթներ լարել: Որով, երբ այս վերջին դէպէրը ըս-
կսան երկիրը յուզել՝ և թշնամութիւնները վերանորոգ-
ուեցան տիւրզիներու և քրիստոնեաներու միջև՝ Շէյխ-
Խաթթար ալ-Ամատի որդին Շէյխ Ալի, մօտաւորապէս
երկու հարիւր հոգիով՝ յարձակեցաւ Զահէի մօտ Տահը
ալ-Պայտար կոչուած բլրակին վրայ: Եւ այդտեղ գտնուող
համանուն գիւղին բնակչութեան հետ կոիւը սկսաւ:
Յարձակումներ և հակայարձակումներ տեղի ունեցան:
Այդ շրջանի դիմադրողները չորս հարիւր հոգի էին: Կարձ
ժամանակուայ մը միջոցին, շատ մը ուրիշներ ալ լսելով
հրացանաձգութեան ձայնը միացան կոիւին: Հետզհետէ
կոիւը աւելի սաստկացաւ, և ժամանակ մը յետոյ քը-
րիստոնեաները յաղթահարեցին տիւրզիները ու քաջա-
րիստոնեաները մէկդի շպրտեցին: Շէյխ Ալի ոտքէն վիրա-
բար զանոնք մէկդի շպրտեցին:

Դիպուածով մը Շէյխ Ալիին հայրը անկէ կ'անցնէր
եւ երբ որդուոյն դժբախտութիւնը իմացաւ՝ անմիջապէս
պատերազմի դաշտը ուղղուեցաւ և առանց վայրկեան
մը իսկ կորսնցնելու յարձակողականի սկսաւ իր բոլոր
մը իսկ կորսնցնելու յարձակողականի անվեհներ կեր-
քաջերով: Քրիստոնեաները գիմադրեցին անվեհներ կեր-
պով, որ վերջ ի վերջոյ օրհասական կոիւի մը վերածուե-
պով, որ վերջ ի վերջոյ օրհասական կոիւի մը վերածուե-
պով: Հետզհետէ սկսան աւելի ու աւելի մօտենալ, իրա-
ցաւ վրայ խոյացան, իրար բախեցան, յարձակումներ ու
հակայարձակումներով, Այսպէստեղ օրուայ հինգ ժամը:
Միւնոյն ժամանակ շրջակայքէն շատ մը հակառակորդ-
ներ միացած էին կոիւին, որով քրիստոնեաները խոհե-
մութիւն սեպեցին Զահէ ապաստանիլ, տիւրզիներէն
քաան հոգի մեոցնելի յետոյ, մինչ իրենցմէ մեռած էր
քաան հոգի մեոցնելի յետոյ, մինչ իրենցմէ մեռած էր
տասը: Այս տասին մէկը մեացուած էր տիւրզիներուն

զրօշակը փախցնելու ժամանակ, որը նախատական ձեռվ մը կը ծածանէր: Քրիստոնեաներէն մին չի գիտությով այս, զինք տիւրզի կարծած ու կրակելով մեռացած էր:

Յունիս մէկին, մօտաւորապէս վեց հարիւր զակէցիներ Քաֆր Սիլուան գացին գայն պաշտպանելու համար: Այս խումբին պետք Ապտալլա Ապու Խաթիրն էր: Եռուսուփ պէկ Քարամ, Լիբանանցի նշանաւոր հերոսը, լուր զրկած էր զակէցիներուն և շրջակայքի գիւղերու քրիստոնեաներուն զանոնք վստահացնելով թէ ունէ վտանգ չկար, և թէ ինք շուտով պիտի գար լաւ զինուած խումբով մը զիրենք ազտակելու: Նոյնպէս լուր զրկած էր Ապտալլա Ապու Խաթիրին որ ներկայ գանուի, որպէսզի միասին ուսումնասիրեն ժողովուրդին ապահովութեան հարցը: Երբ Ապտալլա նամակը ստացաւ լուր ուղարկեց թէ ներողամիտ գտնուին իր բացակայութեան համար: Միւնոյն ժամանակ տիւրզիներուկարևոր ուժ մը Քուրնած յիւէն բիրտօրէն զակէցիները այդ շրջաններէն վտարած էր՝ զանոնք պարտութեան մատնելով: Ասոնց միջեւ յուսահատական կոիւ մը տեղի ունեցաւոր մօտաւորապէս եօթը ժամ տևեց: Տիւրզիներէն տասնըհինգ հոգի մեռան, իսկ քրիստոնեաներէն՝ ինը: Քրիստոնեաները Զակէ վերադառն վախնալով թէ աւելի ուժով յարձակումի մը ենթարկուին զիրենք շրջապատող թշնամիէն: Ասոնցմէ ոմանք ալ, ալ-Պէքաայի գաշտը գացին իբր պահակ, եւ ուրիշներ իբր շրջիկ պահակ սկսան երկիրը պաշտպանել: Ընդհարում մը տեղի ունեցաւ անոնց եւ տիւրզիներու միջեւ, և առաջինները յաղթեցին տիւրզիները ու գրաւեցին անոնց ծիերն ու հարցանները:

Երբ տիւրզիները իրենց նպատակին հասան՝ ուրիշ գիւղերու քրիստոնեայ բնակիչները ըրուելով՝ և աեսան թէ մնացածները տեղերնին ամուր կը մնային՝ իրենց

բոլոր ուշադրութիւնը կեդրոնացուցին Զակէն գրաւելուն, որը իրենց նպատակակէտը եղաւ: Որով, չա՛տ մը զինուած խումբեր հաւաքեցին և լուր զրկեցին Պաալպէքի միթուալիներուն և անոնց Պանու ալ-Հարֆուշ ամիրաներուն, որոնք իրենց միացան արաբներու ամբոխով մը, թափառաշրջիկներով և քիւրաերով: Ասոնց առաջնորդներն էին, Խսմայիլ ալ-Ատրաշ, Էմիր Համուա Ռասլան և Շէյխ Խաթթար ալ-Ամատ: Անոնց հետ միաստեղ տարին նախ քրիստոնեաներու խումբ մը որոնք անկարող էին հակառակելու: Հեծեալ թէ հետեակ, իրենց թիւը տասը հազարէն աւելի էր: Այս սարսափեցուցիչ ուժով յառաջացան Զակէի վրայ, և տարածուեցան շրջակայքի գաշտերուն մէջ:

Զակէի բնակչութիւնը, օտարներով միատեղ, հինգ հազար էր, և երբ ասոնք տեսան թշնամիին ահազին զանգուածը՝ որ հետզհետէ կը ստուարանար, համոզուեցան թէ պիտի չի կրնային նոյն իսկ ինքնապաշտպանութեան գիմել: Որով լուր զրկեցին Պէյրութի ֆրանսական հիւպատուին և խնդրեցին օգնութիւնը: Աղաչեցին անոր որ փուշային բարեխօսէ, որպէսզի տիւրզիները հեռանան այդ վայրերէն, և կամ բանակ մը զրկէ քաղաքը պաշտպանելու համար:

Փաշտն պատախանեց թէ կը հրամայէ տիւրզիներուն հեռանալ, և թէ բանակ մը պիտի զրկէ որպէս զիգիմազրողը պատժէ: Խոստացաւ նաև թէ ինքը Խուրշիտ փաշա, անձամբ պիտի հետեւ բանակին և պիտի չը ձգէ որ տիւրզիները ունէ վեաս հասցնեն ֆրիստոնեաներուն: Այս բոլորը պայմանաւ որ քրիստոնեաները զիւնիրենց ժողովուրզը Զակէ խուժելէ, հոն հաւաքուելով, որպէս զի իրեն համար կարելի ըլլայ տիւրզիներուն վրայ յարձակելու և անոնց Զակէն գրաւելու նպատակը վիշեցինել:

Եռւսուֆ պէկ Քարամ, որու մասին արդէն արտաշայտուեցանք՝ հասաւ իւր խումբով և ալ-Մէթն գաւառին մէջ, համանուն զիւղին քով զիրք բռնեց: Եռւսուֆ ազաւաշնդիրի ևս ալ-Մէթնէն և շրջակայքէն զօրաւոր խումբ մը կազմեց և հոն զիրք բռնեց: Հիւպատուները պատուիրեցին անոնց որ հոն մնան իրազարձութիւնները տեսնելու համար: Որով անոնք իրենց զիրքերուն վրայ մնացին սպասելով նոր գէպքերու:

Ինչ որ կը վերաբերի Խուրշիտ փաշային՝ ասիկա Նուրի պէյը Զահլէ զրկեց, չոկատ մը զորքով և ռազմամթերքներով:

Միւնոյն ժամանակ զահլէցիներ կազմակերպուեցան ու ինքնապաշտպանութեան պատրաստուեցան, և Տէյր ալ-Քամարէն ու ուրիշ քրիստոնեայ զիւղաքազաքներէն օգնութիւն խնդրեցին, բայց բացի ալ-Արքուպի բնակիչներէն՝ ուրիշ ուեէ մէկ օգնութիւն չստացաւ:

Նուրի պէկ երեք օրէն Զահլէ հասաւ և հրամայեց զօրքերուն որ քաղաքին շրջակայքը վրաններ լարեն, մինչ ախւրզիներու ամբոխը զօրքերու չորս զին կը թափաէք: Բայց անիկա ասոնց չի հակառակեցաւ ո՛չ գործքով և ո՛չ ալ խօսքով: Որով երբ զահլէցիներ տեսան թշնամիին օր ըստ օրէ զիրենք սեղմելը, և նուրի պէյի ուխտազրժութիւնը ու նենդութիւնը՝ քաղաքին երեք երեւլիները զրկեցին Եռւսուֆ պէկ Քարամին՝ խնդրելով անկէ որ իրենց օգնութեան փութայ, քանի որ ազատուելու ուրիշ ուեէ միջոց չունէին այլմա:

Քարամ խոստացաւ գալ երկրորդ օրը որ կիրակի էր: Որոշեալ ժամուն պատուիրակութիւն մը զնաց Համառ ալ Ազրաշ (խուլ ժայռ) կոչուած վայրը զինք զիմաւորելու: Զահլէցիներ ոչխարներ մորթեցին և համազամ կերաս կուրներ պատրաստեցին իրեն և իր զօրքերուն համար,

ու բոցավառ սիրտերով իրեն գալստեան սպասեցին: Երբ որոշեալ ժամանակը անցաւ և անիկա չեկաւ՝ վախերնին ու հետաքրքրութիւննին աւելի սաստկացաւ և նորէն յուր տուրին անոր՝ տեղեկացնելով վտանգաւոր դրութիւնը որուն մէջ կը գտնուէին, և եթէ ինք չի գար իր քաջարի հերոսներով՝ իրենց ինչքերը պիտի կողոպտուէին և իրենք ալ սպաննուէին, որովհետև իրենց կացութիւնը օրէ օր կը վատանար թշնամիին թիւը ածելուն պատճառաւ:

Այս լսելով Եռւսուֆ պէկ Քարամներողութիւն խընդրեց իր այդ օր չի գալուն համար, և խոստացաւ յաջորդ օրը գալ իր քաջերով: Այս լուրը զահլէցիներուն անհուն ուրախութիւն տուաւ, վախը փարատեցաւ և ուրախութեան ու խրախճանքի ցոյցեր ըրին իրենց մօտալուտ յաղթանակէն զինովցած:

Բայց երկրորդ օրը որ երկուշաբթի էր, Յունիս տաննըութը, ախւրզիներ զանազան ուղղութիւններէ յարձակում գործեցին քաղաքին վրայ և հերոսական զիմազրութեան հանդիպեցան քրիստոնեաներու կողմէ: Յուսահատական էր անհաւասար ուժերու այս պայքարը, մարդիկ ասիւծներու պէս իրարու վրայ կը խոյանային և երկիրը կը զողար հերոսներու գարշապատներուն տակ: Վառօդի ձայնը լեռները կը սարսէր:

Ասոնք չի գաղթեցան իրարու վրայ խոյանալէ, յարձակելէ և հակայարձակելէ, ու զիրար հրմշտկելէ մինչև որ երկուստեք շարաչար յոգնեցան և ծանր կորուստներու դատապարտուեցան: Վառօդին ծուխը զիրենք պարուրեց օրը գիշերի փոխելով...

Այս վիճակը շարունակեց չորս ժամ, որու ընթացքին անոնք բոցերէ աւելի աաք կոիւ մղեցին: Բոլոր այս մենամարտի ընթացքին զահլէցիներ յուսացին թէ Եռւսուփ պէկ Քարամ կուգար իրենց օգնելու, ինչպէս

խոստացած էր։ Որով կարևոր ուժ մը չի կեզրոնացուցին քաղաքին այն մասին վրայ ուրկէ կը յուսային թէ Քարամ կրնար գալ։

Երբ Շէյխ Խաթթար ալ Ամառ այս իմացաւ, խումբ մը կազմեց իր ամենալաւ քաջերէն, և քրիստոնեաններուն գրօշակները որ տիւրզիները կրցած էին անոնցմէ ձեռվ մը առնել՝ պարզելով, այդ ուղղութենէն յառաջացան քաղաքին վրայ։

Երբ քրիստոնեաններ այս լքուած մասէն անոնց յառաջանալը տեսան՝ կարծեցին թէ Եռուսուֆ պէկ Քարամն էր որ իրենց օգնութեան կուգար իր քաջերով և ուազմամթերքով։ Անշուշտ խորհելով թէ ազատուած էին մեծապէս ուրախացան, և իրենց ուժերը ալ աւելի կեզրոնացուցին տարբեր ճակատներու վրայ։ Երբ անսնք այսպէս խրախճանքի մէջ էին՝ պատերազմի կրակը ճորճատեցաւ իրենց լքած դիրքին կողմը։ Յարձակողներու աղաղակը սկսաւ որոտումի մը պէս պայթիլ, վասօդի ձայնին միացած։ Երբ տեսան թէ Կրկինքը մարդ կը տեղացնէր քաղաքին ներսէն ու դուրսէն, և Նուրի պէկ իրենց թշնամացած էր միւսներուն միանալով զահլէցիննը իրենց ընտանիքնին հետերնին առած, ու ինքնապաշտանուելով՝ նահանջեցին Պիսքէնթէյի ճամբով և ապաստանեցան ալ Մէթնի շրջակայ գիւղերը։ Ասոնցմէ ոմանք մինչև ծովեղերքը հասան։

Այս ընդհարումի միջոցին տիւրզիներէն մօտաւ մօտաւորապէս հարիւր հոգի, իսկ քրիստոնեաններէ ութառնը հինգ և թերեւ քիչ մըն ալ աւելի։

Զահլէի բնակչութեան նահանջելէն յւտոյ իրենց թշնամինները (տիւրզիներ, արաբներ, քիւրտ'ր և միթուալիններ) մտան քաղաք և թալանեցին ինչ որ գտան իսկ մնացածն ալ կրակի տուին։ Նոյնպէս մնոցուցին որու որ հանգիպեցան։ Ասոնց մէջ կային Յիսուսնան հիգ հայրեր և քրանսական գոլէճի աշակերտներ։

Այս գէպքէն յետոյ, Զահլէի բնակիչները ցրուեցան բոլոր ուղղութեամբ լեռնային կածաններէ՝ տաքին, ցուրտին, անօթութեան և ուրիշ շա'տ մը փորձանքներու ենթակայ։ Բայց չնորհիւ իրենց տոկունութեան՝ և արժանապատութեան՝ Ֆրանսային եկած նիւթական օգոնութենէն բաժին չափին և իրենք անձամբ աշխատեցան իրենց ապրուստը ճարելու ինչպէս որ կ'ընէին այս դըժբախդ գէպքէն առաջ։

Զահլէի անկումը թշնամիններուն ձեռքը, քրիստոնեաններու համար մե՛ծ կարևորութիւն ունեցող գէպքը մըն էր, որովհետև անիկա իրենց ամենալաւ յենակէտներէն ու կեզրոններէն մէկն էր և հիմա անիկա իրը գործիք մը կրնար ծառայել իրենց թշնամիններուն որոնք անհունօրէն կը փափաքէին բոլո՞ր քրիստոնեայ քաղաքները զրաւել։



ԵՐԹՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Ցէյր ալ—Քամարի անխիղն ու խուժդուժ
կոտորածը ու կարծես վերջ չունէր, եւ
ուր արիւնը զուրի պէս կը ճռաէր:

Ցէյր ալ—Քամար, որ Պէյրութի հաշաւային կողմը
կը գտնուի, և անկէ վեց ժամ հեռու է, զմայլելի բնաւ-
նկարներով հրապուրիչ քաղաք մըն է: Աւելի քան եօթը
հազար հաշուող բնակչութիւն մը ունի, որ քրիստոն-
եաներէ և տիւրզիներէ կը քաղկանայ: Այս քաղաքը
շատ գեղեցիկ և արդի ճաշակով կառուցուած շէնքեր ու-
նի, որ մարդ Լիբանանի ունէ մէկ ուրիշ վայրին մէջ չի
կրնար տեսնել: Բնակիչները առաջինի են, քաջ եւ
անվեհեր—հազուազիւտ յատկութիւններ որոնք քիչերու-
վերապահուած են: Մինչև 1223 Մ. թ. Ցէյր ալ—Քամար
կառավարիչներուն մայրաքաղաքն էր, նա-
մանաւանդ Մանիստի և Շիհապի իշխաններու օրով: Այս
թուականէն յետոյ, Էմիր Պէշիր աշ—Շիհապի նախըն-
տրեց Պէյթ ատ—Տինի մէջ բնակիլ, որով հոն մեծ սերայ
մը շինել տուաւ, և ապաստանեցաւ մինչև 1257 Մ. թ.
երբ նոյն տարին երկրէն մեկնեցաւ իր Եղիպտական
կառավարութեան հետ ունեցած բարեկամական յարա-
բերութեանց շնորհիւ, նամանաւանդ որ Սիւրիան ալ
արդէն օսմանցիներէ զրաւուած էր: Որով, Լիբանանի
ներքին խռովութիւններուն սկսելուն վաղորդայնին իսկ՝
տիւրզիները մէկ նպաստակ ունէին—կործանել Ցէյր ալ
Քամարը: Ուստի անմիջապէս քաղաքը պաշարեցին, եւ

Կրեք օր տեսող անհաւասար ու յուսահատական դիմադը-
րութենէ մը յետոյ, կարողացան զայն գրաւել չնորհիւ
առվին ու հիւանդութիւններու որոնք սկսած էին տա-
րածուիլ: Երբ տիւրզիները քաղաքին տիրացան, ներս
խուժեցին և սկսան այրել, թալանել ու սպաննել վայ-
րագօրէն: Այս բոլորը կատարուեցան նաքատի մեծաւոր-
ներու գլխաւորութեամբ, որոնք արտաբերեցին վաս ու
ամարդի գործունէութիւն մը որ կրնար արդէն իրենցմէ
յուսացուիլ:

Սակայն ժամանակի ընթացքին քաղաքը վերա-
կանգնցաւ ու ծաղկեցաւ, և քրիստոնեաներ կրցան կա-
մաց կամաց իրենք զիրենք ազատել տիւրզիներու լուս-
ծէն: Երբ Սուրիա և Լիբանան օսմանցիներու կողմէ զը-
րաւուեցան, քրիստոնեաներ չուզեցին որ տիւրզինե-
րը զիրենք կառավարեն: Օսմաննեան Վերին Հրամա-
նատարութիւնը իրենց առաջարկին տեղի տուաւ, և քը-
րիստոնեայ կառավարիչ մը նշանակեց անոնց վրայ ու
կանոնաւոր բանակ մը ևս տրամադրեց ընդհանուր ա-
պահովութեան հսկելու համար: Անշեալի մէջ
իրենց ունեցած խռովարար ու վնասակար գործունէու-
թեան համար նաքատի մեծաւորներ երկրէն դուրս վը-
տարուեցան:

Այսպէսով քրիստոնեաները կառավարութեան հովա-
նաւորութեան տակ հանգիստ, խազաղ և ապահով շըր-
ջան մը բոլորեցին: Որով երբ երկրորդ խռովութիւննե-
րը ծայր տուին, անոնք արգիլեցին իրենց «լինթերը»
և տաք—զլուխ երիտասարդները ունէ ցոյցի մասնակցե-
լէ և գործունէութիւն ունենալէ, նամանաւանդ որ իրենց
համայնքին վարչաձեւը միւս քրիստոնեաներէն զատ էր:
Ուստի այս երկրորդ դէպքերուն ձեռնմուխ չեղան, և ո՞չ
ալ անոնցմով հետաքրքրուեցան:

Այսպէսով, երրորդ խռովութիւններու միջոցին

ասոնց զրեթէ ոչինչ պատահեցաւ պատմելու արժանիք Ընդհակառակը, արիւնալի բախումներու տեղի չի տալու համար, աշխատեցան իրենց երիտասարդները զսպել ամէն կարգի տեղական խոռվութիւն անմիջապէս խափանելով և սխալ հասկացողութիւնները լուծելով։

Քիչ յետոյ այս գաւառէն շատ մը երևելիներ տեսակցութիւն մը ունեցան Շէյխ Պէշիր Նաքատի հետ, որովհետեւ անոր խօսքին կը հաւատային և անիկա իրենց մեծ հաւատք ներշնչած էր։ Երկուստէք համաձայնեցան որ բոլորն ալ իրենց կարելին ընեն կորւէ և ընդհարումէ խոռսափելու։ Վերջապէս որոշեցին որ եթէ երբէք այս անկարելի ըլլար իրազործել բոլոր երկրին մէջ՝ գոնէ իրենք ջանան յարաբերութիւնին չի խզել ու խոռվել։ Քրիստոնեանները մեկնեցան վերջնականապէս որոշելով իրենց տուած խոստումը յարգել։

Այս տեսակցութենէն յետոյ քրիստոնեաններ իրենց ամենակարելին ըրին թշնամութեանց տեղի չի տալու համար։ Խաղաղութիւն փափաքելով երկրի բոլոր ժողովութիւններուն, խոյս տուին ընդհարումներէ որոնք կրնային համայնքին անդորրութեան ու շահին վասել։ Քըրքութեանց և բախումներու տեղի առողջ թոյցերէ և ընթացքէ մը միշտ հտու կեցան։ Որով խաղաղութիւն տիրեց մինչեւ որ տիւրզիններ քրիստոնեայ մը սպաննեցին որ վահապա Շամուն կը կոչուէր։

Երբ Տէյր ալ—քամարցիններ այս իմացան, բարկութեամբ և զայրոյթով բորբոքեցան, և ասիկա իրը ազգանշան մը ու նախարան մը նկատեցին այն չարիքներուն որոնք կրնային յաջորդել, նամանաւանդ երբ տեսան շատ մը զինուած տիւրզիններ որոնք կը թափառէին քաղաքին բոլորտիքը։ Իրենք ալ նոյն Ընթացքին հետեւ ենքանապաշտպանութեան պատրաստութեան ձեւնաբկեցին վախնալով որ մի դուցէ անախորժ

զէպք մը կրնար պատմէիլ իրենց անհեռատեսութեան պատճառաւ։ Որով քրիստոնեայ երիտասարդներ զըբգութեցան և անոնց արիւնը սկսաւ ա'լ աւելի եռալ իրենց երակներուն մէջ հակառակորդները սուրով դիմագրաւելու տենչէն բոցավառած։

Այդ օրերուն քրիստոնեայ մը տիւրզի մը տեսնելով յարձակեցաւ անոր վրայ և՝ ճարպիկ դարձուածքով մը անոր զէնքերը առնելէ յետոյ՝ իր իսկ զէնքերով վիրաւորեց զայն կողէն։ Երբ քրիստոնեայ մեծաւորներ եզելութիւնը իմացան, շատ շփոթեցան և անմիջապէս վիրաւորը կառավարիչին տունը տարին ուր ան մեռաւ քիչ յետոյ։

Այսպէսով քրիստոնեաններ և տիւրզիններ միշտ իրարմէ հեռու մնացին. բայց տիւ եւ գիշեր սպասեթին զիրար կողոպատելու յարմար ասիթի մը։ Երբ իրաց կացութիւնը այս վիճակի հասաւ, տիւրզիններ իրենց մեծերուն լուր զրկեցին իմացնելով թէ քրիստոնեաններէն ինչպէս կը նեղուէին և օգնութիւն խնդրեցին անոնց կողմէ սպասնացող վասանգին կարենալ դիմագրելու համար։ Լրատուններ շուտով գացին և հազորդեցին. իրենց պատգամը և աւելցուցին թէ ինչպէս քրիստոնեանները տիւրզի մը սպաննած էին, և թէ Տէյր ալ—Քամարի մէջ կոիւը սկսած էր արգէն։

Հետզհետէ Շէյխ Պէշիր Նաքատին լուր եկաւ թէ տիւրզի մը սպաննուած էր օճառի գործարանին մէջ, ուրիշ մը կիրի փուռին մէջ խողխողուած, մէկ ուրիշ մը գնդակահարուած, չորրորդ մը թոպամահ եղած, իսկ ուրիշ մըն ալ քարկոծուած։

Տարի մը առաջ Շէյխ Պէշիր Նաքատ ուզած էր Տէյր ալ—Քամարէն զուրս, քաղաքին քով, տուն մը շինել առաջ քրիստոնեանները ասոր հակառակած էին եւ հրովարտակով մը շէնքին կառուցումը խափանած։

Այս, և իր *Sէյր* ալ—Քամարէն վտարուիլը զինք մեծապէս զայրացուցած էին։ Որով երբ խռովութեանց լուրջ առաւ՝ հրամայեց որ իրը ազդանշան հրացաններ արձակուին իր տունէն, չըջակայքի տիւրգինները հաւաքելու համար։

Օրը չի լրացած ալ—Մունասիքի և աշ-Շահարէ տիւրզիները հաւաքուեցան իր բոլորտիքը որոնց խռով վութիւն քարողեց իր տանը բակին մէջ։ Միենոյն ժամանակ երկու մարդ ուղարկեց Տէյր ալ—Քամար տեսնելու համար թէ պատմուածները ճի՞շգ էին։ Եթէ երբէք իրեն հաղորդուածները ճշմարտութիւն էին, պատուիրեց որ հրացաններ կրակեն Քաֆր Հիմր կողմէ, իսկ թէ չէ, անմիջապէս վերադառնան։ Պատգամաւորները վերագառնալով իմացուցին թէ բոլոր ժողովուրդը երկուստէք զինուած, իւրաքանչիւրը կը սպասէր որ միւսը նախայարձակ ըլլայ։ Որով զգուշացաւ նոյն օրն իսկ յարձակելէ, և հրամայեց որ ցերեկը սպասեն և իրիկունը կանոնաւորապէս պաշարեն Տէյր ալ—Քամարը։

Տէյր ալ - Քամարի քրիստոնեաներէն ոմանք փառացն եւ կառավարութեան ուրիշ մէկ գաւառին մէջ ապաստաննեցան, որով ասոնց ոչինչ պատահեցաւ:

Երբ տիւրզիներ իմացան թէ իրենց վիրաւորուած ազգակիցը մեռած էր, փոխան վրէժխնդրութեան այդ շրջակայքի մէջ երեք քրիստոնեաներ սպաննեցին։ Այս պատճառ եղաւ որ իրենց հետ ապրող քրիստոնեաներուն վախն ու հսկողութիւնը բազմապատկուին։ Այս զիրենք ստիպեց որ Տէյր ալ—Քամար կեղրոնանան յաւանական վտանգէ զերծ մնալու համար։ Խսկ քաղաքին մէջ գտնուող տիւրզիները իրենց ինչքերնին հնատերնին առած՝ ընտանեօք հեռացան առանց միջամտութեան։ Այսպէսով քրիստոնեաները պաշարման ենթարկուեցան և անձակայի վիճակի մը մատնուեցան հացի և ընդհանրապէս

ուտեսաեղէնի չգոյութեան պատճառաւ:

Մինչև Զորեքշաբթի, Մայիս 28, պաշարման վիճակը
ա'լ աւելի սաստկացաւ, երբ Շէյխ Սահմ Ժանպլազի
քարտուղարը Քազիմ Հասան ատ-Տին և Ալի Համատա
կոչուած տիւրզի մը Պէյթ ատ-Տին հասան: Ասոնք հիւ-
րասիրուեցան Ապտաս—Սալամ պէյի Կողմանէ որ պահակ
խումբին հրամանատարն էր. և լուր զրկեցին Տէյր առ-
Քամարի քրիստոնեայ մեծաւորներուն թէ Պէյթ ատ-
Տին գան: Ասոնցմէ փոքրիկ խումբ մը գնաց տեսակցու-
թեան: Տիւրզիները շա'տ արժանավայել, ուրախ և բա-
րեկամական ընդունելութիւն մը մատուցին քրիստոն-
եաներուն: Կարճ տեսակցութենէ մը յետոյ, Շէյխ Քա-
զիմ ասոնց ներկայացուց նամակ մը գրուած Շէյխ Սահմ
Ժանպլազի Կողմանէ, ուղղուած պահակ խումբին հը-
րամանատարին եւ որ հետեւեալ պարունակութիւնը ու-
նէր:

«Վաեմափայլ Տիար, ազնուականներու և երեւելիս
ներու պետը, յարգուածներու և մեծաւորներու պետը:—
Մեծապէս ցաւակցութիւն յայտնելէ և ջերմեռանդ կեր-
պով Զեղ բարեւելէ յետոյ՝ Զեր յարգալիր անձնաւորու-
թեան կ'իմացնենք թէ հակառակ որ կարգ մը անտեղի
գէպեր պատահեցան տիւրզիներու և քրիստոնեաններու
միջն՝ ասոնք ունէ պատճառ մը չի պէտք է ըլլան մեր
հաշտութեան որ խաղաղութիւն կրնայ տարածել բոլոր
երկրի բնակչութեան վրայ, Նոյնպէս այն անբաղձալի
պատահարները պատճառ մը չի պէտք է ըլլան որ քը-
րիստոնեայ մեծաւորներ Շէյխ Հիւսէյն Դալուքին եւ
ուրիշներու հետ Սիմքանիեա երթան խաղաղասէր կար-
գագրութեանց և ընդհանուր հասկացողութեանց համար է
Եւ Զեր բարեկամութեան, և ընդհանուր կացութիւնը
բարուոքելու կամեցողութեան յուսալով մենք մեծապէս
կը փափաքինք որ գուք յարգէք ձեր այսպիսի ժողովի

մը ներկայ գտնուելու խոստումը, խափանելով հասարակ ժողովուրդին մէջ վէճն ու կոփւը, ինչպէս որ ձեր պանծալի սովորութիւնը եղած է անցեսլի մէջ։ Վերջ։ Քըրւած ի ալ—Մուխթարա, 28 Մայիս 1860ին, ստորագըրւած Սահմանապահութեան Ամառագըրւած։

Երբ Տէյր ալ—Քահարի քրիստոնեայ մեծաւորները իմացան նամակին պարունակութիւնը, մեծապէս ուրախացան հեղինակին լաւ տրամադրութեանց համար եւ ըսին։

— Մենք մի՛շտ խաղաղութիւն ուզած ենք և ատած կափւը։ Ամէն ոք գիտէ թէ սկիզբէն ի վեր մենք չենք դադրած յարատեօրէն աշխատելու խաղաղութիւնը վերահաստատելու համար։

Այսպէս ըսելով մեկնեցան բոլորովին հանգիստ սիրատով և ուրախ տրամադրութեամբ, մոռնալով իրենց ներքին վախն ու կասկածները։

Բայց դեռ տեղերնին չէին հասած, երբ ճամբու ընթացքին լսեցին անեղ հրացանաձուռութիւն մը ալ—Մասիրի կողմէ և տեսան թէ եօթանասուն Տէյր ալ—Քամարթի քրիստոնեաներ օգնութեան կը փութային իրենց այդ կողմը գտնուող ազգակիցներուն։ Տակաւին ասոնք չի հասած, տիւրզիները արդէն իսկ մտած էին այս տուները և կողովտելէ յետոյ՝ հրոյ ճարակ ըրած։ Ան-կէ ալ կը յառաջանային դէպի Տէյր ալ—Քամար։ Քըրիստոնեաները այս տեսնելով կրակ բացին տիւրզիներու վրայ և սպաննեցին անոնց զրօշակակիրը, որուն անմիջապէս ուրիշ մը յաջորդեց։ Աս ալ սպաննեցին, որուն ուրիշ մը յաջորդեց։ Աս ալ իր նախորդներուն վիճակին արժանացաւ, և այսպէս տեսեց մինչև որ եօթը հոգի մեռան այս զրօշակին պատճառաւ։ Բացի ասոնց մէ ուրիշ քանի մը հատ ալ սպաննուեցան, որով տիւրզիները ստիպուեցան նահանջել։ Քրիստոնեաները Տէյր

ալ—Քամար վերադարձան և այդ օր բոլոր գիշերը արթուն հսկեցին։

Առաւոտ կանուխ, մութնուլուսին, հրամանատար մը եկաւ Պէյրութէն հարիւր զինուորով և նամակ մը տուաւ քրիստոնեաներուն Խուրշիտ փաշային կողմանէ գրուած, որու մէջ փաշան կը հրամայէր Տէյր ալ—Քամարի բնակիչներուն հետու կենալ երկրի մէջ ծայր տըւած խովութիւններու մասնակցելէ և կ'աւելցնէր որ իրենց պաշտպանութեան համար զրկած էր այդ զինուորները։

Միւս օրը զինուորները եւ Պէյրութ վերադարձան ոչինչ ըրած։ Ասոնց հետ միատեղ գացին նաև հոն առաջուց գտնուող պահակներու ընտանիքները իրենց ինչքերը հետերնին առած։ Այդ օրուա ժամը երեքին տիւրզիները սոսկալի յարձակում մը գործեցին Տէյր ալ—Քամարի վրայ խելագարած բորենիներու պէս ամէն կողմէ խոյանալով և հանգիպածնին սպաննելով՝ ո՛չ ծերի, ո՛չ պառաւի, կոնջ կամ մանուկի խնայելով։

Տիւրզիները մօտաւորապէս չորս հազար հոգի էին, ձիաւոր եւ հետեւակ, կատարելապէս զինուած։

Տէյր Սահմանապահ ալ—Շուֆի տիւրզիներուն պետն էր, և Ալի Համատայի հետ յարձակումի յառաջապահը։ Տէյր Պէշիր Նաքատ և իր ազգակիցներէն ոմանք ալ—Մունասիփի տիւրզիները առաջնորդեցին, և Պանու Ապտէլ Մէլիք ընտանիքէն ոմանք, ալ—Ժուրտի տիւրզիները առաջնորդեցին։ Տէյր Մալհամ ալ—Ամատ Վարին Արքուպի տիւրզիներու և Տէյր Մահմուտ ալ—Այտ Վերին Արքուպի տիւրզիներու առաջնորդներն էին։

Իսկ ինչ որ կը վերաբերի քրիստոնեաներուն՝ ասոնք իրենց թիւին ներած չափով խումբերու բաժնուեցան եւ պաշտպանողականի դիմեցին։

Երկու հակամարտ ուժերու միջև վասօդին բոցը փայլատակեց զերթ կայծակ, փոթորիկի մը պէս մարդոց վրայ խուժելով: Այս ահաւոր կացութիւնը շարունակեց մինչև որ օրը սկսաւ տարածամիլ և սաթէ մը աւելի խաւար գիշերը յաջորդեց: Եւ գիշերուա ահաւոր ու մեռելային լոռութեան մէջ հրացաններու որոտին ու բոցին, փոխարինեցին մորթելն ու խոխողելը:

Հակառակ իրենց կատաղի յարձակումին և ջախջախիչ մեծամասնութեան՝ տիւրզիները չի կրցան քաղաքը դրաւել, և Շէյխ Պէշիր Նաքատ հրամայեց որ վերադառնան: Այս հրամանին համեմատ բոլորը քաշուեցան, և այդ գիշեր տիւրզիներէն ոչ ոք մնաց հոն:

Վախնալով մօտալուա չարիքէն, կոռու ընթացքին շատ մը քրիստոնեաներ սիրայ ապաստանած էին իրենց ընտանիքներով:

Այդ օր տիւրզիներէն մեռաւ աւելի քան հարիւր եւ քրիստոնեաներէն մինակ տասնըեօթը հոգի:

Երբ Տէյր ալ—Քամարի խոռվութեանց լուրը Պէյրութի հիւպատոսներուն հասաւ, այս վերջինները զիմում կատարեցին Խուրշիտ փաշային որ տիւրզիները արգիլէ Տէյր ալ—Քամարի վրայ յարձակելէ որովհետեւ այս քաղաքը կայսրութեան հովանաւորութեան տակ էր, և առաջարկեցին որ մեծապատիւ տիար Մուր, Բրիտանական կայսրութեան Սիւրիոյ հիւպատոսը, անձամբ Տէյր ալ—Քամար երթայ քրիստոնեաները ազատագրելու ու Պէյրութ բերելու, և կամ հասկացողութեան մը զալու տիւրզի մեծաւորներու հետ որպէս զի անոնք քըրիստոնեաները չի ջարդեն: Փաշան պատասխանեց թէ տեղի ունեցած դէպքերը այսպիսի նեղութիւն մը չէին արգարացներ, և խոստացաւ Դահիր փաշան հոն զրկել: Պըն. Մուրի և Խուրշիտ փաշայի տեսակցութեան Դահիր փաշա ևս ներկայ էր, որով նոյն օրն իսկ խնդիրը կար-

գադրուեցաւ:

Իսկ ինչ որ կը վերաբերի տիւրզիներու, ասոնք իրենց պարտութեան յաջորդ օրը աւելի մեծ բազմութեամբ մը կեզրոնացան քաղաքին բոլորտիքը, եւ յոխորատալով բնակչութիւնը կոռու հրաւիրեցին ու ըսին թէ այս անգամ ալ զիրենք վտարեն:

Միւնոյն ժամանակ Շէյխ Սահիտ ժանպլադ Պէյր առ—Տիւն հասաւ իր մարդոցմով և ասոնցմէ մաս մը հոն ձգելէ յետոյ՝ մնացածը Շէյխ Պէշիր Նաքատի օդնութեան զրկեց: Ասոնք եօթը դրօշակներ ունէին որոնք կը ծածանէին օգին մէջ, թմբուկներու ծայնը սարսուզեցիկ աղմուկ մը կը գոյացնէր, և ծովածաւալ ամբոխին ներս ներկայութիւնը ահ կ'ազդէր: Իւրաքանչիւր խումբին առջեւն ձիաւորներ կ'ընթանային:

Երբ քրիստոնեաները այս բոլորը տեսան, համոզուեցան թէ քաղաքը անպատճառ պիտի գրաւուէր: Որով յուսահատեցան և զգացին անխուսափելի մահուան ուրականին ճախրելը իրենց զլխուն վերև: Մանաւանդ քանի որ առաջուց ի վեր նպատակ չունէին կոռուելու այս ուղղութեամբ նախապատրաստութիւն չէին տեսած: Ա՛լ աւելին՝ արդէն իսկ իրենց ունեցած վասօդը և ուտելիքը վերջանալու վրայ էր: Թէև բաւականաչափ ալիւր զրկուած էր իրենց Պէյրութէն, սակայն փոխադրութեան միջոցին ասկէ կարեւոր մաս մը տիւրզիները իւրացուցած էին: Այս պատճառաւ օր ըստ օրէ անօթութիւնը ա՛յն աստիճանի ծաւալեցաւ որ օխա մը ալիւրին արժէքը բարձրացաւ աւելի քան երեսուն գահեկանի, ան ալ աղտեղութեամբ խառնուած:

Երկրորդ օրը երբ քրիստոնեաները տիւրզիներու կողմանէ յարձակման ենթարկուեցան, առաջիններուն պետերը պահակատան հրամանատարին ներկայացան և առաջարկեցին թէ կամ տիւրզիները վտարէ, և կամ

իրենց ոազմամթերք տայ որ ինքնապաշտպանութեան գիմեն։ Ահա թէ ինչ ըսաւ ան։

— Ես արտօնութիւն չունիմ ո՛չ տիւրզիները վտարելու եւ ո՛չ ալ ձեզի ոազմամթերք տալու, բայց կը թելազրեմ որ Ծէյխ Սահարին յանձնուիք եւ անիկա ձեզի համար սւելի օգտակարը ու բարին կ'որոշէ։

Վազուց ի վեր Ծէյր ալ—Քամար հաստատուած էր Պրն. Ուիլեռմ Պըրտ անուն ամերիկացի միսիօնար մը։ Շատ բարեսիրտ, գթառատ ու ազնիւ մարդ մըն էր այս ամերիկացին։

Քրիստոնեայ մեծաւորներէն ոմանք ասոր դիմելով խնդրեցին որ բանակցութեան մէջ մտնէ Ծէյխ Պէշիր Նաքատի հետ աղերսելով որ տիրող այս անյանդուրժելի կացութեան վերջ մը տայ։

Պրն. Պըրտ անմիջապէս Պէշիր պէյ Նաքատին ներկայացաւ, և քրիստոնեաներուն փափաքը հաղորդեց, որուն այս վերջինը պատասխանեց։

— Իու ըսածներդ նկատողութեան պիտի առնուին իմ կողմանէ, և քու սիրոյդ համար իմ կարելին պիտի ընեմ ամէն չարիք խափանելու։ Ես արդէն իսկ ներած եմ անոնց, թէև ուրիշ կերպ կրնայի ընել։ Եթէ երբէք քաղաքը գրաւէի իսկ՝ պիտի չայրէի՝ և հեռու պիտի կենայի քրիստոնեաներու մխասելէ, խղճալով անոնց կիներուն և զաւակներուն, և անոնց արջառները ու ինչքերը պիտի չի յափշտակէի։ Հիմա, նորէն քու սիրոյդ համար, կը կրկնեմ թէ հոն կոռելու նպատակաւ ուէ մէկը պիտի չի ձգեմ որ մտնէ։

Երբ այս երկուքը խօսակցութեամբ զբաղած էին՝ և թշուամութեանց վերացման համար գաղափարներ կը փոխանակէին, ի՞նչ զարմանք... եւ ահա Պատաքլինի տիւրզիները եկան ու անոնց հետ խումբ մը մեծամեծ տիւրզի շէյխներ իրենց հետեւորդներով։ Ասոնք ներս

մտնելով բարևեցին Պէշիր պէյ Ապու Նաքատը ու իրենց աղերը գրաւելէ յետոյ ըսին։

— Ո՛գ վսեմ տէր և անվեհեր ոազմիկ, գեռ մինչեւ ե՞րք պիտի ներես Տէյր ալ—Քամարին։ Մենք եկանք Ձեզի հարցնելու եւ ձշմարտութիւնը Զեզմէ ունենալու։

— Եղածը եղած է, և ինչ որ պիտի պատահէր, պատահեցաւ։ Ուստի մենք ուէ նպատակ չունինք նոր կըսուի մը սկսելու։ Պատասխանեց անիկա։

Դեռ իր խօսքը չաւարտած՝ ներս մտան Նաքատին ներէն Ծէյխ Սէլիմ և Սահիտ իրենց հետեւորդ ունենալով շատ մը լաւ զինուած տիւրզիներ ալ—Ղարպէն, ալ—Մէթնէն և աշ—Շահարէն որոնք աւելի քան երեք հազար մարդիկ, սկսան Պէշիր պէյ Ապու Նաքատին բոլորութիքը վիտալ։

Իսկ Պրն. Ուիլեռմ Պըրտ, խորհելով թէ յաջողած էր Նաքատը համոզել՝ Տէյր ալ—Քամար վերադարձաւ եւ քրիստոնեաներուն հաղորդեց իր տեսակցութեան արդիւնքը որ մասամբ խաղաղեցուց զանոնք։

Թէև որոյ չափով հանգստացան, որպէս զի մօտալուտ չարիքը բոլորովին փարատի, անոնք նամակ մը գրեցին Ծէյխ Սահիտին իրենց ազատազրման շուրջ։ Այդ ժամանակ անիկա Ապուա—Սալամ պէյին հետ կը գտնուէր Պէյթ ատ—Տինի մէջ։ Սալամ պէյ հոն գտնուող զօրաբանակին հրամանատարն էր։ Քրիստոնեայ մեծամեծներէն ոմանք աղերսեցին այս նամակին մէջ որ իրենց արտօնուի զինք տեսնել և որ իրեն պիտի ներկայանային շատ հեզ ու խոնարհ կերպով։

Երբ այս տեսակցութիւնը շնորհուեցաւ իրենց, անոնք կեանքերնին, պատիւնին և ինչքերնին բոլորովին յանձնեցին անոր գութին, աղերսելով որ իրենց օգնէ այս անել կացութենէն ազատելու, գթայ վրանին և ներէ իրենց անցեալի սխալները։ Երբ պատասխան այս

ազաշանքին, անիկա խոստացաւ զիրենք պաշտպանել և վստահեցուց թէ տիւրզիները քաղաքէն դուրս կ'ընէ։ Այս բոլորը մեծ երդումներով երաշխաւորեց։

Վերադառնարով անոր քովէն՝ Շէյխ Պէշիր Նաքաւ տին ևս այցելութիւն մը տուին, և ներողութիւն խընդրելէ յետոյ իրենց անցեալի մէջ գործած սխալներուն համար, անոր ալ աջակցութիւնը հայցեցին։ Այս անտանելի վիճակին բարուքումը իրեն յանձնեցին անոր յուսալով, որովհետեւ անիկա Տէյր ալ—Քամարի ժառանգական կառավարիչն էր և բնակչութեան հետ շատ բարութեամբ վարուած էր, ու օգտակար եղած անցեալի մէջ։ Իրենց առաջարկին անիկա պատասխանեց։

— Ապագան յդի է անակնկալներով, և ուէս մահկանացու չի կրնար Սստուծոյ կամքին դէմ գործել։ Որովհիմա ես անկարող եմ ձեզի զրական պատասխան մը տալու։ Ինչու համար Շէյխ Մալհամ Ամատին չէք երթար և անոր չէք խօսիր ինչ որ ինծի կ'ըսէք։

— Քու զուռէդ ուրիշ զուռ չենք գիտեր և ուէս օսար սեմ պիտի չանցնինք։ Մենք քու մեծապատութեանդ սեմը կը ճանշնանք և քեզի կուգանք, որովհետեւ քու հպատակներդ ենք, և քու ժողովուրդիդ մասը կը կազմենք։ Գիթայ մեզ ո'վ ազնուահոգի իշխան, որովհետեւ մենք քու հօրդ և հօրեզրորդ հոգեզաւակներն ենք։

— Եթէ իրաց կացութիւնը շարունակէ այս վիճակի մէջ մնալ, այն ատեն աւելի ստիպողական պիտի ըլլայ որ զուք տեսակցութիւն մը ունենաք վերոյիշեալ շէյխին հետ որովհետեւ անի երդունցած է ինծի օգնել։ Որովհիշտ շըլլար որ ես ուէս քայլ մը առնէի առանց անոր զիտակցութեան։ Բացի այս, Տէյր ալ—Քամարի բնակչութեան ուեէ չարիք պիտի չի պատահի։

Սոյն շէյխին թելազրութեան համեմատ քրիստոն-

եաները որոշեցին Շէյխ Մալհամ Ամատը տեսնել։ Հազիւ թէ ժամ մը քալած էին, ճամբու ընթացքին հանդիպեցան երեւելի տիւրզի։ Քաֆ Նապրաքի պետ Մուսթափա ատ—Տուէյքի։ Ասոնք հակիրճ տեղեկութիւն մը առլէ յետոյ օրուայ հրատապ խնդրին մասին՝ ծանրացան իրենց Շէյխ Պէշիր Նաքատի հետ ունեցած խօսակցութեան վրայ, և աւելցութիւն թէ կ'երթային Շէյխ Մալհամը տեսներու, բայց կը վախնային որ վտանգ մը կրնար պատահիլ ճամբորդութեան միջոցին։ Ուստի աղերսեցին իրեն որ Շէյխ Մալհամին խօսի այս նիւթին չուրջ և խնդրէ որ մէկը նշանակէ որուն միջոցաւ կըրնային հաղորդակցիլ։

Խորհելով որ բոլոր չարիքը խափանած էին, տուն վերադարձան։ Իրենց ժամանումէն քիչ յետոյ, պատասխան առին Շէյխ Մալհամին թէ յաջորդ օրը ինք Պէյթ ատ—Տին պիտի գար։

Որոշուած օրը լուր զրկեց թէ բոլոր քրիստոնեայ եւրևելիներ Պէյթ ատ—Տին հաւաքուին, որը քրիստոնեաները սիրով զործադրեցին առանց իրկմտանքի ու կասկածելու։ Անոնց մեկնումէն յետոյ տիւրզիները մը տան քաղաքին եղերքի բնակչութենէ պարզուած տունները և տարին ինչ որ գտան։ Երկրորդ օրուայ առտուն կրակ տուին այս տուններուն և սկսան մեղնել որու որ հանդիպեցան։

Այդ օր Պրն. Պըրտ շատ մը քրիստոնեաներ ազատեց ասպատակող ամբոխին զայրոյթէն։ Նոյն օրուայ ժամը հինգին, Նաքատի շէյխերէն, Սէլիմ և Շահին քաղաք մտան իրենց շատ մը հետեւրզներով։ Երբ առննք սերայ հասան որ կառավարութեան կնդրոնատեղին էր, կառավարիչը և զինուորական խումբերու հրամանարը զիմաւրեցին զանոնք և սիրալիր կերպով բանաւարը զիմաւրեցին զանոնք և սիրալիր կերպով բանդեցին ու ողջունեցին։ Քիչ յետոյ այս շէյխերը բաժնեքան

Եին ու տարածեցին իրենց խումբերը քաղաքին բոլոր փողոցներուն և անցքերուն մէջ, քաղաքը յարձակող տիւրզիներէն պաշտպանելու պատրուակով։ Քրիստոնեաներուն հրամայեցին որ իրենց մեռելները թաղեն, որուն անոնք չուտով ձեռնարկեցին։


Ասկէ յետոյ վերոյիշեալ չէրխերը իրենց խումբերը մի առ մի այցելեցին և պատուիրեցին թէ ուեէ չարիք չի հասցնեն քաղաքին։

Տէյր ալ—Քամարի հոգեոր հայրը, աս—Սուսա, զանոնք իր տունը ճաշի հրաւիրեց։ Հացկերոյթը վերջացընելէ յետոյ՝ քաղաքէն հռացան իրենց հետ տանելով նաև հոն գտնուող բոլոր տիւրզիները։

Արևմարին Դահիր փաշա քաղաք մտաւ հետը ունենալով հարիւր զինուոր։ Իրեն կ'ընկերանային Շէյխ Սահտ ժամանակ և Ալի Համատա հազար հինգ հարիւր տիւրզիներով։ Այս երկու շէյխերը Դահիր փաշային միացած էին անոր քաղաք մտնելէն առաջ։ Շէյխ Պէշիր Նաքատն ալ ներկայ էր երբ ասոնք իրենց ուժերը միացուցին։

Դահիր փաշային ժամանելէն և սկզբ իջևանելէն յետոյ քրիստոնեայ մեծաւորներ ներկայացան անոր և իր ուշագրութիւնը հրաւիրեցին իրենց դժբախտ կացութեան վրայ, և արտասուալիր ու պաղատաքին խընդուցին որ իրենց ապահովութիւն և ազատութիւն շընորհէ։ Ասոր ի պատասխան անիկա առարկեց թէ ինչպէս անցեալի մէջ քրիստոնեաները անզուսպ և ըմբոսա ընթացք մը ունեցած էին կառավարութեան հանդէպ և վաղուց ի վեր ճանչցուած օրէնքներուն համաձայն չէին վարուեր, և թէ ինչպէս կ'աշխատէին մահմետականներու յատուկ մենաշնորհներ իւրացնել։ Քրիստոնեաները անոր ոտքերուն առջև ծունկի եկած լալազին պատասխանեցին։

Քրահսական բանակին ժամանումը Պէյրութ



— Մենք սխալած ենք, և կը խնդրենք Ձեզմէ որ
մեզի ներէք, որովհետև մենք միշտ հնազանդ գտնուած
ենք թագաւորական հրամաններու և սուրբ օրէնքին
(Ղօրան) պատուերներուն:

— Անցեալը անցած է, և թող ձեր սիրտն ու միտքը
չի խռովին:

Ասոնցմէ ոմանք խնդրեցին Պէյրութ երթալ և հոն
ապաստանիլ մինև խոռվութիւններու վերջանալը, որմէ
յետոյ խոստացան իրենց ծննդավայրը վերադասնալ ան-
միջապէս:

Ասոնց պատասխանելով ըստւ.

— Կ'երեկի զուք մտազրած էք քաղաքը կործանել
անկէ հեռանալով, որովհետև ձեր կողմանէ այսպիսի
ընթացք մը զայն աւերակի կը վերածէ, և օսմաննեան
պետութիւնը չի կրնար զիշիլ որ քաղաքը ամայնանայ,
որովհետև զուք վսեմաշուք կայսրութեան զաւակներն
էք և ծէյր ալ—Քամար մե՛ծ վարկ ունի Բ. Դրան քով:
Ուստի ձեր տունները մնացէք, և ազատ պիտի ըլլաք
ներկայ զժբախտութիւններէ:

Այս լսելով՝ քրիստոնեանները խնդրեցին որ իր ըստա-
ծը գրաւոր կերպով հաստատէ որպէս զի աւելի վստահ
ըլլան իրենց ըստուածններուն:

— Առաջարկնիդ կ'ընդունիմ, պայմանաւ որ զուք
ալ ձեր կարգին խոստումնագիր մը ստորագրէք զիս ե-
րաշխաւորելով թէ ձեր անօրեայ գործերով զբաղուած
խաղաղ կեանք մը պիտի ապրիք. թէ Լիբանանի վար-
չական գործերուն, որոնք ձեզի չեն վերաբերիր, ունէ
կերպով միջամուխ պիտի չըլլաք, և թէ ձեր գործերը
կառավարութեան յանձնէք, թէ եթէ ձեզմէ ունէ մէկը
անհնազանդութիւն մը ընէ և կառավարիչէն ձերբակալ-
ւի՝ ձեզմէ ուրիշներ կառավարիչին չի պիտի է հակառա-
կին:

Իրմէ բաժնուելով այս գրութիւնը պատրաստեցին և հօթանասուն երկելիներ ստորագրեցին զայն:

Իսկ Դահիր փաշա ասոնց մեկնումէն յետոյ Պէյթ առ — Տին գնաց, և զինուորները Տէյր ալ — Քամար մնացին արդէն իսկ հոն գտնուող պահակ խումբին հետ: Շէյխ Սահիտ ժանպլազը կանչել տուած էր փաշան հոն, ուր երկուքին միջն համաձայնութիւն մը գոյացաւ:

Յաջորդ օրը քրիստոնեայ մեծաւորներ ստորագրըւած խոստմագիրը առնելով Դահիր փաշային ներկայացան:

Անշուշտ լաւ զիտէք թէ ըսաւ անիկա խօսակցութիւնը սկսելով, Լիբանանի այժմու խռովութիւնները քրանսական էնթրիկի արդիւնք են: Ֆրանսա գրգռեց Պէյրութի քրիստոնեանները. որոնք իրենց կարգին զըրեգին Լիբանանի քրիստոնեանները Վաղը պիտի տեսնէք թէ պէյրութիւններ ինչպէս պիտի վարձատրուին իրենց այս գործունէութեան համար:

Եթէ Զերդ մեծապատութեան ըսածք ձշմարտութիւն է՝ մենք խռովութիւններ արծարծելով շի պէտք է մեղադրուինք, որովհետեւ Պէյրութի մէջ ուեէ մէկուն հետ յարաբերութիւն չենք մշակած այս ուղղութեամբ, և ո՞չ ալ երկրին ուրիշ բնակիչներուն հետ:

Յետոյ անոնք ներկայացուցին այդ գրութիւնը որ պատրաստած էին իր փափաքին համեմատ: Ասիկա մատուցանելէ յետոյ, իրենք ալ անոր խոստմագիրը պահանջեցին, որու մէջ նա պիտի երաշխաւորէր Տէյր ալ — Քամարի մէջ կեանքի և ինչքի ապահովութիւն: Որով ան ալ իրենինը ներկայացուց որու պարունակութեան համեմատ կը խոստանար պաշտպանել բնակչութիւնը այն պայմանաւ, որ երբ անոնք քաղաքին մէջն էին: Բայց եթէ երբեք ուեէ մէկը հեռանար և դուրսը իրեն վտանգ մը պատահէր, ինք պատասխանատու չէր կրնար ըլլալ:

Այս հասկացողութեան համեմատ լուր զբկեց Տէյր ալ — Քամարի կեդրոնին ևս:

Ժողովութեան կեանքի ապահովութեան վերահաստատուիլը զգալով գարձեալ իր առօրեայ գործերով ըսկաւ պարապիլ:

Յաջորդ առաւօտ Դահիր փաշա Տէյր ալ — Քամար մեկնեցաւ, անկէ ալ Պէյրութ երթալու համար: Այս տեսնելով քրիստոնեայ մեծաւորներ իրեն ներկայանալով ըսին:

— Ո՞հ... դուք մեզ կը լքեք երբ տակաւին վըտանգի մէջ կը գտնուինք և շրջապատուած ենք մեր թշշնամիներով որոնք մեզ պաշարած են և կ'արգիլեն ցորենի և այլ ուտելիքի մուտքը:

— Քանի որ կը վրգովիք իմ հեռանալովս ըսաւ անիկա, հոս կը մնամ մինչեւ որ կառավարութեան ուժերը ժամանեն, որոնք անշուշտ պիտի բաւեն ձեր պաշտպանութեան համար:

Ասկէ յետոյ հոն երկու օր մնաց: Այս միջոցին զինուրական ուժերը Սայտայի վրայով նապուլսէն հասան իրենց հետ թնդանօթ և ուղմամթերք բերելով: Երբ Դահիր փաշա վերջնականապէս որոշեց Պէյրութ երթալ՝ քրիստոնեայ մեծաւորները և զինուորական պետերը իմի հաւաքելով ըսաւ.

Զեր ապահովութեան մասին վստահ եղէք, որովհետեւ հիմա բաւականաչափ ուժ կայ ձեր պաշտպանութեան համար տրամադրուած: Կայսերական բանակին հրամանատարները մասնաւոր հրահանգ ստացած են ձեզ պաշտպանելու եթէ պէտքը ներկայանայ:

Իր ըսելիքը վերջացնելէ յետոյ՝ փափաք յայտնեց որ քրիստոնեաներ իրենց յայտնի ընտանիքներէն երկու կարկառուն զէմֆեր ընտրեն որպէս զի իրեն հետ Պէյրութ երթան վերջնական հասկացողութեանց և խա-

զաղութեան վերահաստատման համար։ Անոնք սոյն առաջարկը սիրով ընդունեցին։ Իրեն ընկերացան ձօրճակ—Հալապի և Թարուն Շաուր։

իր մեկնումէն յետոյ. ախորզիները դարձեալ շարունակեցին քաղաքին բոլորափը վխտալ, և բոլոր անցքերը խափանեցին անգիլերով մուտքն ու ելքը: Իսկ ինչ որ իբր ուտեստ և պաշար կուգար քաղաքին բնակչութեան համար՝ իրենք կ'իւրացնէին, և կը մեացընէին անոնք որ քաղաքին պարիսաղներէն դուրս կը գըտնէին:

Օր ըստ օրէ վախը սկսաւ տիրապետել Տէյր ալ-
Քամարցիներու սրտին մէջ, յոյսերնին յուսահատու-
թեան վերածուեցաւ, քաջարտութիւնին քայքայուե-
ցաւ, խորհելու հաւասարակշռութիւնին կորսնցուցին եւ
վերջապէս սուզուեցան անկումի և անձկութեան ովկիա-
նի մը մէջ։

Հակառակ այս բոլորին, միշտ օգնութիւն յուսացցին ամենակարող ու ամենակալ Աստուծմէ։ Բայց ասոր հետ միատեղ, զարձեալ վիճակնին չի բարեփոխուեցաւ։ Կացութիւննին օծուած էր գֆուարութիւններով ու սոսկումով մինչև Յունիս 16, Զորեքշաբթի օրը, երբ խոսմբ մը տիւրզիներ քաղաք մտան զանազան ուղղութիւններէ անոր մէջ տարածուելով չնջերակներու պէս։ Ասոնք քրիստոնեաներուն բին։

— Ընդհանուր կառավարիչին հրամանին համեմատ՝
մեր պետերը ուղարկեցին մեզ ձեզի պաշտպանելու հա-
մար:

Երբ քրիստոնեաները տեսան ամբոխին խուժելը առանց զօրքերու միջամտութեան՝ խորհեցան թէ այս վերջինները տեղեկութիւն չունէին անցուղարձէն, ուստի անմիջապէս պատուիրակութիւնով մը Դերկայացան տեղական կառավարիչին անոր պատմելու եղելութիւնը:

— Զեմ կրնար տիւրզիները լոկ խօսքով զապել պատասխանեց անիկա սառն կերպով։ Խսկ ինչ որ կը զերաբերի բիրտ ուժի՝ ասիկա գործածելու իրաւասութիւն չունիմ։ Տիւրզիներու վրայ կրակել պիտի ըլլար արարք մը, որմէ ամէն պարագայի տակ պիտի զգուշանամ։

Տեսնելով իր այս անտարբեր գերաբերմունքը խընդութիւնը Պէտք է առաջ կատարվի առ Պէտք առ Տինէն Ապօտաս-Սալամ պէտք կանչել տայ:

Կառավարիչը լուր ուղարկեց այս ուղղութեամբ եւ
պէյը քիչ յետոյ ներկայացաւ։ Ժողով մը գումարեց ՔԵ-
ՐԻՍՏՈՆԵԱՅ մեծաւորներու հետ և աշխատեցաւ զանոնք
հանդարտեցնել նոր խոստումներ շայլելով անոնց պաշտ-
պանութեան համար։ Պատուիրեց ունէ պարագայի տակ
զէնք չի բարձրացնել տիւրզիներու դէմ որովհետև ա-
նոնք պիտի չի կռուէին։ Տիւրզիները պիտի պատժուէին
իրենց այս ապօրինի ընթացքին համար, մինչ քրիս-
տոնեաները ազատ պիտի ձգուէին։ Եւ աւելցուց ըսելով
թէ օրէնքի գործադրութիւնը իրմէ պիտի պահանջուի և
արդիւնքը իր վրայ պիտի ծանրանայ իրը պատասխա-
նատու այս բոլորին։

— Համոզուած եղէք որ եզրակացուց անհիշա, եթէ տիւրգիներոց հետ կոռուիք՝ ես բանակով ձեր վրայ պիտի յարձակիմ, իսկ եթէ անոնք ակսին կոռուի՝ ես անոնց անհերոց թշնամին պիտի ըլլամէ

Երբ քրիստոնեաներ լսեցին իր այս խօսքերը, հասկցան անոնց ետին քօղարկուած ծուղակը, և գիտցան թէ ըոլորը, բանակն ալ միատեղ, իրենց թշնամիները կ'ըլլային և յստակօրէն տեսան իրենց վրայ տարածուող չարաշուք աղէտը: Բայց հակառակ ասոր, չշմած, մը նացին հռն ուր որ էին, Աստուծմէ օդնութիւն սպասելով:

Իսկ ինչ որ կը վերաբերի տինբղիներու, ասոնց

թիւը հետզհետէ ածեցաւ գարնան անձրեներէն գոյաւ ցած յորդառատ հեղեղի մը պէս, այս աստիճան որ առանց ուեէ նեղութեան քաղաքը գրաւեցին։ Սկսան խանութեներու և տուներու տախտակները քակել և տանիլ ինչ որ գտան։

Այս տեսնելով քրիստոնեայ մեծաւորներ անմիջապէս հաւաքուեցան և Ապտաս Սալամ պէյին ներկայանալով խնդրեցին որ արգիլէ տիւրզիներուն այս ընթացքը, և յիշեցուցին զանազան խոստումները որ ինք ըրած էր իւրենց յոյսը զգուելով։

— Բաւականաչափ ուժ չունիմ զանոնք զսպելու համար, բայց Շէյխ Նաքատին պիտի խօսիմ այս ուղղութեամբ, եղաւ անոր պատասխանը։

Եւ անմիջապէս լուր ուղարկեց վերոյիշեալ շէյխին որ իրեն օգնէ տիւրզիները արգիլելու։

Քիչ յետոյ լրատուն վերադարձաւ իրեն հետ բերելով Շէյխ Պէշիրի ազգականներէն ոմանք, որ տիւրզիները արգիլեն և ցրուեն։

Մինչ այս, տիւրզիները ազատօրէն թափանցեցան խանութէ խանութ և տունէ տուն որովհետև անոնց արգիլումը որ մասսամբ տեղի կունենար՝ աւելի ցոյցի համար էր, և ոչ թէ ճշմարտապէս պաշտպանելու նպատակաւ։ Որով քրիստոնեայ մեծաւորներ գարձեալ ներկայագան Ապտաս Սալամ պէյին և տեղեկացուցին իրեն կացութեան ծանրութիւնը, խնդրելով որ վերջ մը դնէ տիւրզիներու այս ընթացքին։

— Այդ չեմ կրնար ընել ըսաւ անիկա։ Ազատուելու մէկ միջոց ունիք—յանձնուիլ Շէյխ Պէշիրին, որովհետեւ ան շատ աւելի բազմաթիւ մարդիկ ունենալով աւելի կարող է այս ուղղութեամբ ձեզի օգնելու քան եւ։

Իր խօսքին հնազանգեցան, և անձնատութեան խոստընազիր մը պատրաստեցին ի սէր պաշտպանութեան

և կեանքի ապահովութեան։ Ամիկա Շէյխ Պէշիրին ու զարկեցին տիւրզիի մը միջոցաւ որ Համատ Մահմուտ կը կոչուէր։

Քիչ յետոյ տիւրզիները, որ հետզհետէ կը բազմաս նային, շա'տ ածեցան թիւով և տուները խուժեցին ըստ աելով թէ վերոյիշեալ շէյխը զիրենք զրկած էր իրենց պաշտպանութեան համար ուեէ հաւանական յարձակում և կողոպուտ արգիլելու։

Այսպէս ըսելով սկսան քրիստոնեաներու զէնքերը հաւաքել ի նշան անձնատութեան։ Երբ հակառակողներ գտնուեցան, տիւրզիները անոնցմէ բռնի առին։

Քրիստոնեանները այս տեսնելով մեծապէս վախցան ու տիրեցան, և համոզուեցան իրենց կործանման եւ սերունդներուն բնաջնջման։ Ասոր համար սերայ ապատանեցան իրենց զաւակներով ու ինչքերով, որով քիչ յետոյ լաւ բազմութիւն մը գոյացաւ հոն։

Այս միջոցին, Հապիկ ալ—Պահութ անուն քրիստոնեայ մը սերային զրան առջև, պահակատան քով կեցած էր՝ երբ տիւրզի Ալի Պէշիր յարձակում գործեց անոր շվրայ և զինուորներու ներկայութեան գնդակով մը գետին տապալեց զայն։ Երբ Պահութ անզգայ ինկաւ՝ Պէշիր խոյացաւ անոր փրայ և թուրբ մերկացնելով սկսաւ կտոր կտոր ընել զայն, որուն ո՛չ մէկը արգելք հանողիսացաւ։ Այս ողբերգութեան շատ մօտ վայրի մը մէջ եւս տիւրզիները երկու աբեղայ սպաննեցին նոյն ձեւով։

Այդ օր Շէյխ Ժամպլադ Տէյր ալ—Քամար զրկած էր աշ—Շուֆի երկու զիխաւոր տիւրզիները։ Ասոնցմէ մին կը կոչուէր Զահիր Օսման, Պանու Ապու—Շաքրաէն և Ահմէտ Ալի, Պանու Ապտաս—Սամատէն։ Ասոնք հաւաքութ տիւրզիներուն հրապարակախօսելով ըսին։—

— «Ահաւասիկ ժամը որ կը սպասէինք օրէ օր, և

վերջապէս այսօքան սպասուած առիթը ներկայացաւ։ Տէյր ալ—Քամար ձեր ձեռքերուն մէջն է հիմա, որով զգուշացէք անկէ յիշատակ մը ձգելէ ձեր ետին։ Կործանեցէ՛ք ինչ որ կը տեսնէք և ինչ բանի որ կը հանդիպիք ըլլան անոնք ցած թէ բարձր դասակարգի մարդիկ խեղանդամներ և կամ մանուկներ իրենց մօր արգանդին մէջ։ Այրեցէ՛ք տուները և կործանեցէ՛ք զանոնք մինչև իրենց հիմնաքարերը։ Այսպէս ընելով դուք պիտի ազատէք ձեզի և բոլոր աշխարհը, որովհետև այս քաղաքը զօրաւոր աշտարակ մըն է անհաւատներու համար, եւ վահան մը այս ապիկարներու պաշտպանութեան։ Ձեզմէ ով որ գթայ քրիստոնեաներէն ուեւէ մէկուն՝ տիւրզի կրօնքէն ու համայնքէն պիտի արտաքսուի։

Այս հրապարակախօսութեան վերջանալէն յետոյ՝ որուն ունկնդրեցին մեծամեծներ և հասարակ ժողովուրդը, երեք կրօնաւոր պետեր, երեւելի շէյխներ, որոնք մե՛ծ ժողովրդականութիւն կը վայելէին՝ գործի ձեռնարկնեցին։ Ասոնք էին։— Հասան Դալի, Ճտէյտաէն։ Թարիզ Ալլամա և Սալամ Ամմատ, Մասիր ալ—Ֆախրարէն։ Երեքը միատեղ սկսան բարձրաաղաղակ պոսալ տիւրզիներու ամբոխին մէջ։

— «Հնչա՛ծ է ժամը որուն համար տարիներ ակընդէտ կը սպասէինք և որ վերջապէս մեզի հասաւ շնորհիւ մեր Տէրոջ, Ստեղծագործութեան Պետին։ Մի՛ խորհիք որ ձեր այս սուրբ նպատակին իրազործման մէջ պիտի յաջողիք լոկ ձեր ուժով, այլ մեր Տէրոջ ալ—Հաքիմի և իր ուղղափառ մարքարէներուն զօրութեան շնորհիւ։ Որով յիշեցէ՛ք Տէրը մեծ գոհունակութեամբ, փառք եւ պատիւ իր անուան, գերիշխան արքան մարդկային ցեղին, և հարուածեցէ՛ք ուժգնորդէն բնաջնջելու մեր Տէրոջ և իր կրօնքին թշնամիները։ Ասոնք են մեր կրօնքին ամենամեծ հակառակորդները։ Մհնք կը խնդրենք

ձեզմէ որ երդմամբ խոսառվանիք մեր Տէրոջը անուամբ, որ կը պաշտենք, Համզայի, Սալամի և ուրիշ մարքարէներու անուամբ, և մեր Սուրբ Գրոց անուամբ, որ ունէ քրիստոնեայի մը պիտի չի խնայէք։ Իսկ ինչ որ իրը աւար կ'առնէք ըլլան անոնք ստացուածքներ և հօտեր ու արջատներ՝ ասոնց գործածութիւնը բոլորովին ներեւի է բոլոր նախայարձակներու և ոչ յարձակողներու նմանապէս։ Ասոնք կ'ըսենք մեր սուրբ կրօնքին օրէնքներուն յենելով ու մեր կրօնապետներու և ուսեալ մարդոց թելազրութեանց համեմատ։ Իսկ ո՛վ որ չի հնազանդի մեր ըսածներուն՝ օտարական մը պիտի նկատուի մեր համայնքին մէջ, և ալ—Հաքիմի, Ամենակարողին, զայրոյթը անոր զլխուն շանթի մը պէս պիտի պայթի։ Եթէ երբէք կը խորհիք թէ իրենց անհաւատ թագաւորներուն օգնութիւնը կրնան հայցել՝ բնա՛ւ մի խրտչիք եւ երբէ՛ք մի մտահոգութիք այդ մասին, որովհետև դրախտի ապազայ ընակչութեան թիւը մեծապէս կը գերազանցէ գծոխքի բնակիչներունը, և մեր Տէրոջ ու իր քարոզիչներուն ուժը չարաշար պիտի կործանէ իրենց թագաւորները և վատթար բանակները։

Երբ տիւրզիներ լսեցին այս խօսքերը, մեծապէս ուրախացան և պատրաստուեցան սուրբ պատերազմ մզելու։ Այդ գիշեր բոլորովին զբաղեցան թալանով։ Տարին ամէն ինչ, նոյն իսկ կիները մերկացուցին եւ հագուստները առին, մինչև որ տուներու մէջ քար ու տախտակ մնաց որոնցմէ անոնք շինուած էին։ Կիներու այնպիսի աեղերը խուզարկեցին որ ըսելն իսկ անվայել է—արարք մը որ չի գործադրուած անցեալի ու ներկայի վայրենի ցեղերու կողմանէ։

Քրիստոնեաներէն սկրայ չապաստանողներ պահվըտած էին հորերու, քարայրներու, փապուղիներու եւ նմանօրինակ վայրերու մէջ։ Ոմանք ալ Տէյր ալ—Քա-

մարէն հեռանալով Պէյթ ատ—Տին գացած էին զօրքերու հրամանատար Ապտաս—Սալամի քով ապաստանելու: Բայց շատ մը կիներ տիւրզիներու ձեռքը ինկած էին, որոնք կը պատոէին անոնց քօղերը անմարզավայել վերաբերմունք մը ունենալով անոնց հանդէպ: Յետոյ լըսւեցան մօրթուողներու օգնութեան աղաղակներ, լացի և կոծի շիւան մը, սրտաճմիկ ու աղիտաւոր, որոնք կը խանգարէին ջրվէժներու և առուներու քաղցրամբունչ խոխոջը: Բայց մէկը չի գտնուեցաւ այս բարբարոսութիւնը արգիլելու:

Յաջորդ առաւօտ, տիւրզիները աւելի մօտեցան քաղաքին իրենց կիներով ու զաւակներով: Ասոնք հետերնին բերած էին ձիեր, էշեր, ուղտեր, աւարնին տանելու համար: Ասպատակեցին բոլոր շուկաները և փողոցները: Կարծես մեղուներու փեթակ մը պարպուած ըլլար: Կը վազէին, կը բեղոցնէին, տակաւէին չի բաշխուած աւարը կը բաժնուէին խլացուցիչ րզիւնով մը: Տնական կառասիներ, անօթներ, գործիքներ և ուտեստեղէններ, կապոցներ շինելով բեղոցուցին իրենց հետ բերած անասուններու վրայ: Տարին ամէն ինչ որ գտան, նոյն իսկ սեւ զրուշնոց արժէք ներկայացնող առարկայ մը չի ձգեցին ետևնին: Այս բոլոր ժամանակամիջոցին, տեղական կառավարիչը բնաւ չի միջամտեց:

— Ես չեմ կրնար տիւրզիները զսպել ըստ անիւ կա քրիստոնեաներուն, բայց ով որ արժէքաւոր առարկաներ ունի՝ թող սերայ բերէ ուր ես զանոնք խնամքով կը պահեմ:

Այս լսելով, անոնք որ ցրուած էին, հաւաքուեցան և իրենց զարդեղէնները ու թանկարժէք առարկաները միատեղ առնելով սերայ մտան: Իսկ անոնք որ արդէն հոն ապաստանած էին, նոյնը ըրին, որով արժէքաւոր առարկաներու մեծամասնութիւնը այս հաւատարիմ կա-

ռավարիչին տրուեցաւ պաշտպանութեան համար:

Տիրզիները տարին ինչ որ գտան, որոնք մնացած էին տուներու և խանութներու մէջ: Ասոնք նոյն իսկ պեղումներ կատարեցին պահուած զրամներ կամ զարգեղէններ գտնելու համար: Վերջապէս ամէն ինչ ըրին, և ոչինչ խուսափեցաւ իրենց ուշադրութենէն:

Բոլոր քաղաքը իրենց փափաքածին համեմատ կողապտելէ յետոյ, սկսան յարձակիլ և սպաննել անոնք որ տուներու մէջ ապաստանած էին: Զի խնայեցին ո՞չ ծերերու և ո՞չ ալ մանուկներու: Զանոնք կտոր կտոր ըրին սուրերով և կացիններով: Անդամահատեցին մանուկները, յզի կիներու արգանդները սուրերով բացին և կոյս աղջիյները առևանդնեցին: Երբ տունի մը թալանելը կը վերջացնէին, զայն կրակի կուտային: Յաճախ գուռները կը գոցէին որ ներս ապաստանած մանուկներն ու կիները այրին առանց կարենալ փախչելու: Այսպէս շարունակեցին մինչև որ երկինքը ծածկուեցաւ գորշ ամսով մը և փողոցները արիւնով ներկուեցան:

Այս ճակտի վրայ իրենց յաղթանակը և արիւնալի գործունէութիւնը վերջացնելէ յետոյ՝ սերայ մտան կառավարիչին և զինուորներու ներկայութեան առանց ասոնքմէ ամենազոյզն արգելքի հանդիպելու: Ինչպէս արդէն տեսանք՝ ասոնք քանիցս խոստացած էին քրիստոնեաները պայտպանել: Հոս, յարձակեցան քրիստոնեաներու վրայ, որոնք այլես փախչելու ունէ միջոց չունէին, և սկսան կրակել անոնց վրայ ու անոնց կողերը կոտրըտեցին կացիններով: Ասոնցմէ շատերուն մատները կտրտեցին նախ քան անոնց մեռուիլը և ըսին, ռասոնք այն մատներն են որ խաչակնքեցին: Իսկ ոմանց զըլիուն ջուր սրակեցին ըսելով՝ մաղերդ շատ է երկնցած պէտք է որ սափրութիւն: Մկրտութիւնը ծաղրելու նըսպատակաւ այսպէս կ'ըսէին:

Այս բոլորէն յետոյ, դարձեալ յարձակում մը գործեցին քրիստոնեաներու վրայ սուրերով ու կացիններով զանոնք բոլորովին կոտրելու: Ոմանք անդամահատեցին շատ պաղարիւնութեամբ և ծանրծանը որպէս զի զանոնք տանջանքներու ամենազարհուրելիովը չարչարեն: Ասոնք դժոխքի մէջ բնակող սատանաներու երկոյթը ունէին: Դահիճները մորթեցին մանչ զաւակները իրենց մօրկան կուրծքին վրայ, և ամուսինները իրենց կնոջ ծունկերուն վրայ:

Քրիստոնեաներու մէջ կին մը կար որ մէկ հատիկ զաւակ մը ունէր, և որ Հապիպ իպն Ֆարիզ ալ—Հատար կը կոչուէր: Այս դժբախտ մայրը ձայնին բոլոր ուժովը կը պոռար, և ան ձեր զրացին եմ, գոնէ գթացէք այս որդիիս որ բոլոր զաւակներէս մինակ վերապրողն է: Բայց անոնք մորթեցին զայն իր մօր կուրծքին վը-րայ առանց հիւլէի մը չափ ազդուելու այս խեղճ մօրկան պաղատանքներէն: Տղուն այս եղերական վախճանը տեսնելով՝ մայրը սկսաւ խելայեղօրէն մազերը վետաել, կուրծքը քարերով ծեծել լուսնոտի մը պէս, մինչև որ մարեցաւ, և վերջապէս մեռաւ տեղն ու տեղ:

Ուրիշ կին մը ևս իր վեց տարեկան զաւակը գրկած էր կրծքին վրայ: Տիւրզիները յարձակեցան վայրենի զաղաններու պէս, և աշխատեցան որդին մօրմէն առնել: Այս տեսնելով խեղճ մայրը ծածկեց զաւակը իր իսկ հա-պուստներով, մինչ մանչը սարսափած կը փաթթուէր իր մօրկան ու կուլար: Կինը կը պոռար լալազին ըսելով, ու որդիակն իմ, թող արիւնս սրտիս մէջ սառի, քեզ սպասելու մէկ միջոց կայ—զոհուիլ փոխան քեզի: Եւ աղերսեց ոճրագործներուն որ ընդունին իր այս առաջարկը: Բայց հազիւ թէ վերջացուցած էր խօսիլ՝ երբ անոնք մանչը երկու մասերու բաժնելով իր վրան նետեցին: Խեղճ մայրը երբ այս տեսաւ՝ խորհելու հաւա-

սարակշառութիւնը կորսնցուց, և խենթի մը պէս գրկեց իր որդիին դիակը ու ըսաւ, «Ես չեմ կրնար քու կո-րուստին դիմանալ, և քու մահուընէդ յետոյ՝ ես պիտի չապրիմ»:

Այսպէս, հեծեց ու ողբաց և լալով հետեւեալ առ-ղերը ըսաւ:

Ո՞վ իմ առանձնութեանս սփոփաներ, Աշերուս լոյսն էիր, եւ իմ միակ յոյսը, Ու դժբախտութիւններուս միակ մխիթարիչը, Առանց եւզի ի՞նչ հանոյէ ունի կեանքն ինձ համար, Քեզ կորսնցնելով, կ'ատեմ կեանքը բազմաշարչա:

Այս տեղերը վերջացնելէ յետոյ՝ դանակ մը առաւ, գրաւ զայն սրտին՝ ու պառկեցաւ վրան իր բոլոր ուժովը: Մահը վայրկենական եղաւ:

Ուրիշ մայր մը ևս տեսնելով իր որդիին մորթուիլը՝ խենթացուց, ու խլացաւ: Անզգայ գետին ինկաւ, և զին-քըն ալ միւս զիակներու հետ այրեցին հակառակ որ տա-կաւին մեռած չէր:

Իսկ ուրիշ կնոջ մը երեք զաւակները մեռցուցին իր իսկ ծունկերուն վրայ հակառակ անոր որ կինը կ'ա-զերսէր և զթութեան համար անոնց ոտքերը կը համ-րուրէր:

Եթէ երեք զրի առնելու ըլլանք բոլոր նոյնանման գէպքերը և շշմեցուցիչ ոճիրները, լայնածաւալ գիրքի մը էջերը շատ նեղ պիտի ըլլային, ու զանոնք գրելու համար մելան պիտի չի բաւեր: Իսկ այս բոլորէն ա'լ ա-ւելի զարմանալին այն է որ՝ այս գէպքերը պատահե-ցան կառավարչին իսկ ներկայութեան: Անիկա ամենայն անխզնութեամբ հետացուց այն բոլորը որ իր ոտքերը կը համբուրէին և կիցով գարկաւ անոնց ըսելով թէ իր ճամբան կը խափանէին: Աւելի՛ դժբախտ պարագայ մըն-ալ որ կ'արժէ յիշել և որ արդէն գրուած է մեր պատ-

մութեան մէջ՝ այն է, թէ բոլո՞ր շրջակայքի քրիստոն-
եաները ալ—Մունասէֆէն և ալ—Ժուրտէն Տէյր ալ—
Քամար եկած էին որովհետեւ հոն կառավարական ուժ
կար, խորհելով թէ կրնային պաշտպանութիւն: Որով երբ
այս փոթորիկը պայթեցաւ՝ շա’տ զղացին իրենց այս
ընթացքին համար, բայց ինչ կրնային ընել, քանի որ
այս էր Տէրոջ կամքը:

Իսկ ինչ որ կը վերաբերի տիւրզիներու՝ յիրաւի ա-
սոնք սուրբ պատերազմ մը մղեցին բոլոր օրը մէնչեւ որ
ձեռքերնին յոգնեցաւ գանկեր ջախճախելէն և մարմիններ
կտրտելէն: Ասոնցմէ ոմանց ձեռքերուն վրայ արիւնը
այնպէս սառած էր, որ հազիւ տաք ջուրով կրնային այս
աղտեղութիւնը մաքրել: Գտնուեցան այնպիսիննը, ո-
րոնց հագուստները արիւնը այնքան ծծած էին, որ նուռի
ծաղիկներու պէս կարմրած էին:

Տէյր ալ—Քամարի այս դէպքը իր տեսակին մէջ ա-
մենազարհուրելին էր որ իր նախորդը չի լուսած անեւ-
րեւկայելի ոճիրներ կը պատկերացնէք: Սրիւնը ջուրի
պէս հոսեցաւ, գանկեր կոտրտուեցան և մարմիններ յօ-
շուուեցան: Մորթուողներու ազաղակը, կիներու աղիու-
զորմ ճիշը և զայրացած տիւրզիներու հավարը սերայը
հիմքերէն կը սարսէին: Քրիստոնեաններ մսավաճառի ձեռ-
քերուն տակ եղող ոչխարներու պէս էին, կամ ատազձա-
զործի տախտակին նման:

Այս եղերական օրը որ իր զժբախտութեան տեսա-
կէտէն ուսէ ուրիշ օրուայ մը հետ չէր կրնար բազգատութիւն-
ընդհակառակը, խրախճանքի և ուրախութեան օր մըն էր
տիւրզիներու համար, որոնք ամենանուիրական ու բախ-
տաւոր օր մը կը սեպէին:

Տէյր ալ—Քամարի ջարզը վերջացնելէ յետոյ, Պէյթ
ատ—Տին զացին, Երբ ասոնք սերայ կը մօտենային, Ապ-
տաս Սալամ պէյ քրիստոնեանները, որ մե՛ծ վախի մատ-

նուած էին, հաւաքեց ու անոնց ըսաւ.

— Տիւրզիներու յարձակումը պիտի չի կրնամ
սանձեւ:

Որով անոնք Հին Դրան քովի հրապարակը գացին:
Հոս տիւրզիները անմարզաբնակ վայրերէ եկած վայրե-
նի զաղաններու պէս վրանին յարձակեցան և զանոնք
սուրերով ու կացիններով կտոր կտոր ըրին, ինչպէս
գառնուկները կը յօշոտուին գայլերէ:

Այս ջարզի ընթացքին հարիւր ինը հոգի մեռաւ ալ—
Մասսիրէն և Պէյթ ատ—Տինէն, առանց նկատի առնե-
լու Տէյր ալ—Քամարի բնակիչներէն շատերը որոնք
փախչելով իրենց քաղաքէն, Պէյթ ատ—Տին ապաս-
տանած էին:

Պէյթ ատ—Տինի սերային մէջ գանուող բոլոր քը-
րիստոնեաններէն լոկ վեց հոգի ազատուեցան որոնք կա-
ռավարական պաշտօնեաններու կիներուն յարկարաժինը
ապաստանած էին: Կիները խղճալով անոնց վրայ, չէին
ձգած որ տիւրզիները զանոնք սպաննեն: Որով կինե-
րու հաւատարմութիւնը և ազնուութիւնը գերազանցեցին
փաշաններու և իշխաններու խոստումները: Այս վերջին-
ները հակառակ իրենց կրկնակ երդունեալ խոստումնե-
րուն և ներած կարողութեան ոչինչ ըրին:

Այս ջարզն ալ վերջացնելէ յետոյ՝ տիւրզիները
դարձեալ զացին Տէյր ալ—Քամար վերջին փայլ մըն ալ
տալու իրենց հոն ձգած աւերակ տեսարանին: Հոն ժա-
մանելով, Շէյլս Համուտ Մանսուր Նաքատ իր եղբայրը
Շէյլս Ֆարիս, Ալի Համատա և տիւրզիներու եկեղեցիները խուժեցին և
ձերբակալելով կրօնաւորները, հրամայեցին որ ծունկի
գան ինչպէս կ'ընէին ազօթելու ատեն: Ասոնց ծնրա-
զրած միջոցին, տիւրզիները յարձակեցան վրանին և
կացիններով ու բիրերով կտոր կտոր ըրին զանոնք:

Եկեղեցիներէն մէկուն մէջ արեղայ մը գտան։ Ասոր մատները և ականջները կարեցին, նստեցուցին ու բերանը խճաքարեր դնելով ըսին, «հիմա ուրեմն հաղորդուէ ձեր թրիստոսին մարմնով»։ Յետոյ մեղուցին զայն։

Բոլո՞ր խորանները կործանեցին, բոլո՞ր կոչնակւները փշրեցին և այրեցին ի՞նչ որ մնացած էր։ Քաղաքի առւներէն ոմանք մինչև իրենց հիմերը կործանեցին։

Որբացած մանջեր և այրիացած կիներ բոպիկ ու մերկ լեռները փախան, որովհետև իրենց ամէն ինչքը յափշտակուած էր, և ոչինչ ունէին զիրենք պատսպարելու։ Անօթի ու ծարաւ թափառեցան անմարզաբնակ վայրեր մինչև որ ուժասպա և ոտքերնին արիւնլուա ալ չի կրցան շարունակել։ Զաւակները իրենց մայրերը կորսնցուցին, և մայրերը չի գիտցան իրենց զաւակներուն ուր ըլլալը։ Շատ ու շատ տուռապեցան յոգնութենէ, անօթութենէ և ծարաւէ։ Կրծքերնին ծեծեցին, և արցունքէ թրջած այտերնին ապակեցին իրենց զիշաին ահաւորութենէն։

Տէյր ալ—Քամարի մէջ մետցուածներու թիւը երկու հազար հարիւր էր, որոնց մեծամասնութիւնը այդ քաղաքէն էին, իսկ մեացեալը շրջակայթէն որ հոն ապահանած էին, խորհելով թէ կրնային պաշտպանուի զինուորական ուժերու շնորհիւ։ Հրզեներէ գոյացած ծուխը ամպերու պէս երեք օր երկնակամարին վրայ մնաց. և բոլոր չէն քաղաքէն իրը յիշատակ մնացին անոր բնակիչներուն զիակները որոնք կեր եղան երկինքի թաշուններուն և երկրի գաղաններու, իսկ անոնց արիւնը բորենիներ ու շուներ խմեցին։

Խուրշիտ փաշա Տէյր ալ—Քամար հասաւ ջարդի օրուայ յետմիջօրէին, և ահսաւ թէ ինչպէս ճամբանները խափանուած էին զիակներով և թաշուններ ու գաղան-

ներ խոյացած անոնց վրայ։ Իր ճամբան շարունակեց, առանց ներս մտնելու, դէպի Պէյթ ատ—Տին. և հոն գիշերեց թէ ինչո՞ւ և թէ ինչպէս, չենք գիտեր։

Իսկ տիւրզիները գիշերը անցուցին Տէյր ալ—Քամար, զինովցած իրենց խրախճանքէն հրացանաձգութիւններ ընելով մինչև առաւօտ։ Երկրորդ օրը Խուրշիտ փաշա լուր զրկեց տիւրզիներուն հրամայելով որ քաղաքէն հեռանան և հոն չի վերադառնան ուեէ մէկուն վլասնելու համար, խստիւ պատուիրելով որ ո՞վ որ չի հնացանդի, թկեանս բանտարկութեան կը գատապարտուի։ Այս հրամանը տալով, իր նպատակը վերոյիշեալ եպերելի տեսարանը երկրի ընդհանուր բնակչութենէն քօղարկել էր։

Տիւրզիներ իր հրամանին բնաւ չահսացին։ Ընդհակառակը, իրենց առաջուա ընթացքը շարունակեցին։

Տէյր ալ—Քամարի մէջ լոկ մէկ չէնք կանգուն մընացած էր, որը հրեայ ընտանիքի մը կը պատկանէր։ Էմիր Պէշիր Մուհամմէտ Ռասլան մարդիկ զրկած էր որ այս առւնը պաշտպանէին։ Որով անիկա պահապաններու հսկողութեան տակ էր մինչև Խուրշիտ փաշայի գալուստը, ուր աւելի քան երեք հարիւր յիսուն մարդիկ ապաստանած էին թշնամիներով շրջապատուած։

Տիւրզիներու խումբ մը կազմուեցաւ այս վերջին կայանը ևս կործանելու, և ազգանշանի մը վրայ՝ տիւրզիներ հոն թափեցան ովկիանէ յորդող ջուրի պէս։

Երբ պաշտպանները տեսան այս ինչ որ թանկարժէք առարկաներ, գրամ, զարդեղէն ևն. ունէին, հաւաքեցին ու Տէյր Պէշիր Նաքատին տուին որպէս զի եկողներուն չարամտութիւնը արգիլ։ Անիկա առաւ իրեն տրուածները, բայց ոչինչ ըրաւ այս ուղղութեամբ։

Խուրշիտ փաշայի հետ միատեղ, էմիր Մալհամ Ռասլան ևս եկած էր խումբ մը զինուած մարդերով։ Այս

վերջինը, իր ազգակիցը եղող էմիր Մուհամմէտը կը ներկայացնէր և եկած էր այս շէնքը պաշտպանելու համար, որովհետև այդ տան ընտանիքին անդամներէն մէկը Քաղաքապետութեան մէջ պաշտօն ունէր: Մեծ ջանքերէ յետոյ՝ հազիւ հրեայ ընտանիքը կրցան ազատել, և միասին հեռացան:

Ասոնց մեկնումէն յետոյ, տիւրզիներու ամբոխը մտաւ տան մէջ, և սկսան մեռցնել բոլորը, նոյն իսկ առանց խնայելու մանչերու և կիներու: Յետոյ թալանեցին ինչ որ գտան, կիներէն առին իրենց զարդեղէնները և շէնքն ալ կրակի տուին: Կիները ստիպուեցան դուրս ելլել բոլորովին մերկ և բոպիկ:

Միևնոյն օրը Շէյխ ժանպլադ Ամատիզներու, Նաքատիզներու և Համբաներու մեծաւորներով, հետը ունենալով նաև ուրիշ երեկի տիւրզիներ, Խուրշիտ փաշային այցելութեան եկաւ և որուն ներկայացաւ խելայեղ ուրախութեամբ:

Փաշան շնորհակալութիւն յայտնեց անոնց սուրբ պատերազմ մղած ըլլալնուն և իրեն տրուած տեղեկութեանց համար: Մեծապէս գնահատեց անոնց քաջութիւնը և կորովը որ ի սպաս զրած էին:

Նոյն օրուայ ժամը ութին Տէյր ալ—Քամարի մէջ յայտարարեց թէ, ինք հողն ու քարը պիտի պաշտպանէ քանի որ ոչ ոք մնացած է պաշտպանելիք:

Յաջորդ օրը տիւրզիները, իր ներկայութեան, Պէյթ ատ—Տինի մէջ վասեցին էմիր Քազիմ աշ—Շիհապի տունը: Ուեւ շէնքի չի խնայեցին, բացի կառավարական սկրային որ զինուորներով զրաւուած էր: Վերջին հրդեհը բոլորովին կատարելագործեց աւերակ քաղաքի մը տեսարանը: Բնակիչներու զիակները կերեցան վայրենի գազաններու, ու տուները բուերու և ազաւներու բոյներ զարձան:

Իսկ ինչ որ կը վերաբերի փախչելով ազատուողներու՝ ասոնք բոլորովին անմարդաբնակ վայրեր գացին: Կիրճերու, քարայրներու և փապարներու մէջ ապաստանեցան, մինչև որ զաղտնի ճամբաներէ Սայտայի կողմը հասան: Ասոնք չէին կրնար գիշերը տերեկէն զանազանել, և շատերը կը գիշերէին Սայտայի պարտէզներուն մէջ, ծառերու տակ, և շատեր ալ բաց հրապարակներու վրայ կարելի եղածին չափ պատերու և ուեւ բանի չուքը օգտագործելով, արեւու կիզիչ ճառագայթներէն և գիշերուա խոնաւ ցողէն պաշտպանուելու համար:

Հրեայ ընտանիքին անդամները և քանի մը ուրիշներ որ կրցած էին անոնց հետ ազատուիլ, աշ—Շուավէյֆադ հասան: Հոս էմիր Մուհամմէտ Ռասլան ուտելիք և հագուստներ տուաւ, որմէ յետոյ ասոնք ալ փոխալրուեցան Սայտա իրենց լացող ու թշուառ բախտակիթներուն քով:

Աղէտեալներէն այն որ ֆրանսացիներու Սայտա ունեցած կայանը եկաւ՝ հիւպատոսներէ բաւական նիւթական օգնութիւն ընդունեց իր հազարումէկ պէտքերէն լոկ ոմանց գոհացում տալու չափ:

Եւ ո՞ր քար սիրտը պիտի չի զգացուէր զանոնք այս գիրախտ վիճակի մէջ տեսնելով: Եւ ո՞ր աշքերը արցունք պիտի չի քամէին լսելով անոնց աղերսագին լացն ու կոսձը: Եւ ո՞վ կրնար տանիլ տեսարանը այդ կոյս աղջիկներու թափառումին, որոնք տուներու մէջ պատսպարուած և քօղերով ու հագուստներով պարուրուած, հիմա հրապարակներու վրայ կը թափառէին քօղազերծ ու գրեթէ մերկ: Անոնք, որոնց սեղաններուն աւելցուքէն անօթիներ կրնային կշտանալ, շա' ո գոհ կ'ըլլային եթէ երբէք ուրիշներու փողոցներու մէջ նետած փշրանքները կարենային գտնել. և ուեւ տեսակի հին քուրջերով մուրացկաններու պէս պատսպարուիլ:

Երբ այս դժբախտ կացութեան լուրը առաւ Պէյրութ գտնուող Ընդհանուր Սիւրիոյ Անգլիական հիւպատոսը, Գրն. Մուր, նաւեր զրկեց Սայտա և Նահր առ-Տամուր որպէս զի ազէտեալները Պէյրութ փոխադրեն: Ասոնք չորս հազարէ աւելի էին, որոնք տեղաւորուեցան քաղաքին զանազան մասերուն մէջ:

Այս բոլորէն յետոյ, Խուրչիտ փաշա իր Հազմիէյի զինուորական կայանը վերադարձաւ շա'տ հպարտ եւ ուրախ, իր զինուորական պարտականութիւնը լաւ կատարած ըլլալուն համար, որովհետև խաղաղութիւնը վերահաստատած էր:

Իսկ ինչ որ կը վերաբերի Տէյր ալ-Քամարի աեղական կառավարչին, երբ իր պաշտօնը ամենայն խողոմութեամբ կատարեց՝ պաշտօն մը որ իրեն տրուած էր Ամենակարողին հրամանաւ, իր պաշտպանութեան յանձնուած բոլո՛ր արժէքաւոր առարկաները հաւաքեց և աւանակներու վրայ բեռցնելով՝ Սայտա ուղարկեց: Եետոյ սէրայը վառեց, հագուստներէն մերկանալով, լոկ ճերմակեղէնները վրան, Պէյրութ գնաց գանգատելու թէ տիւրզիները սէրայի վրայ յարձակած էին և զայն կողոպաելէ յետոյ կրակի տուած, ինչպէս ըրած էին Տէյր ալ-Քամարի բոլոր միւս տուները:

Իրեն աւանդ տրուած ապրանքները Սայտա դրկած էր, յետոյ Պէյրութ փոխադրելու նպատակաւ: Երբ ասոնք մաքսատունէն պիտի անցնէին, մաքսատան տնօրէնը ուզեց մնալուկները և ծրարները քննել իրենց արժէքին համեմատ մաքս նշանակելու համար: Բայց ապրանքները փոխադրողներէն ոմանք որ վերոյիշեալ կառավարչին գործակալներն էին՝ հակառակեցան ասոր Քրիստոնեաներ եղելութիւնը պատմեցին Սայտայի Փըրանսական հիւպատոսին, որը անմիջապէս գալով հրամայեց որ սնտուկները բանան: Եւ ի՞նչ հրաշք... անոնց

մէջէն հանուեցան բոլո՛ր այդ արժէքաւոր առարկաները որ Տէյր ալ-Քամարցիներ տուած էին տեղական կառավարչին որպէս աւանդ: Հիւպատոսը սոյն ապրանքները ու առարկաները իր հոգանաւորութեան տակ առաւ և սպասեց որ իրենց արժանաւոր տէրերը պահանջեն: Իր այս ընթացքին ուեէ թուրք կամ արակ չի հակառակեցաւ:



ՈՒԹՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Դամասկոսի նախնիքը եւ Ալճէրիացի էմիր
Ապտէլ—Քաթիրի դերը, որ մեծապէս
օգնեց քրիստոնեաներու, եւ բարի
ու անաշառ գտնուեցաւ
անոնց հանդէալ

Այս կոտորածը նկարագրելէ առաջ, որ իր նմանը-
չէ ունեցած նախորդ դարերու մէջ, կը նախընտրենք-
տալ անոր սկզբնական պատճառները, ի գիտութիւն բո-
լո՞ր անոնց որոնք օտար են այս նիւթին:

Նախ պէտք է ընթերցողը գիտնայ թէ Դամասկոսի-
ջարդը իսլամական կրօնքի օրէնքներով չէր թոյլատըր-
ւած: Ընդհակառակը ասիկա ուղղակի արդիւնքն էր կարգ-
մը վէճերու, որոնք անհիմն պատճառներու վրայ կեր-
տուած, հետզհետէ զարգացան և ի վերջոյ ծնունդ տուին:
այս զգուելի ոճիրներու:

Դամասկոսի կոտորածին ամենակարենոր պատճառ-
ներէն մին է սա պարագան, որ 1248 Յ. Մ. երբ Սիւ-
րիա գրաւուեցաւ եղիպտացիներու կողմէ՝ մեր երկրին
բոլոր ազգութիւններուն և համայնքներուն միջն հա-
ւասարութիւն հաստատուեցաւ:

Այս անտանելի էր մահմետական հասարակութեան-
ցած դասակարգին համար: Հակառակ որ սոյն նոր գրու-
թիւնը հաստատող պաշտօնական օրէնքներ չէին հրա-
տարակուած տակաւին, իր արդիւնք եղիպտական կա-
ռավարութեան ճնշման, մահմետականներու աւելի ցած:

Նեղմիտ ու մոլեսանդ դասակարգը հնագանդեցաւ: Եր-
կրին բոլոր իսլամները ակամայ ընդունեցին այս փոփո-
խութիւնը, թէւ ներքուստ հակառակ, արտաքնապէս
ընաւ յայտնի չընելով իրենց գդզոհութիւնը:

Մէկ ուրիշ պատճառ մըն ալ այն էր թէ, 1856ին
քրիստոնեայ և օսմանեան պետութեանց միջև դաշնագիր
մը ստորագրուեցաւ, որուն համաձայն Սուլթանը կը
ստիպուէր հաւասար նկատել իր բոլոր հպատակները
անխտիր, և որ սոյն պարագան Սուլթանը հրովարտա-
կով մը հաստատեց: Այս ասթիւ նոյնպէս, քրիստոնեա-
ներ, հրեաներ և հեթանոսներ արտօնուեցան գլխահարկ
վճարել ի փոխան իրենց պաշտպանութեան: Բոլորը
անխտիր հաւասար իրաւունքներ վայելեցին: Ասոնք
արտօնուեցան նաև բանակին մէջ ծառայելու, ինչպէս
կ'ընէին մահմետականները: Այս բոլորը շատ տհաճու-
թիւն պատճառեցին մանաւանդ մահմետականներու ցած
դասակարգին, որոնք խորհեցան թէ այլևս կրնային
քրիստոնեանները ջարդել, և ամենայն խղճմութեամբ
իւրացնել անոնց երբեմնի պիղծ նկատուած ինչքերը,
քանի որ հիմա անոնք ալ միւնոյն առանձնաշնորհում-
ները կը վայելէին ինչպէս իրենք:

Աւելի կարեոր և անմիջական պատճառ մըն ալ հե-
տեւալն էր: Երբ քրիստոնեաններ սկսան մահմետական-
ներու յատուկ առանձնաշնորհումներ վայելել, իրենց
յարաբերութիւնները անոնց հետ համեստ ու բարուք
վիճակի մը մէջ չպահեցին. ինչպէս կ'ընէին այս նոր
գրութեան հաստատուելէն առաջ: Այլ սկսան յոխորտալ
և կանանչ կերպասներ ու կտաւներ գործածել: Նոյնպէս,
զինետուններ հաստատեցին հրապարակներու վրայ ի
մեծ գայթակութիւն մահմետականներու, որովհետեւ ա-
սոնք բոլորովին հակառակ էին ոգելից ըմպելիներու
գործածութեան:

Այսպէս ուրեմն, ժամանակի ընթացքին յանցանք յանցանքի վրայ բարդուեցաւ: Մահմետականներ, հակառակ իրենց դժկամակութեան, ստիպուած էին լռել, քանի որ քրիստոնեաներ օրէնքի պաշտպանութեան տակ էին: Բայց և այնպէս, միշտ ալ յարմար առիթին սպասեցին իրենց վրէժը լուծելու և քրիստոնեաները լրտեսեցին, ինչպէս որսորդ մը կ'ընէ իր հալածած որսը:

Մահմետական տարրին դէպի քրիստոնեանները ուսնեցած ատելութիւնը աւելի հրահրուեցաւ օսմաննեան պետութեան ծառայութեան մէջ գտնուող քանի մը վատահոգի չարամիտներու կողմէ՝ որոնք այս թէ այն պատճառաւ հակառակ էին քրիստոնեաններու:

Այս խռովարանները չի վարուեցան ինչպէս կ'ընէին եպիպատական կառավարութեան պաշտօնեանները երբ Սիւրիա անոնց իշխանութեան տակ կը զանուէր, որոնք ուեէ խորութիւն չէին զներ համայնքներու, կրօնքներու և յարանուանութեանց միջև: Ընդհակառակը, անոնք կ'աշխատէին կնճիռները շուտով յարդել, քան զանոնք բազմապատկելով մեծածաւալ ու ազիտաբեր խռովութիւններու տեղի տալ: Ասոր համար էր որ անոնց օրով ուեէ մէկը չէր կրնար ուրիշի մը իրաւունքներուն միջամուխ ըլլալ նոյն իսկ որքան ալ հարուստ և ազդեցիկ մէկը ըլլար:

Վերոյիշեալ բոլոր տուեալներով միատեղ, երբ իրանանի կաթոււնական խռովութիւնները վրայ հասան՝ և մահմետական թած դասակարգի պատկանողներ տեսանթէ ինչպէս կառավարութիւնը կողմանկից էր քրիստոնեաններու ջարդուելուն, և զգացին թէ կառավարական պաշտօնեաններ տիւրքինները կը քաջալերէին այս ուղղութեամբ՝ իրենք ալ մեծապէս փափաքեցան միեւնոյն առիթը ունենալու:

Նամանաւանդ երբ յետոյ մահմետականներ ականա-

տես եղան Ուատի ատ—Դայմի մէջ զինուորներու ի գործ դրած ապիկարութեանց՝ և տեղեկացան Ահմէտ փաշալի՝ դիւային նպատակին որ բնաջնջել էր քրիստոնեանները՝ յարաբերութիւնին բոլորովին խզեցին այս վերջիններուն հետ, և սկսան զանոնք անպատուել, ծնծել, հալածել և նոյն իսկ սպաննել առանց ուեէ պատճառի: Քրիստոնեաններ այս բոլորը լուռ ու մունջ տարին սպասելով նոր դատաստանի մը:

Այս միջոցին էր երբ Ահմէտ փաշա հաւաքեց շրջակայթի քրիստոնեանները քաղաքին մէջ, և միջնաբերդը թնդանօթներով ու պատերով ամրացնելէ յետոյ՝ զանոնք հոն պատսպարեց:

Մահմետականներու զայրոյթը ա՛լ աւելի սաստկացաւ, որոնք, ի տես այս պաշտպանութեան, իրենց հալածանքը կրկնապատկեցին:

Քրիստոնեանները իրաց այս վիճակը տեսնելով մեծապէս խռովեցան, որովհետեւ վստահ էին որ իրենք այնքան տկար, չէին կրնար պաշտպանուիլ զիրենք շըրջապատող զայրացած ամբոխէն: Զէին կրնար փախչիւնս, որովհետեւ որ ուղղութեամբ ալ երթային, ամէնուրեք տիւրքիններու կամ մահմետականներու պիտի հանդիպէին: Որով ազերսագիր մը ներկայացուցին Ահմէտ փաշային իրենց Ասաջնորդին միջոցաւ, խնդրելով որ ապահովութիւն խռոսանայ իրենց:

Փաշան քրիստոնեաններու թաղը զրկեց Հասպայա և Մաշայա գտնուող զինուորական ուժերը զանոնք պաշտպաններու համար, և ջանաթ համոզել թէ ուեէ վտանգ չէր կրնար պատահիլ, որովհետեւ Բ. Դուռը Դամասկոսի վրայ մասնաւոր ուշադրութիւն կը դարձնէր, և թէ ինք ամենափոքիկ խռովութիւն մը իսկ պիտի արգիլէր: Իր այդ խռոսումներուն հաւատալով, քրիստոնեաններու վախը մասամբ մեզմացաւ, և հանգարտեցան:

Զինուորները օրերով քրիստոնեաներու թաղերուն մէջ մնացին, ուր անոնք լաւ ընդունելութեան արժանացան: Կերան ու խմեցին ամենաընտիր կերակուրներ և ըմպելիներ ու շատ մը նուէրներ ստացան որպէս զի թալանէ հեռու կենան, և զիրենք լաւ պաշտպանեն:

Իսկ մահմետականներ երբ ըմբոնեցին քրիստոնեայ թաղերու մէջ զինուոր զրկուելուն ճշմարիտ նպատակը՝ իրենց հալածանքը ա'լ աւելի սաստկացուցին: Անոնց յուխորտանքը և արհամարհանքը դէպի քրիստոնեաներ ա'յն աստիճանի հասաւ. որ անոնք սկսան խաչեր գծել փողոցներու մէջ և պատերու վրայ: Անոնց վրայ Յիսուսը ներկայացնող և շան պոչ կամ իշու զլուխ կրող ծաղրանկարներ փակցուցին:

Քրիստոնեաները ստիպեցին որ այդ խաչերու վրայ թքնեն զանոնք նուաստացնելու համար. իսկ, անոնք որ գետնի վրայ գծուած էին, կոխկրտեն, այս կերպով զիրենք մեծարած ըլլալու համար: Երբ քրիստոնեաներ այս արարքներով զբաղուած ըլլային, մահմետականներ կ'ըսէին անոնց, ու'ն անիծուածներ... ուրացէ՛ք նայինք, ովք գուք կրօնիքի և Աստուծոյ թշնամիները»:

Քրիստոնեաները չէին համարձակեր ուժ գործածելու անոնց հանդէպ, որովհետև կը մտաբերէին Զահէի զէպը և թշնամի խումբերը որոնցմով շրջապատուած էին: Որով անոնք ոչինչ կրնային ընել, եթէ ոչ հիւպատոս ներու միջոցաւ խնդրագիրներ ներկայացնել Ահմէտ փառշային. որոնց ան կը պատասխանէր շատ քաղաքավարի, և ամէն գնով անոնց ապահովութիւն կը խոստանար:

Երկուշաբթի առաւօտ մը, 9 Յուլիս 1860ին, փառշային տունը կարեսոր ժողով մը գումարուեցաւ: Ներկաներէն ոմանք էին: — Ապահի էֆէնտի, Սահմանադրութիւն կը խոստանար, Ահմէտ աղա ալ—իսլամպուլի և

քաղաքին ոստիկանապետը: Ասոնք որեշեցին որ ոստիկանապետը ձերբակալէ անոնք որ քրիստոնեաները ծաղրած էին խաչեր գծելով և անոնց ձեռքերն ու ոտքերը շղթայակապ՝ կարծես աղբահաւաքներ ըլլային, կամ դատապարտուածներ, տանի քրիստոնեաներու թաղերը աւել տալու: Այս կարգագրութեան նպատակը մահմետականները աւելի զայրացնել էր, և հրահրել զանոնք որ այս նուաստացման դէմ ըմբուտանան:

Որով ոստիկաններ մեկնեցան հետերնին աւելներ, ձեռնակապեր ու ոտնակապեր առած: Երբ Պապ ալ—Պարիտ հասան, հոն ձերբակալեցին երկու երիտասարդներ որոնք վերոյիշեալ յանցանքները գործած էին: Զանոնք շղթայազարկ ընելէ յետոյ՝ զէպի քրիստոնեաներու թաղերը յառաջացան: Փողոցներէն և շուկաներէն անցնելու ժամանակ միւնետիկ մը բարձրազարդակ յայտարարեց նոր հրամանին գործադրութիւնը: Երբ քրիստոնեաներու թաղերը հասան՝ երկու երիտասարդները սկսան գործի:

Զահէի և Տէյր ալ—Բամարի շարադէտ լուրերը արդէն իսկ Դամասկոս հասած էին, և այստեղուա մահմետականներու ախորժակը սրուած էր աւարի, կոտորածի ու աւերումի ակնկալութիւններով, որով բոլո՛ր տկար հոգիները զօրացան:

Երբ մահմետականներ տեսան սոյն երիտասարդները այսպիսի նուաստացութիւն դերի մը մէջ, բորբոքեցան ու փրփրեցան ուղտերու պէս որոնք բեռ մը շատ ծանր կը գտնեն և կ'ընդիմանան զայն տանելու: Որով խումբով յարձակեցան ոստիկաններու վրայ և կալանաւորները արձակելէ յետոյ, ասոնցմէ մաս մը շտապեց Մեծ Մըզկիթը ուր կարճ տեսակցութիւն մը ունենալէ յետոյ Շէյխ Ապտալա ալ—Հալապիի հետ, մզկիթէն մեկնեցան: և սկսան փողոցներու մէջ բոլոր ուժով պոռալ, «օհօ»

պաշտպանեցէք ճշմարիտ կրօնքը»:

Մինչ այս, Դամասկոսի մահմետականներ արդէն իսկ վեց հարիւրէ աւելի կացիններ, հրաժաններ և սուրեր պատրաստած էին և պահած իրենց խանութիներուն մէջ։ Խոռվայոյզօրէն, կարծես գինովներ, առնելով այս զէնքերը, խումբ առ խումբ յարձակեցան քրիստոնեայ թաղերու վրայ։

Հոս գտնուող զինուորները որոնք տեղեակչէին փաշային ստորերկեայ ու լիրը դաւազրութեան՝ կրակեցին յարձակողներու վրայ, որոնցմէ երկու հատ մեռան և շատերն ալ վիրաւորուեցան։ Մնացեալները այս տեսնելով փախուստի դիմեցին։ Հիմա եթէ երբէք փաշան ուզէր խազազութիւն վերահաստատել այս ու ասոր նման քանի մը փոքրիկ ցոյցեր բաւական էին, որովհետեւ այս գէպքերէն յետոյ։ մահմետականներ կէս ժամի չափ լուս ու հանդարտ մնացին։

Բայց անմիջապէս միջնաբերդէն փողահարութիւն մը լսուեցաւ, որ զինուորները հոն կը կանչէր։ Սկան նաև միջնաբերդէն կեղծ թնդանոթներ արձակել որոնցմէ բռնկած քուրջ մը քրիստոնեաներու թաղին մօտ գտնուող շուկան ինկաւ և հրեհեց։ Մահմետական գիւղացիներ որոնք տիւրզիներու հետ հոն կը գտնուէին՝ տեսնելով այս, մեծ խումբով մը յարձակեցան քրիստոնեաներու վրայ։ Ասոնք քրիստոնեաններու ստացուածքները օրինաւոր սեպեցին իրենց իւրաքանչիւրին համար, թէ՛ ցած և թէ բարձր դասակարգէն։

Մահմետականներու գլխաւոր նպատակներէն մէկն էր ոռւսական հիւպատոսարանը կործաննել Ռւստի առաջին առթիւ յարձակեցան անոր վրայ հիւպատոսը մեռնելու նպատակաւ։ Պարագայի բերմամբ հիւպատոսը կը բացակայէր, որով չի յաջողեցան իրենց նպատակը զործադրել։ Բայց տեղն ու տեղ խողխողեցին թարգմաննը,

Խալիլ Շէհատին, ու հոն գտնուող բոլոր պաշտօնեաներն ու սպասաւորները։ Ասկէ յետոյ կողոպաեցին հիւպատոսարանը և լաւ մը մաքրելէ յետոյ՝ կրակի տուին։

Այս ամբոխը նոյնը ըրաւ Ամերիկեան, Աւստրիական, Հոլանդական, Պէլճիքական և Յունական հիւպատոսարաններու։ Բայց այս հիւպատոսներէն ուեէ մէկը չի գըտան բացի Ամերիկեանէն, որը լաւ մը ծեծեցին ու վիրաւորեցին, և խորհելով թէ մեռած էր, հեռացան։

Միենոյն ժամանակ ամբոխը մտաւ քրիստոնեայ թաղերու մէջ, մեռցուց մարդիկը, անդամահատեց փոքրիկները, թալանեց ինչ որ գտաւ, և կիներն ու աղջիկները գերի տանելէ յետոյ՝ տուները այրեց։

Հոս ի գործ դրուած ոճիրները անհամար և աննկարագրելի են։ Ցզի կիներու արգանդները սրածեցին և տակաւին արևուն չի ժպատած աչքեր վերջնականապէս կուրցուցին։ Չի մեռցուցած կիներնին մերկացուցին և հրամայեցին որ այդպէս պտըտին ծաղրանքի ու ամօթինշաւակ։ Հրապարակաւ սեռային յարաբերութիւն ունեցան կիներէն անոնց հետ, որոնք սիրեցին, և դպան ու քննեցին կիներու այնպիսի մասերը որոնք յիշել անպատշած է։ Իրենց հարէմը զրկեցին գեղեցիկ կիները և սաիպեցին որ իրենց ծառայեն ու անասնական կիրքերնուն գոհացում տան։

Պարտագրեցին որ մարդերէն շատերը կրօնափոխ ըլլան, և երբ ասոնք ընդունեցին, յաճախ խնայեցին անոնց կեանքը, բայց անմիջապէս յետոյ մեռցուցին առարկելով թէ կրնային ետ իրենց սխալ ճամբան վերադառնալ։

Մեռցուցին ով որ գտան։ Ըլլայ կրօնաւոր, կազ, կոյր կամ հաշմանդամ։ Նույնպէս մեռցուցին կիներէն անոնք որ իրենց մէկ սիրելին պաշտպանեցին։

Մահմետականներու աչքին եւրոպացիները բոլորու

Վին իրենց արժանիքը կորանցուցին։ Զանոնք ո՞չ յարգեցին և ո՞չ ալ կարեռութիւն տուին անոնց։ Այլ անոնց հետ վերաբերուեցան ճիշդ այնպէս, ինչպէս եւրոպացիներ վարուած էին դամասկոսցիներու հետ, առանց զանազանութիւն և խտրութիւն դնելու անոնց միջև։ Անշուշտ սատանան էր որ մահմետականներու խորհիլ աղօւաւ թէ եւրոպացի պետութիւններու կրակը մարած էր, և սուրն ալ փայտի վերածուած։ Որով, անոնց ունէ կարեռութիւն չի տուին, և զանոնք բնաւ նկատողութեան չափին։

Այս վիճակը տեսեց ինը օր շարունակ առանց դադարի։ Գիշերը անոնց համար ցերեկի պէս էր, որովհետեւ հրդեհը չորսպին կը լուսաւորէր երկնամքարձ բոցերով։ Որով անոնց աշքէն ոչինչ կը վրիպէր, նոյն իսկ կը տեսնէին փապուղիները և ամենաթագուն անկիւնները։

Հորերը իջան և մեռցուցին բոլոր անոնք որ հոն ապաստանած էին։ Տանիքներու վրայ բարձրացան և բռնեցին հոն գտնուողները։ Իսկ հորերու մէջ ապաստանածներէն անոնք որ մահմետականներու տեսողութենէն վրիպեցան՝ հրդեհուած տուններու պատերը վրանին փըլչելով ցեխներու մէջ մեռան։

Այն սև օրերուն այնպիսի սրտաճմլիկ դէպքեր պատահեցան քրիստոնեաններու թաղին մէջ, որոնց մարդկային աշքը բնաւ ականատես չէ եղած և նմանը ականջներ չեն լսած։ Որովհետեւ մարդ կը տեսնէր արեան հոսիլը առուակներ կազմած, և երկինքի ամպերը լիզող բոցը։ Հրդեհներէ գոյացած գորշ մուխը մշուշէ վարագոյրի մը պէս պարուրած էր երկիրը։ Ոճրագործներու հաւարը կ'արձագանգուէր ու կ'արձագանգուէր ձորերու և կիրճներու մէջ, մինչ կիններու օգնութեան աղաղակը քար սիրտերն իսկ կարող էին ծակել։ Անոնք չորս զի կը վագին բոլորովին մերկ, և մարդկային գլուխներ գետնի

վրայ քարէ գնդակներու պէս կը գլորուէին։ Ծատ մը քրիստոնեաններ մեռան հրդեհուող տուններու մէջ։ Ասոնցմէ շատերն ալ թաքստոցներու մէջ սովամահ եղան ուտեստի չգոյու թենէն։

Հակառակ մահմետականներու այսքան գրգռուած և ջղածիգ վիճակին անոնցմէ շատեր միւնոյն վատ վերաբերմութը չունեցան քրիստոնեաններու հանդէպ։ Ընդհակառակը, գտնուեցան այնպիսիններ որոնք թէ՛ նիւթապէս և թէ՛ բարոյապէս քրիստոնեաններու օգնեցին։ Ասոնք դրամ տուին, և ընտիր կերակուրներ պատրաստելով քրիստոնեաններու հրամցուցին։

Ալ—Մէյտան թաղամասին մէջ, Սալէհ աղա ալ—Մուհայինի և Սահա աղա ան—Նուրի, ազնիւ ու ծշմարիտ աստուածավախներ, արգիլեցին իրենց թաղեցինները ջարդարարներու ամբոխին միանալէ, կամ ունէ կերպով աջակցելէ անոնց։ Սալէհ աղա իր տանը մէջ պատսպարեց խումբ մը քրիստոնեայ աղէտեալներ, որոնց կերպուր և պատուղներ տուաւ մերթ ընդ մերթ։

Այս խոռվութեանց միջոցին, տիւրզիններէ բաղկացած կարևոր ուժ մը եկաւ ալ—Մէյտան իրենց քաղաքամիջի գործադրած ոճիրը և անվայել ընթացքը հոսալ բեմադրելու համար։ Սակայն ալ—Մէյտանցիններ զէնքով գիմաղրեցին և չի ձգեցին որ անոնք թաղը մըտնեն։

Հոս ուշագրաւ պարագայ մը կայ որ կ'արժէ յիշել։ Քրիստոնեանները, դէպքին չսկսելէն առաջ մեծապէս կը վախնային ալ—Մէյտանցիններէ անոնց մէջ շատ մը խառնակիչներ գտնուելուն համար։ Կը խորհեին թէ քաղաքամիջի թաղերը աւելի ապահով կրնային ըլլալ քանի որ շատ մը մեծաւորներ, զարգացածներ, հարուստներ և կրթուածներ հոս կը գտնուէին։ Որով երբ խոռվութեան սկզբնական նշանները տեսան ասոնցմէ շատեր

կեղրոնական թաղեր ապաստանեցան, և շատեր ալ իրենց
արժէքաւոր առարկաները հոն փոխազդեցին։ Սակայն
կեղրոնական թաղերը գտնուող քրիստոնեաներու գրեթէ
ամբողջն ալ ջարդուեցան, և բոլոր ինչքերնին թալանի
տրուեցաւ։

Երբ վսեմաշուք Էմիր Ապաէլ-Քատիր տեսաւ այս
բոլոր դժբաղդ պատահարները՝ և քաղաքին մէջ տիրող
խառնակութիւնը, ու աւերումի և կոտորածի սանձար-
ձակ տարածութիւնը՝ մեծապէս խղճահարեցաւ և զասումը
զինք պատեց: Իր մաքուր և վեհանձն նկարագիրը ըս-
տիպեց զինք որ օգնութեան փութայ ու ազատագրէ զա-
նոնք այս սժբախտութենէ հրապարակներու վրայ ան-
ձամբ միջամտելով:

Անմիջապէս իր քաջարի հետևորդները թրուեց բոլոր փողոցներու և ճամբաներու մէջ, ջարդարարները և հաւաքուած ոճրագործներու ամբոխը հանդարտեցուց։ Մարեց հրգեհը և կիներու, աղջիկներու, այրերու ու մանչերու սեծ բազմութիւն մը ազատեց անիրաւութեան և բռնապետութեան սուրէն։ Անոնց սոսկումը վատահութեան փոխեց։ Շատ բարի վերաբերումով մը, անոնց վրդովուած սիրտը քաղցր ու ազնիւ խօսքերով խաղաղեց։ Երկար ժամանակ անոնց համար ահազին զրամծախսեց, գրեթէ իր հարստութեան մեծամասնութիւնը, որը իր արժանիքը աւելի բարձրացուց և թագաւորներու ուշադրութեան արժանացաւ։ Բարձր դասակարգի մարդիկ և իշխաններ զինք գովեցին ու պատուեցին։ Այսպէսով շա'տ փայլուն անուն մը և նշանաւոր համբաւունեցաւ որ յամպարի պէս պիտի բուրէ զարերու ընդմէջէն սերունդէ սերունդ։ Շատ մը թագաւորներ և իշխաններ առաջին կարգի շքանշաններ և յոյժ թանկագին նուէրներ ուղարկեցին իրեն։

Ես ինքս այսպէս երգեցի իպատիւ իր վսեմութեան



Լիբանան Ժամանող Քրանսական բանակին հրամանաւորը

որպէս յարգանքի և չնորհակալութեան արտայայտուա
թիւն:—

Թող չի դադրին Դամասկոսի Ամիրային
Բիւր յարգանքներ ասկէ մինչեւ յաւիտեան:
Մտաւ բաղակ երբ մահն անոր եր փառած,
Մարդկանց միսը ուկան անուրդի հանուած:
Զրվէծի պէս մարեց բոցը կլանող,
Ուտես տուաւ չբաւորին նաեւ փող:
Եւ օրերն բաղային եղան խաղաղ
Ուսկէս պայծառ զիեւեներ միապաղաղ,
Անուն մը ձգեց Դամասկոսի մէջ իր ետին,
Որ պիտ' յիշուի մինչեւ օրը Համբարձման,
Մեռեալներն իսկ պիտ' կարդան անխափան:
Մարդկանց կեանք պարգեւեց Տէրոջ հրամանաւ,
Եւ չի ձգեց արեան հոսիլը բնաւ:
Թող չի դադրին իր անուան յարգանք բազում
Տէրը ընորին սերունդին բարիք անպատում:

Եթէ երբէք ուզենք մի առ մի թուել այս յարգելի
իշխանին կողմանէ ի գործ դրուած բարիքները, պէտք
է մեծ հատոր մը պատրաստենք: Թող Աստուած իր պա-
հապանը ըլլայ, երկար կեանք պարզենէ իրեն, ամէն
փորձանքէ հետու պահէ զինք և օգնէ իրեն իր օրինա-
կելի կեանքին տեսզութեան ու բարի ըլլայ անոր հան-
դէպ:

Ահմէտ փաշա ուզեց Դամասկոսի քրիստոնեաները
ջարդել, ինչպէս ան ըրած էր Ուստի ատ—Դայմի և
Տէյր ալ—Քամարիները: Որով հրամայեց որ ազատ-
ուած քրիստոնեաները միջնաբերդը հաւաքուին եթէ եր-
բէք կուզեն պաշտպանուիլ որովհետեւ ինք չէր կընար
արդէն իսկ ընդարձակօրէն ծաւալած խռովութիւնը զըս-
պել և արդիլել մահմետականները զիրենք ջարդելէ: Ուստի
քրիստոնեաներ փութացին հոն հաւաքուիլ: Սա-

կայն այս ստորին գաւադրութիւնը չի յաջողեցաւ, որովհետեւ Մղրապիներ և ալ—Մէյտանի բնակչութիւնը հակառակեցան իր գիւային ծրագրին:

Զարդերէն յետոյ՝ քրիստոնեաներ սկսած էին գարձեալ ողելից ըմպելիներ գործածել, որով անկարելի էր բախումներ չունենալ անոնց և մահմետականներու միջև:

Այս դէպքերու ընթացքին Դամասկոսէն և շրջակայքէն մեռած քրիստոնեաներու թիւը զրեթէ հինգ հազարի կը հասնէր: Ասոնց մէջ էին նաև երեսուն աւըստրիացի քահանաներ և անզլիացի կրօնաւոր մը: Հաշուէ դուրս են տակաւին բոլոր անոնք որ միջնաբերդ և այլուր մեռան անօթութեան և դէպքին յաջորդող դրժբախութեանց պատճառաւ:

Գրեթէ երկու հարիւրի չափ ալ հարստարող ամբոխէն մեռաւ, որովհետեւ ասոնցմէ շատեր չի համաձայնելով աւարի և գերիներու բաժանման չուրչ՝ կռուեցան և զիրար սպաննեցին:

Եթէ երբէք թուելու ըլլանք բոլոր այն ամօթալի արարքները որոնք գործադրուեցան այս ջարդի միջոցին՝ հաստակազմ հատոր մը կրնանք ունենալ: Բայց ընթերցողը չի ձանձրացնելու համար, մենք պիտի աշխատինք պատմել ամենահետաքրքրականները:

Դամասկոսի Շարատէ ալ—Աքլ.իր տանը մէջ փոսեր փորեց և զրամական հարստութիւնը երեք մասերու բաժնած՝ երեք տարբեր տեղեր պահեց: Երբ ամրութունը թալանելը վերջացուց իրմէ փրկագին պահանջեցին որը եթէ վճարէր՝ ազատ պիտի արձակուէր: Աքլիր հարստութիւնը պահած վայրերէն մին ըսաւ: Ոճքործուները զրամը առնելով զինքն ալ սպաննեցին:

Ասոնք նոյն հարցումը կրկնեցին իր անզրանիկ որդին, որը պահուած գումարներէն երկրորդը ցուցուց:

Այս առնելով զայն ալ սպաննեցին:

Նոյն հարցումը կրկնեցին իր եղբօրը:

Մայրը տեսնելով այս՝ գետին ինկաւ և անոնց ոտքերը համբուրեց, ինդրելով որ խնայեն իր որդիին: Բայց անոնք սպաննացին մեացնել մինչեւ որ դրամին մնացածը իրենց չի յանձնեն: Որով խեղճ մայրը վազեց իր ամուսինին պահած գումարին երրորդին վայրը, և հանելով զրամն ու զարդեղէնները՝ ոճքործուներուն տուաւ, Հակառակ իրենց խոստումին ասոնք սպաննացին աղան մեացնել:

Այս որ տեսաւ խեղճ մայրը՝ զաւակը ամուր կերպով զրկեց, և արտասուալի աչքերով աղերսեց որ զթան իր զաւկին ու իրեն: Ընդհակառակը, ոճքործուները տղան բղիկ բղիկ ըրին սուրերով ու կացիններով, և մայրն ալ ծանր կերպով վիրաւորեցին ոսկորներէն ոմանք կոտըրատելով: Վերջապէս տունն ալ այրելէ յետոյ, համարձակ հեռացան:

Եռուսուփ ալ—Քայաք անուն յոյն քահանայ մը կար որ յարձակումէն քիչ առաջ մեռած էր: Երբ ջարդարարներ տունը մտան՝ անշունչ զիակը չորս մասերու բաժնեցին ըսելով Շքրիստոնեաները ասոր արժանի են նոյն իսկ իրենց մահուցնէն յետոյ: Տունը լաւ մը խուզարկեցին, թալանեցին ու կրակ տալով հեռացան:

Պատմել բոլո՞ր դժբախտութիւններու և կոտորածներու փորձառութիւնները, և ինչպէս անոնք մարդկային ազնիւ զգացումներ ունեցող խումբ մը մահմետականներու գութը շարժեցին՝ յիրաւի շատ մը էջերու պիտի կարօտէր:

Հետաքրքրական դէպք մը ևս հետևեալն է:

Դամասկոսի քրիստոնեայ մը երբ լսեց ու աեսաւ պատահարները՝ սաստիկ վախէն զրեթէ կաթուածահարի մը վիճակը սատացաւ: Առաստանով մը իր տանը հորը

իջաւ, և հոն պատերուն կոթնած սպասեց մահուան:

Թէ յետոյ տունէն ձայն մը լսեց: Գլուխը բարձը բացուց տեսնելու համար թէ ինչ կը պատահէր: Ի՞նչ տեսնէ... տունը բոցերու մէջ կ'այրէր: Նշմարեց որ կը բակը արդէն իսկ հորին կողմը գտնուող երկրորդ յարկի սենեակը հասած էր: Եթէ երբէք այդ սենեակին պատը փլչէր՝ ինք անկասկած պիտի կորսուէր: Սակայն քիչ մըն ալ սպասեց մինչև որ փլչելու ձայնը դադրեցաւ: Անմիջապէս թաքսուցէն դուրս ելաւ և իր բնակարանը մտաւ: Հոս տեսաւ որ դրացիին և իրենց միջև եղած պատը փլած էր: Շուտով դրացիին տունը մտաւ որը քաղաքի պարիսպին կից էր: Տանիք բարձրացաւ որպէս զի անկից ալ կարենար վախչիլ և աւելի ապահով վայր մը ապաստանիլ:

Երբ բոլորովին մթնցաւ, տանիքին վրայ գտնուող չուանները որոնք ճերմակեցններ չորցնելու համար կը ծառայէին, իրարու կապելով վար իջաւ, և ոտքը գետին հասնելուն պէս, սրարշաւ վազեց աւելի ապահով վայր մը գիշերելու համար:

Թէև չէր գիտեր թէ դէպի ո՞ւր կը յառաջանար գիշերանը այդ անապատին մէջ՝ բայց և այնպէս անընդհատ քալեց մէկուկէս ժամէ աւելի՝ մինչև որ գիւղ մը հասաւ չարաչար յոգնած, ու չա՛տ տկար վիճակի մը մէջ: Ի մեծ զարմանք և գոհունակութիւն իրեն, հեռուէն գեղեցիկ տուն մը տեսաւ և քայլերը դէպի հոն ուղղեց ու հասնելով՝ տանը դուռը ծեծեց: Ներսէն տանուտէրը հարցուց.

— Ո՞վ է ան դուռը ծեծողը:

Մարդը շատ վախցաւ, մահուան ու կոտորածի մըթնողրա մը զգալով իր բոլորտիքը, ըստաւ.

— Ես Դամասկոսի քրիստոնեաներէն եմ որ մութէն օգտուելով գիշերանը վախայ և այս կողմերը եկայ

ձեր պաշտպանութիւնը վայելելու:

Այս լսելով՝ տանուտէրը որդիին ըստաւ:

— Ել Օսման, մեսցուք սա գարշելի անհաւատը: Մենք քրիստոնեաները չենք պաշտպաներ:

Երբ մարդը լսեց տան տէրոջ այս խօսքերը և տեղեա կացաւ անոր չար նպատակին՝ բոլոր ուժերը հաւաքած փախաւ և հե ի հե վազեց մինչև որ ուրիշ գիւղ մը հասաւ ուր տան մը դուռը զարկաւ:

Անշուշտ ներսէն հարցուցին թէ ով էր դուռը ծեծողը: Մարդը ասոնց ալ նոյն պատասխանը տուաւ ինչպէս որ ըրած էր առաջիններուն:

Տան աէրը որդի մը ունէր, որը այս խօսքերը լսելով սուր զանակ մը ձեռքը դուրս եկաւ որպէս զի այս փախստական քրիստոնեային զլուխը իրանէն բաժնէ:

Այս տեսնելով հայրը անմիջապէս միջամտեց և խեղճ մարդը ազատելով ներս բերաւ ու իր ունեցած ամենաշատ կերակուրով հիւրասիրեց զայն: Նոյնպէս հանդարտեցուց, սփոփեց ու միխթարեց զայն: Մաքուր հազուստեղններ տուաւ և հրամայեց որ կարպետ մը տան անոր որպէս զի վրան քնանայ:

Այս տան մէջ այնքան լաւ ընդունելութիւն մը գըտաւ, որ քրիստոնեան հոս մնաց տասը օր: Այս միջոցին անհանդատացաւ, բայց բարի ծերունին տեղ տուաւ և հիւանդապահուիի մը պէս խնամնց զայն մինչև որ առողջ լացաւ:

Երբ ապաքինեցաւ, տանուտէրէն խնդրեց որ իրեն համար իր ընդտանիքին անդամները գտնէ: Այս խնդրանքին անիկա պատասխանեց.

— Թեզի համար ամենայն սիրով:

Իր նժոյգը հեծնելով փութով ճամբորդեց դէպի քաղաք: Հոն երկար որոնումներէ յետոյ զանոնք գտաւ և ըստաւ թէ իրենց հայրը իր սիրելի հիւրն էր և ազատ

վտանգէ, իր տանը մէջ շատ ապահով վիճակ մը ունէր։
Տուն վերադառնալով հիւրին մտահոգութիւնը փաստեց պատմելով անոր իր ընտանիքին ողջ առողջ վիճակը։

Մարդը մեծապէս յուզուած այս բարիքէն՝ տանուաէրին գլուխը, ձեռքերն ու ոտքերը համբուրեց ըսելով։

— Ո՞վ տէր իմ, զիս ողողեցիր քու հազար ու մէկ բարիքներովդ որոնք բնաւ պիտի չի մոռնամ մինչև կեանքիս վերջը։ Ես չեմ կրնար այս բոլորը վարձատրել բայց վստահ եմ որ Ամենակարողը պիտի ընէ ինծի համար։

— Ես ինչ որ քեզի ըրի պատասխանեց անիկա, վարձատրութեան սիրոյն համար չէ որ ըրի՝ որովհետեւ իմ Աստուծմէ ունենալիք հատուցումս պիտի չի կորսուի։

Շատ մը ուրիշ նոյնանման դէպքեր պատահած են շնորհիւ բարեսիրտ մահմետականներու։ Ասոնց ջանքերով է որ Դամասկոսի քրիստոնեաններէն շատեր ազատուեցան, եթէ ոչ անկասկած պիտի բճանային։

Մենք արդէն իսկ տուինք այս դէպքի ընթացքին մեռնողներուն թիւը։ Բացի ասոնցմէ, մօտաւորապէս չորս հարիւրի չափ ալ մահմետականութիւնը ընդունեցին բացայաց մահէ ազատելու համար։ Սակայն ասոնցմէ շատեր ետ իրենց առաջուայ կրօնքին վերադարձան։ Գերի տարուած կիններու թիւն ալ ասոր կը մօտենար, բայց ասոնցմէ ալ շատերը ետ եկան իրենց քրիստոնեայ միջավայրը, իսկ ուրիշներ հարէմներու մէջ մնացին։

Յիրաւի Դամասկոսի ջարդարարներու ընթացքը այնքան լպիրշա ու աղտոտ էր. որ շատ մը բարձր գասակարգի մահմետականներու զգուանք ու քամահրանք պատճառեց։ Մարդկութեան զգացումներու և կրօնքի

օրէնքներուն բոլորովին հակառակ եղող արարքներ գործեցին։ Ի վերջոյ բոլոր այս անարդարութիւնները տեսնելով՝ զգաստ դասակարգը ըմբռուտացաւ։ Ասոնցմէ շատեր թէ զաղտնի և թէ՛ հրապարակաւ ջարդարարներու թելաղեցին զաղրեցնել իրենց այս վատ ընթացքը, և իրենց ամբոխը ցրուելու ջանքերուն մէջ յաջողեցան։

Մեծապատիւ, երկելի ու համբաւաւոր Տիար, որ բոլոր զիտութիւններու և կրօնքի շնորհը իր վրայ ունի, վեհանձն գործերու հեղինակ, Մուհամմէտ Նասիպ էջէնտի, ազնիւ գերդաստանէ միւֆղին—թող Աստուած շընորհներ անձրևէ իր վրան—ներբողական ոտանաւոր մը զրեց Ֆոււատ փաշային ի պատիւ։ Երբ այս վերջինը պատիւը շնորհեց Սիւրիան այցելելու։ Սոյն ոտանաւորը այսպէս կը սկսի։

Սիւրիոյ գաւառներէն ոմանք խաղաղութիւն վերգտան, երբ Ֆուատ հաստատեց օրէնքն բազաւորական։

Լոյսով ողոլուեցաւ խաւարչին մրամած,
Սեւ խաւար մը որ տարիներ բիւր եր պատած։
Ո՞վ սիւրիացի՛ ի՞նչն եր որ խաբեց զձեզ։
Վաս գտնուեցավ հանդեպ կրօնի մը նեզ։
Ո՞վ վայրի զազաններ որ խլամն զձեզ գտաւ
Խաղաղօրէն ծուարած անտառներուն մէջ իր քաւ։
Նա ձեզ պիտի դատ Կայսեր հրամանաւ,

Նա ձեր տերն է արդարադաս մեծահամբաւ։
Պիտի չի վայելի ով որ քափէ արիւնը երիսոննեալին Անմահական կեանք, հուսաւէ զեփիւոր մեր

վեն դրախտին։
Ընտրեալ Մարգարէն կեանքը, ինչենցը անոնց Անձեռնմինի կ'անուանէ, արիւնը անոնց,
Մասայորդ մինչեւ օրը Համբարձման։
Անոնք պէտք է վայելին նոյն օրէնքը մահմետական,
Նոյն շնորհը ինչ որ եղած է խլամին։

Զար ընթացքով բեկանեցիք պատուեր Պօրանին:
Վաս ե՛ք դուք որ անոնց վերաբերուեցաք անօրէն,
Ի՞նչ առափինութիւններ ունիք զձեզ զարդարող վեհ-
օրէն:

Զարգացման ի՞նչ դիրք ունիք դուք մարդկութեան մէջ,
ի՞նչ պիտի ըլլայ ձեր բազութիւնը կոռուի մէջ:
Ձեզմէ որո՞ւն բելադրութիւնները պիտի գործադրէք,
Զի ձեր բանականութիւնը կորսնցուցած էք,
Ինչպէս կ'ընեն ջայլամին ձագերը հիք:
Զեր այս ոնրագործ արարքը պիտի յիշուի,
Բերնէ բերան փոխանցուելով տարուե տարի:
Հոս կը վերջանան այս հրաշալի ու զարգացած մար-
դուն խեղճ զո՞ւերու իրաւունքներուն վերաբերող խօս-
քերը:

Ան շա՛տ լաւ գիտէք թէ այս սահմարձակ ոճիրը
մահմետական խոհեմ տարրին հաւանութիւնը բնաւ պիտ-
ուի չունենար, այլ այս պիտի ուրախացնէք խոռվարա-
ներու զասակարգ մը որո՞նք իրենց այս ապիկար ու ոճ-
րագործ ընթացքին մէջ կրօնքի սուրբ օրէնքին չափն
ու սահմանը վազուց անցած էին: Եւ Աստուծոյ արդա-
րութիւնը որ կին և նու գիրերուն (կանոն) միջն է,
ամբողջն ալ պիտի վարձատրէ իր ընթացքին համեմատ:



ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Ժուաս փաշայի ժամանումը ի Պէյրուք,
որ մեր Տէրոջ, Վեհափառ Սուլթանին
կողմանէ դրկուած էր Լիբանանի
մէջ խաղաղութիւն վերա-
նաստատելու

Երբ Լիբանանի ջարդերուն լուրը առաւ վեհափառ
Սուլթան Ապտիւլ Մէծիտ կան, մեծապէս տիրեցաւ իր
հպատակներուն պատահած գժբախտութեանց համար:
Խնդիրը լուրջ ու խոհեմ կերպով ուսումնասիրելէ
յետոյ, վերոյիշեալ վէզիրը լիազօր պատուիրակ անուած
նելով, հրամայեց որ Սիւրիա մեկնի հոն խաղաղութիւնը
վերահաստատելու համար: Անոր բաժառիկ իրաւասու-
թիւն տուաւ չարագործները պատժելու և արդարները
վարձատրելու համար:

Այս առթիւ Սուլթանը հետևեալը դրեց Ֆրանսայի
կայսեր, Նափոլէն Գ. ին:

«Ես համոզուած եմ որ Զերդ վեհափառութիւնը կը
հասկնայ ցաւակցութեանս անհունութիւնը այդ վատ լու-
րերուն համար որ վերջերս ինծի հասան Սիւրիոյ մէջ
պատահած գժբախտութեանց վերաբերմամբ: Անշուշտ
գուշ համոզուած էք որ ես իմ բոլոր ուժս պիտի կեղ-
րոնացնեմ խառնակիչները և ոճրագործները պատժելու
համար, և վերջնականապէս և ընդ միշտ ցուցնելու թէ
ես բնաւ խարութիւն չեմ դներ իմ հպատակներուս մի-
ջև: Այս շատ կարեոր խնդրին լուծումը յանձնած եմ

Արտաքին Գործոց Վէզիրիս, որուն խոհեմ գործելակերպը շա՛տ լաւ ծանօթ է Զերդ թագաւորական վեհափառութեանց: Վերջ:

Սիւրիոյ աղետալի դէպքերուն լուրը արդէն իսկ հասած էր վերոյիշեալ Կայսեր և ֆրանսացի ժողովուրդին, որ մեծապէս հետաքրքրեց զանոնք և այս պատճառով իսկ լուրը արագօրէն շրջագայեց անոնց մէջ: Այս պետութեան նաւերէն ոմանք արդէն իսկ հասած էին Պէյրութ վստահութիւն ներշնչելու և հետազօտութիւններ կատարելու համար:

Ֆուատ փաշա սկսաւ իր ճամբորդութեան պատրաստութիւնները տեսնել: Առաջին առթիւ խիզախ մարդկանց, քաջերու և հերոսներու խումբմը ուղարկեց Լիբանան շոգենաւերով որոնք թոշուններէ արագ կը սուրային: Իսկ իր մեծապատութիւնը ճամբորդեց թրքական նաւատորմիզի զրօշակակիր նաւով որ ընդհանուր ծովակալ Մուսթաֆա փաշային հրամանատարութեան տակ կը դժունուէր: Իր հետ նաև տարաւ մարդիկ որոնք Քափֆանի առիւններէն աւելի քաջ էին: Ֆուատ փաշա երբ նաւուն մէջ առանձնացած կը ճամբորդէր. բոլորովին ինքնամփոփի կը խորհէր Լիբանանի մէջ իր ընելիք կարգադրութեանց մասին այս խոռվեալ կացութիւնը հանգարատեցնելու համար, և կը զիտէր ծովուն ալիքները, մինչ իր զանկին մէջ յուզուած ալիքներ զիրար կը հըսմաշտէին:

Կիպրոս հասնելով, մեծ եղաւ զարմանքն ու ցասումը երբ իրեն հազորզեցին Դամասկոսի ջարդին փօթք: Մեծապէս վրդովուեցաւ, և զայրութէն քրտինքը բոցի մը պէս ճակատը այրեց: Որով շտապեց շուտով Պէյրութ հասնիլ ու պատժել այդ չարագործ մահմետականները և արւրդիները:

Փաշան Պէյրութ հասաւ Յուլիս 17ին:

Ֆուատ փաշա անզուգական վէզիր մըն էր, շա՛տ խոհեմ և լաւ ճանչցուած որպէս քաղաքագէտ:

Երբ Պէյրութ հասաւ, հոծ բազմութիւն մը նաւահանգիստ փութաց զինք դիմաւորելու և արտակարգ պատիւններով ընդունելու: Իր գալուստը մեծապէս ուրախացուց քրիստոնեանները, որոնց համար այդ օրը հարսանիքի և խրախմանքի օր մը եղաւ: Երբ հրապարակու կարգաց մեր Տէրոջ, Սուլթանին, իրեն տուած հրովարտակը՝ բոլո՞ր մեծերն ու փոքրիկները, քաջերն ու վախկունները իրեն հպատակեցան: Քրիստոնեաններ, հրեաններու մահմետականներ հաւասարապէս ուրախացան Սուլթանին այս հրովարտակին համար:

Քանի որ սոյն հրովարտակը խաղաղութեան վերահաստատման նախաքայլն էր, շատ յարմար կը թուի մեզի որ մենք տանք այդ հրովարտակին մէկ ճշգրիտ թարգմանութիւնը, ամենալաւ լեզուով, այսինքն տաղաչափեալ ձեռով: Հետևեալը անոր արձակ թարգմանութեան մէկ պատճէնն է որուն ճշգրտութեան մասին ընթերցողը կրնայ խորապէս վստահ ըլլալ:

«Պատուարժան վարչապետ, մեծապատիւ օրէնսդէտ, աշխարհի կառավարիչը, ներքին գործոց հմուտ վերակացու, մարդկութեան օգտակար հրահանգներու անվրէպ գործադրիչ, Կայսրութեան և անոր փարթամութեան սատարող, անոր վսեմութեան և շքեղութեան սիւնները կերտող, այսօր շատ մը շնորհներ կ'ընդունիս քու Տէրոջմէջ, զուն որ մեծաւորներու շարքին ամենամեծը կը նկատուիս բոլո՞ր կայսրութեան մէջ, զուն որ Արտաքին Գործոց նախարարի մակդիրը ունիս, քեզ մենք նախընտրած ենք և քեզի շնորհած բացառիկ կարողութիւններ որ մեր մեծափարթամ և մեծաքանչ թագաւորութեան համար խաղաղութիւն հաստատես Սիւրիոյ մէջ: Դուն որ ունիս Մէծիտէյի առաջին կարգի շքանշան, և

շատ մը մեծամեծ պատիւներու և շքանշաններու արժանացած ես։ Դուն որ մեր թագաւորութեան ամենաբարձը շքանշանը, և պատերազմական ամենաառաջին շքանշանը ընդունած ես, ո՞վ դուն յստակատես վէզիր Մուհամմէտ Ֆոււատ փաշա, թող քու վրադ Աստուծոյ հաճելի տեսնուող օրհնութիւնը ըլլայ։

«Անմիջապէս որ այս հրովարտակը ընդունիս, որ քեզ շատ մեծ աստիճանի մը կը բարձրացնէ՝ դուն քու կարողութեանդ ամենալաւը պիտի գործածես։ Յիրաւի, ո՞վ դուն ալնուահոգի վէզիր, որուն բոլոր աշխարհ կը մատնանչէ։ յիրաւի դուք բացարձակապէս զիտէք կիրանանի մէջ բնակող մարոնիներու և տիւրզիներու միջև տեղի ունեցած խոռվութեանց պատճառը։ Եւ երբ անոնց միջև տեղի ունեցած կորիւներու լուրջ մեզի հասաւ, և լսեցինք թէ անոնք հրացանը ձեւին ռազմադաշտ էին իջած։ մեր բարձրու փափուկ զգացումները մեծապէս ազդուեցան և մեր յաղթողի ահաւոր զօրութիւնը կարեկցութեամբ նայեցաւ մեր հպատակներուն վրայ, որովհետև մեր առջև մեր բոլոր հպատակները որ ցեղի, կրօնքի կամ յարանուանութեան ալ պատկանած ըլլան՝ հաւասար իրաւունքներ կը վայելեն որպէս զի անոնք խաղաղ և բարգաւաճ կեանք մը ապրին մեր հովանաւորութեան ներքեւ, առանց ձգելու որ ժողովուրդներ իրաւու իրաւունքները ոտնակուին։ Այս է մեր իտէալը և միակ նպատակը։

«Իսկ ինչ որ կը վերսբերի կիբանանի նենդ խըսովութեանց և վատ բոնապետութեանց՝ ասոնք ամէն կերպով կը բախին մեր բարի գաղափարներուն հետ, և կը խախտեն մեր հաւասարութեան օրէնքները։ Ասոր համար է որ այս խնդիրը քու ուշազրութեանդ կը յանձնենք որ բաւական է զայն կարգադրելու։ Եւ մենք յանձնած ենք խոհեմութեանդ, որ բոլոր առաքինութիւննե-

րուդ մէջ քու նշանաւոր զարդն է, այս գործը, որպէս զի անկախաբար կարգադրես ամէն բան, կարենաս շուատով խաղաղեցնել այդ աղմկալի զրգութիւնը ամենակտրուկ կերպով և բնաջնջես խոռվարաններու խմբակը որոնք ժողովուրդներ կը գրգռեն ու խոռվութեանց պատճառ կ'ըլլան։ Որով բնա՛ւ մի խնայէր անոնց, և բնա՛ւ մի վարանիր պատժելու զանոնք որոնք ոճիր գործած են, չարագործները, և բոլո՛ր անոնք որ արիւն թափած են։

«Ուստի, ո՞վ մեծապատիւ վէզիր, զարուս կատարեւ լագործութիւններուն ոգին, արժանապատութեան և ուժի տէր մեր երեւելիններուն ամենակարկառունը, զուն, զո՞ւն ես այն անձը որուն մեր թագաւորը կը վստահի և միակ քեզի է որ կը հաւատայ։ Քեզի տրուած է իր նըսպատակները իրագործելու հրամանը, որ զուն մեր ներկայացուցիչը ըլլաս այս խնդիրին մէջ, բոլորովին անկախ, բացարձակապէս ազատ, քու հրամանաւդ ազդու կերպով կարգադրութիւններ ընելու։ Մենք հրամայած ենք որ Սիւրիայ ուղարկուին մեր բանակին ամենակարևոր ուժերը։ Քու հրամանիք և մելադրութիւններուդ համեմատ անոնք պիտի գործեն։ Ամէն միջոց ի գործ պիտի զնես խաղաղութիւն և ապահովութիւն վերահաստատելու համար։

«Իսկ անոնք որ տակաւին կը յամառին իրենց արիւն թափելու ընթացքին մէջ, հատուցանէ զանոնք իրենց ընթացքով և այնպիսի պատիժ մը սահմանէ որը մեր արգարադատ ոգին յստակօրէն ցոլացնէ։

«Ամենաաւելի աշխատէ այս խոռվութեանց պատճառ հանդիսացողները պատժելու, և այս ուղղութեամբ ուեէ ջանք մի խնայեր, և ա՛ռ այն քայլերը որ զուն խոհեմ կը սեպես։

«Քեզի յանձնած ենք բանակին և բոլո՛ր քաղաքական հարցերուն լուծման ղեկավարութիւնը և խոհեմ

Ընթացքով աշխատէ կարգադրել բոլոր դժուարութիւնները, որովհետև դուն ինքո ես վերին հրամանատար մարմինը և գործադիրը:

«Ուստի այսօր քու վրադ է որ կը ծանրանայ մեր կայսրութեան ամենաբարդ հարցերէն մին լուծելու պարականութիւնը: Թեզի կ'արտոնենք որ մեկնիս որպէս զի տեսնենք մեր ակնկալութիւններուն իրականացումը: Ուստի հետեւ այս հրովարտակին թելադրութեանց և վատահ եղիր անոնց զօրութեան և մեր բարձր հրամաններուն ազգեցութեան: Գրուած 1276ին Յ. Մ. Տուլ—Հիժժա (ուխտագնացութեան) վերջին ամսունա: Սոյն թուականը կը համապատասխանէ քրիստոնէական տոմարով 19 Յուլիս 1860ի:

Պէյրութ ժամանելով՝ Ֆուատ փաշան ալ իր կարգին անմիջապէս հրովարտակ մը ստորագրեց որով Սուլթանին հպատակները կը հանգարտեցնէր, և անոնց խաղաղութիւն կը խոստանար ու կը խնդրէր որ բոլորը իրեն գան իրենց գտնագատներով և փափաքներով:

Ահա այդ հրովարտակին մէկ պատճէնը:

«Գիտցէք որ մարոնիներու և տիւրզիներու միջն գոյութիւն ունեցող այժմու խոռվութիւնը որ արիւնահեղութեանց պատճառ եղաւ՝ մեր վեհափառ կայսրը լսեց և մեծապէս զայրացաւ:

«Խորապէս կը ցաւի որ իր հպատակներուն միջն արիւնալի դէպքեր պատահեցան, որով իր արգարագատութիւնը բոլորն ալ կը պարփակէ անխտիր առանց զանազանելու անոնց ընտանեկան և անհատական իրաւունքները, որովհետև այս դէպքերը շատ անհաճոյալի չն մեր կայսրութեան վերին հրամանատարութեան, եւ մենք բնաւ չենք ուզեր որ անհատ մը միւսին վրայ իշխէ և կամ մողովուրդ մը մէկ ուրիշ ժողովուրդին իրաւունքները յափշտակէ ինչ որ ալ եղած ըլլան պատճառ-

ները: Ով որ յանգենի իր նմանները հարստահարել՝ անիշխանական մը պիտի ճանչցուի կառավարութեան կողմանէ եւ արդար պատիժը ունենայ: Ուրիշ արիւնահեղութիւններու տեղի չի տալու համար, պէտք է որ հարցաքննութենէ մը յետոյ, կիրքերը հանդարտին և իրաց վիճակը ըլլայ այն՝ ինչ որ էր այս դէպքէն առաջ:

«Պատճելու և արմատախիլ ընելու համար բոլոր անոնք որ ոճիր գործած են, և որ տակաւին չեն գաղրած գործելէ՝ ես թագաւորական հրամանաւ և զինուորական կարեւոր ուժերով եկած եմ իրը լիազօր պատուիրակ:

«Պէտք է զիտնաք և հասկնաք այդ հրովարտակին իմաստը որ զիս լիազօր պատուիրակ կ'անուանէ և ինծի կուտայ շատ վեհ և բացարձակ իրաւասութիւններ ի յայտ բերելու համար մեր կայսրութեան արդարախոյզ և արգարագատ ողին որ հարստահարուողը կ'ազատազրէ և չարագործը կը պատժէ: Այս սուրբ պարտականութիւնը ես պիտի կատարեմ ամենայն հաւատարմութեամբ:

«Հաւատաթէ՛ք որ երկրին բոլոր բնակչութիւնը շատ ապահով կեանք մը պիտի վայելէ մեր ամենակարող թագաւորին հովանիին տակ: Բոլոր այդ ընտանիքները որ աեղի ունեցած խռովութեանց պատճառաւ ստիպուած էին իրենց տուններէն և բնակարաններէն հեռանալ՝ ես զանոնք ես պիտի զարձնեմ տեղերնին անոնց բարեկեցութեան պէտք եղածը հոգալով, և ամէն տեսակէտով կայսրական արգարութեան պատուղը տալով: Նախ և առաջ թո՛գ խռովութեանց պատճառները չքանան:

«Այսօրուընէ սկսեալ որ համայնքը որ միւսին վրայ յարձակի, իր հասցուցած չարիքներուն կրկնապատիկովը պիտի պատժուի:

«Նոյնպէս, ով որ իր նմանին իրաւունքները ունա-

կոխէ՝ պիտի պատմուի ցկեանս բանտարկութեան դաւ-
տապարտուելով։

«Պատիժներու սահմանումը ի գործ պիտի զրուի այս-
առթիւ կազմուած Արտասովոր Ատեանի մը կողմանէ որ-
անկողմնակալ պիտի ըլլայ թէ՛ ուժովին և թէ՛ տկարին
հանդէպ։»

«Թո՛ղ ամէն ոք գայ իր պատմութիւններով և ըսե-
լիքներով։ Թո՛ղ երիտասարդն ու ծերը, զօրաւորն ու
տկարը, հրամայողը և հրամայուողը ինծի գան։ Ուէ
խոջընդուռ պիտի չարգիլէ զանոնք մեզի մօտենալէ։
Թող բոլոր ընթերցողներ սոյն հրովարտակը կատա-
րելապէս եւ ճշգրիտ կերպով հասկնալու աշխատին։»


Վերոյիշեալ յայտարարութենէն յետոյ, իր պատ-
շաճ տեղը գրաւեց Արտասովոր Ատեանի անդամներու
շարքին։ Այս այնպիսի ատեան մըն էր որու առաջ երկրի
մէջ նախապէս եղած բարեփոխութիւնները և հաստատ-
ուած օրէնքները ի զօրու չէին։

Առաջին անդամ Ուտափի ատ—Դայմի բնակիչները
ներկայացան։

Ֆոււատ փաշա զանոնք սիրալիր կերպով ընդու-
նեց և խաղաղութիւն ու չարիքներու վերացում խոս-
տացաւ։

Տէյր ալ—Քամարի և քանի մը ուրիշ գաւառներու
բնակիչներուն, որոնք չատ վասուած էին, դրամական
օգնութիւն ըրաւ օրական իւրաքանչիւր անհատի զրուց
մը և ութը փարա տալով։

Բոլոր անիրաւուածներ և կարօտեալներ իրեն զիմե-
ցին երկրի չորս ծագերէն, իր չորհներուն արժանանա-
լու և բարիքներէն օգտուելու որովհետև անիկա անոնց
հանդէպ համբերող էր և պթառատ։ Նա բոլորին ալ օգ-
նեց կեանքի նախնական պէտքեր հայթայթելով և բը-
ժիշկներ արամադրելով անոնց առողջութեան համար։



Քահանական նաւասորմիլը Պէյրուի նաւահանգիստին մէջ

Սակայն տիւրզիներէ ոմանք չի դադրեցան տակաւին
երկրի մէջ զբգահչ լուրեր տարածելէ, և սպաննեցին
ամայի վայրեր իրենց հանդիպող քրիստոնեաները։ Ա-
սոր համար է որ Ֆոււատ փաշայի եղած գանգատները օր
ըստ օրէ բազմապատկուեցան, որով անիկա անմիջապէս
ջոկատ մը զինուոր զրկեց Լիբանան և զգուշացուց
տիւրզիները թէ հեռու կենան իրենց այս ընթացքէն։

Ասկէ յետոյ, որոշեց Դամասկոս երթալ, Խուրշիտ
փաշան Պէյրութի մէջ իր ներկայացուցիչը կարգելով՝
որպէս զի պետական գործերը կառավարէ։

Սակայն Պէյրութ գտնուող անզիւական ծովակալը
հակառակեցաւ իր այս կարգագրութեան, որովհետեւ Խուր-
շիտ փաշա պատիքի արժանի էր, և ոչ թէ այսպիսի պա-
տասխանատու պաշտօնի մը։

Որով փաշան հրաժարեցաւ իր այս կարգադրութե-
նէն և Խուրշիտ փաշայի փոխարէն թրքական նաւատոր-
միզի հրամանատար Մուսթաֆա փաշան նշանակեց կա-
ռավարիչ և Խուրշիտ փաշան ալ ձերբակալեց ու իրմէ
առաւ սուրը, պատուանշանները և փաշայի տիտղոսը։
Ֆոււատ փաշա անոր մասին Պոլիս զրեց և այս ուղղու-
թեամբ ոնէ քայլ չառաւ սպասելով վերին հրամանին
իսկ ինք. 27 Յուլիս 1860ին որ Հինգշարթի մըն էր՝ Դա-
մասկոս մեկնեցաւ այդտեղուա ողբալի ու արգահատելի
քաղաքական վիճակը կանոնաւորելու։

Երբ Դամասկոսի կոտորածին լուրը կայսեր Նափո-
լէոնի հասաւ՝ այս վերջինը խորապէս հետաքրքրուեցաւ
Սիւրիոյ վիճակով և եւրոպական պետութեանց առա-
ջարկեց որ ֆրանսական բանակէն մաս մը Սիւրիա ժա-
մանէ խաղաղութիւն վերահաստատելու համար։ Այս
բանակը պիտի զրկուէր բոլոր պետութիւններու կողմա-
նէ Սիւրիոյ մէջ քրիստոնեաները պաշտպանելու հա-
մար։

Քանի որ օսմանեան պետութիւնը խոստացած էր փաղաղութիւն վերահաստատել վեց ամսուա ընթացքին՝ և բոպական պետութիւններ հաւանեցան որ ֆրանսական բանակը Սիւրիոյ մէջ որոշ ժամանակուայ մը համար մնայ:

Երբ բանակը բոլորովին պատրաստուեցաւ, և մեկնելու վրայ էր՝ Կայսրը կարծ ուզերձ մը ըրաւ մօտաւորապէս հետեւեալ իմաստով:

«Զինուորնե՛ր, այսօր դուք կ'երթաք Սիւրիա եւ բոլոր Ֆրանսա կը խնդակոի ձեր մեկնումով: Դուք կը մեկնիք արդարութեան օրէնքները և մարդկացին իրաւունքները պաշտպանելու համար: Դուք ունէ մէկուն հետ պատերազմելու չէք երթար, և ո՛չ ալ երկիրը նըւաճելու. այլ, դուք կ'երթաք պարզապէս Սուլթանին օգնելու որպէս զի անիկա կարողանայ պատճել չարերը և անիրաւները: Զեր վրայ կը ծանրանայ սուրբ պարտականութիւնը ընելու այն ինչ որ դուք յարմար կը տեսնէք երկրի մը մէջ՝ որը այնքան հարուստ է իր սուրբ յիշատակներով: Օրինակելի մարդիկ եղէք, որովհետեւ դուք սերունդներն էք այն քաջերուն՝ որոնք դարեր առաջ Փրկչին դրօշակը ծածանեցին այդ ափերու վրայէ իրաւ է որ դուք բազմաթիւ խումբով մը չէ որ կ'երթաք, ձեր թիւը սահմանափակ է, բայց ձեր քաջ ու անվեհեր ոգին պատերազմի ընթացքին կրնայ ամբոխներ զիմաստաւել և ամէն ոք գիտէ թէ աշխարհի ո՛ր մասէն ալ ֆրանսական դրօշակը անցնի՝ իր առջև կարեւոր պարտականութիւն մը ունի կատարելիք, և իր ետին կը կենայ անյաղթելի ուժերով օժտուած ազգ մը»: Վերջ:

Երբ զինուորները լսեցին այս բանախօսութիւնը իր շրթներէն, քաջերու ուժը իրենց արեան մէջ խայտաց և անոնց սիրտերը լեռներու պէս հսկայացան:

Որոշեալ ժամանակին սիւրիական ջուրերը փոխա-

դրուեցան: Ասոնք վերջին աստիճան ոգեւորուած էին: Բանակին զեկավարն էր ձէնէրալ Պիւֆիւր նշանաւոր իր հերոսութեամբ:

Քաղաքին ընակչութեան մեծամասնութիւնը գիմասորեց զանոնք հանդիսաւոր ցոյցերով: Ասոնցմէ շատեր զինուորներու պայուսակները և մթերքները սիրով փոխազրեցին:

Հրամանատարները և սպաները քաղաքին զանազան մասերուն մէջ տեղաւորուեցան՝ իսկ զինուորները իջեւանեցին և իրենց վրանները լարեցին քաղաքէն դուրս գտնուող Մայրիներու Անտառը: Հոս վրանները աստղերու պէս փայլեցան, և զինուորները շատ մը հորեր փորեցին ուրկէ ստացան իրենց ջուրը: Անոնք իրենց ուշազրութիւնը կեղրոնացուցին ճամբանները բարելաւելու և նորեր շինելու: Նոյնպէս վեց փուռ հաստատեցին բանակին հաց եփելու համար:

Բոլոր զինուորները ութը հաջար հոգի էին, որոնք իրենց հետ ունէին նաև երկու հազար օգնականներ, ըստ պասաւորներ և պաշտօնեաններ:

Իսկ Ֆոււատ փաշա անմիջապէս որ Դամասկոս հասաւ, ժամամաստ չըլլալով գործի ձեռնարկեց հակացութիւնը բարելաւելու համար:

Պաշտօնանկ ըրաւ Ահմէտ փաշան առնելով անկէ իր սուրբ, շքանշանները և տիտղոսը ու զրկեց զայն Պէյրութ ասկէ ալ Խուրշիտ փաշայի հետ Պոլիս՝ հոնքատուելու համար:

Երբ եւրոպական պետութիւններու ներկայացութիչներ իմացան այս՝ առարկեցին իր լինթացքին ըսելով թէ իրաքանչիւր յանցաւոր պէտք է իր յանցանքը գործած տեղն իսկ դատուի և պատժուի: Որով ասոնք ետ Պէյրութ զրկուեցան:

Խուրշիտ փաշա հոս մնաց մինչ Ահմէտ փաշա Դա-

մասկոս գնաց սպասելով հոն դատապարտուելու կամ անպարտ արձակուելու:

Այս միջոցին Ֆոււատ փաշա հրամայեց Խուրշիտ փաշայի տնտեսին, և Ահմէտ Էֆէնտի ապու Սալէհին, նաև Պէյթ առ—Տինի և Տէյր ալ—Քամարի կառավարիչներուն ձերբակալումը: Ասոնց բոլորն ալ կալանաւորուեցան եւ զինուորական բանտերու մէջ արգիլափակուեցան:

Դամասկոսի մահմետական ամրոխը Ֆոււատ փաշային ժամանելը տեսնելով՝ մեծապէս վախցաւ, և շատեր Հաւուրան ու ծէպէլ Ամէլուն փախան և հոն ապաստանեցան:

Բայց Ֆոււատ փաշա բոլոր անցքերը խափանեց եւ անոնցմէ մօտաւորապէս հազար հատ ձերբակալեց ու շըլթայակապ բանտարկեց սպասելով որ դատուին:

Անիկա նոյնպէս հրամայեց որ Հասպայայի կառավարիչ Օսման պէյ ևս ձերբակալուի ու բանտարկուի:

Նոյն պատիժին արժանացաւ նաև Ռաշայայի կառավարիչը Մուհամմէտ աղա և հրամանատար Ալի պէյ որ Ահմէտ փաշա Դամասկոսի քրիստոնեաներու թաղին պաշտպանութեան հրամանատար կարգած էր, և բոլո՞ր անոնք որ բաժին ունեցած էին այս խռովութեան մէջ:

Ֆոււատ փաշա հրամայեց որ Ահմէտ փաշա և բոլոր յանցաւորները գնդակահարուին, որը անմիջապէս կատարուեցաւ Դամասկոսի միջնաբերդին մէջ:

Հրամայեց նաև որ բոլո՞ր յանցաւոր քաղաքացիները կախուին:

Մահով պատժուեցան զինուորականներէն հարիւր ասանըերկու հոգի և ժողովուրդէն հարիւր եօթանասունընդինդ, ոմանք կ'ըսեն ա'լ աւելի:

Իսկ ինչ որ կը վերաբերի քրիստոնեաներու՝ քանի որ ասոնց բոլորին տուները այրած էին՝ Ֆոււատ փաշայէն

ինդրեցին որ Պէյրութ փոխադրուին:

Անիկա իրենց առաջարկին տեղի տուաւ, և անոնք քաղաք փոխադրուեցան կառավարական ծախսով: Իրենց Պէյրութ հասնելէն յետոյ՝ տեղաւորուեցան խաներու և քրիստոնեաներու տուներուն մէջ: Ասոնց երեք օրը անգամ մը իւրաքանչիւր անհատի հինգ դահեկան և միս ու զանազան ուտելիքներ կը բաշխուէր:

Աղէտեալներու վրայ ընդհանուր տեսուչ կարգուեցաւ Ապտէլ Թատիր Էֆէնտի ալ—ինժա անուն Թրիբոլիցի ազնիւ, զարգացած և համեստ անձնաւորութիւն մը: Նա շատ բարի էր անոնց հանգէպ և իր կարելին կ'ընէր իրենց պէտքերուն գոհացում տալու համար:

Քրիստոնեաներու համար եղած բոլոր ծախսերը կը հոգացուէին թագաւորական գանձէն: Բացի այս, շատ մը հագուստներ և զրամ եկաւ. Անզիլայէն, Ֆրանսայէն, Ամերիկայէն, Ռուսիայէն, Աւստրիայէն և Յունաստանէն, որոնք աղէտեալ քրիստոնեաներու բաշխուեցան տուանց յարանուանական խարութեան:

Դամասկոսի այն ամբաստանեալները որոնց զէմ վերջնական փաստեր չի կրցան ապացուցանել՝ Ֆոււատ փաշա կալանաւորեց և Պէյրութի ճամբով Պոլիս ուղարկեց:

Ասոնք Պէյրութ հասան ծանր շղթաներու տակ կը քած, գրեթէ բոլորն ալ ցած զասակարգի մարդիկ: Դամասկոսցի քրիստոնեաներէն շատեր ճանչցան անոնցմէ ոմանք որոնք սպաննած էին իրենց ազգականները եւ քարեկամները, առևանգած էին կիները, թալանի տուած իրենց ինչքերը և այրած տուներնին:

Այս բոլորը պատմեցին և ցուցուցին ամբաստանեալները Ահմէտ փաշա ալ—Քասարլիին որը այդ ժամանակ Պոլսէն եկած էր որպէս Պէյրութի կառավարիչ: Այս վերջինը տեղի տալով անոնց առաջարկին, անմիջա-

պէս հրամայեց որ յանցաւորները բանտարկուին։ Ասոնց բոլորն ալ կալանաւորելով խումբ առ խումբ Պոլիս ուղարկեց ուր բանակի մէջ թկեանս աշխատելու դատապարտուեցան։

Դամասկոսի մէջ ֆուատ փաշա ազգարարութիւն մը ըրաւ հրամայելով որ բոլոր աւարները իրենց տէրոջ վերաբարձուին։

Ումանք հնազանդեցան։ Անմիջապէս ասոնց անոնները գրուեցաւ։ Երբ ուրիշներ իմացան այս՝ բոլոր իրենց աւարը փողոց նետեցին։

Ֆուատ փաշա զանոնք հաւաքել տուաւ, բայց ասոնք զրեթէ ո՛չ մէկ արժէք կը ներկայացնէին որովհետեւ կոտրտած առարկաներէ և անպէտ իրերէ կը բաղկանային։

Դամասկոս մնացող քրիստոնեաներուն Ֆուատ փաշա իւրաքանչիւր անհատի ամէն օր յիսուն փարա կուտար բացի քիչ մը անկողիններէ և հագուստներէ որ նոյնպէս բաժնեց։ Զգեց որ վերադարձուած թալանէն ուզածնին առնեն։ Ով որ արժէքաւոր բան մը առաւ, ասոր գինը իր անուան դէմ գրուեցաւ յետոյ իրենց տրուելիք մնացուց հատուցումէն զեղջուելու համար։

Պէյրութ գանուող աղէտեալներու գրեթէ բոլորը կրնային իրենց եղած նիւթական օգնութեան շնորհիւրաբեկեցիկ կեանք մը ունենալ բայց Դամասկոսիները, նամանաւանդ միջնաբերդի մէջ բնակողները, կը գանգատէին տեղի պակասէն։ Որով ալ—թանավաղ թազէն մահմետականներու բնակարաններ յատկացուեցան ասոնց ուր վերոյիշեալ քրիստոնեաններէն ոմանք Ֆուատ փաշա հոն փոխադրեց։

Բայց սատանան չի զաղրեցաւ տակաւին մահմետականներու միտքերը պղտորելէ։ Վերջապէս կասկածելով կացութենէն, քրիստոնեաններ առաջարկեցին որ

Պէյրութ փոխադրուին, որուն պատասխան մը չընդունեցին։

Իսկ մահմետականներէ քանի մը չարագործներ երբ ջարդերու միջոցաւ չի կրցան քրիստոնեանները սուրով մեղննել՝ հիմա անոնց կերակուրներուն մէջ գաղանօրէն թոյն զնել սկսան։ Այս պատճառաւ ասոնցմէ ոմանք մեռան։

Սոյն գէպքը դանոնք ստիպեց որ աւելի ապահով վայր մը որոնեն։ Որով կրկնակ աղերսագիրներ ներկայացութին Ֆուատ փաշային այս ուզգութեամբ, որը վերջապէս աեղի տուաւ հրամայելով որ անոնց ճամբորդութեան ծախսերը կառավարական գանձէն աջրւին։

Անմիջապէս որ այս հրամանը արձակուեցաւ քըրիստոնեաններ սկսան խումբ առ խումբ գաղթել։

Ֆուատ փաշա կախուելու հրաման արձակեց բոլոր անոնց համար որոնք քրիստոնեաններու կերակուրներուն մէջ թոյն զնելու յանցանքով դատապարտուած էին։ Ասկէ յետոյ բանակը Դամասկոս զգելով՝ ինք վերադարձաւ Պէյրութ։

Անմիջապէս որ Պէյրութ հասաւ, լուր զրկեց Լիբանանի բոլոր ափերզի մեծերուն և իշխաններուն որ իրեն ներկայանան։

Էմիր Մուհամմէտ Ռասլան, տիւրզի շէյխներու պետը, շուտով ներկայացաւ, բայց միւսները վախնալով իրենց վատ վարմունքէն, առաջարկեցին իրենց փոխարէն ներկայացուցիչներ զրկել։

Սակայն Ֆուատ փաշա չի գոհացաւ իրենց այս առաջարկով և մասնաւոր ժամանակ մը որոշեց, որմէ յետոյ եկողները պիտի պատժուէին։

Որով հետեւեալները ներկայացան։ —

էմիր Քաղիմ Ռասլան
 » Մալհամ Ռասլան
 Շէյխ Սահտ Ժանպլադ
 » Մէլիմ Ժանպլադ
 » Օսման Ապու Ալվան
 » Ասատ ալ—Ավատ
 » Եռոնիս Ապտալ—Մէլիք
 » Ֆուտատ Ապտալ—Մէլիք
 » Քաղիմ Նաքատ
 » Քաղիմ Հասան ատ—Տին
 » Հիւսէյն Դալուք
 « Ասատ Դալուք

Ասոնք էմիր Մուհամմէտ Ռասլանի հետ Պուրժ Ապի
 Հայտար հաւաքուեցան, և բոլորը միատեղ ներկայացան
 Ֆուտատ փաշայի բանակատեղին ուր նա զանոնք ձերս
 բակալեց և իւրաքանչիւրը առանձին առանձին բանտար-
 կեց:

Անշուշտ ասոնք շատ վրդովուեցան ու ազատուելու
 բոլոր լաւատեսութիւնին օր ըստ օրէ յուսահատութեան
 փոխուեցաւ: Ասոնցմէ շատեր զիրար այպանեցին ըսելով
 թէ պատճառ եղած էին իրենց գալուն:

Երբ տեսան թէ թաջուներու պէս վանդակի մէջ
 բռնուած էին՝ և ազատուելու ունէ յոյս չկար, սկսան բո-
 լոր յանցանքը Խուրչիտ փաշային վրայ բեռցնել ըսելով
 թէ իրենք ըրած էին ինչ որ հրամայուած էր, անոր
 կամքին համեմատ գործած էին, որով սոյն արարքներու
 պատասխանատու չէին կրնար ըլլալ:

Իսկ այն մեծաւորները որոնք անհնազանդ գտնուե-
 ցան Ֆուտատ փաշայի առաջարկին ու հրամանին հանդէպ:
 և չեկան, որոնք բոլո՞ր խռովութեանց մասնակցած
 էին.— մեղցուցած, թալանած և գետի պէս արիւն հո-
 սեցուցած էին, որոնք իշխաններ և աշիրէթներու

պետեր էին՝ ասոնցմէ մաս մը Հաւուրան փախան: Իսկ
 ուրիշներ Լիբանանի հեռաւոր ու ամայի վայրերուն մէջ
 ապաստանեցան օրէ օր իրենց թաքստոցը փոխելով:

Վերոյիշեալ անձնաւորութեանց բանտարկութիւնը
 տեղի ունեցաւ Ուրբաթ օր, 23 Սեպտեմբեր 1861ին:

Ահա այս է բոլորը որ մենք ուզեցինք ներկայացը-
 նել ճշմարտապէս, մանրամասն ու ճգրիտ քննութիւն-
 ներ կատարելէ յետոյ:

Իսկ ինչ որ կը վերաբերի ասկէ յետոյ տեղի ունե-
 ցող գէպքերուն՝ ասոնց բոլորը հաւաքած ենք և պիտի
 պատմենք զիրքին երկրորդ մասին մէջ:(*)

Թող Տէրը մեզի օգնէ:

(*) Մինչեւ այժմ հեղինակին այս գրութիւնը գտնել
 կարելի չէ եղած տակաւին: Նաև հաւանական է որ Ի.
 Արգարիս զայն գրած չէ, եւ կամ իր ձեռագիրը կորսուած
 ու ոչնչացած է: Սակայն բարեբախտարար իր աշխատո-
 քեան առաջին մասը մեզի հասած է, եւ մեր այս գիրքը
 անոր անգլիերէն բարգմանութեան հայցումն է, ի՞նչի
 որ գիրքը արաբերէն լեզուով բնաւ լոյս չէ տեսած: Ժա-
 մանակին Ամերիկայի Եյէլ Համալսարանը զնած է այս
 ձեռագիրը եւ մենք այժմ ուրախ ենք, եւ հրապարակաւ
 տնօրհակալութիւն կը յայտնենք սոյն հաստատութեան որ
 սիրայօծար կերպով մեզի արտօնեց նման բարգմանութիւն
 մը:

Գիրքին լուսամկարները մեզի տրամադրեց հաղափս
 յայտնի դեմքերէն, Լիբանանի Ազգային Գրադարանի հիմ-
 նադիր—Տնօրէն Կոմս Ֆիլիպ Տրարազի, որու նոյնական
 մեր տնօրհակալութիւնները կը յայտնենք:



ՀԵՂԻՆԱԿԻՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ^(*)

Մեր Գթառատ և կարեկցող Աստուծոյն անուամբ։ Գովաբանութիւն իրեն, որ հաւասար չունի արժանաւ պատութեան և կատարելագործութեան մէջ, վաեմութեան ու վեհափառութեան մէջ, և որ մեզ կը դատէ մեր արժանիքին համեմատ։ Նա կը փոխէ եղանակները և կը դասաւորէ պարագաները, բայց ինքը բնա՛ւ չի փոխուիր զարերու ընթացքին և սերունդէ սերունդ։ Երախտաւ պարտ ենք իր նուէրներուն և բարիքներուն համար որ մեզի կը չնորհէ, և կ'ազօթենք ու չնորհակալութիւն կը յայտնենք իրեն թէ խօսքով և թէ՝ գործքով, մեզի ըրած օգնութեան համար։

Ես, իսկէնտէր Աբգարիոս, որդի Եազուակ Աբգարիոսի, որ Աստուծոյ չնորհին պէտք ունիմ, և գթութիւն կը սպասեմ մեր ամենասուրբ Տէրոջմէն, կուգամ յայտարարելու որ երբ Լիբանանի խռովութիւնները ծայր տուին և քրիստոնեաներու տիւրգիներէն ենթարկուած զուլումին փօթը աշխարհի չորս ծագերուն տարածուեցաւ՝ ամենուրեք մարդիկ այս մասին խօսեցան մինչև որ ժամանակի ընթացքին անոնց արցունքը զայրոյթի փոխուեցաւ։ Որով ի գիտութիւն բոլոր անոնց որոնք անծանօթ են այս սիւթին, ես սոյն գիրքը գրեցի անոր մէջ տեղաւորելով ամենաճշգրիտ և զաւերական տեղեկութիւնները որոնք այս գէպքերու կը գերաբերին։ Իմ աշխատութեանս կցեցի նաև Դամասկոսի ջարդին մէկ նկարագըրութիւնը։

(*) Աս իր ժամանակի սովորութեան, այս գրութեամբ հեղինակը կը վկայէ թէ՝ սոյն գիրքին մէջ տրուած տեղեկութիւնները վաւերական են։

Մեծ խնամք տարած և չարաչար աշխատած եմ այս գիրքին պատրաստութեան համար։ Ամենակարելիս ըրած եմ որ հոն արուած տեղեկութիւնները վաւերական ըլլան, և շա՛տ խստապահանջ եղած եմ նիւթիս ընտրութեան և դասաւորումին նկատմամբ։ Որով այժմ կը ներկայացնեմ բոլո՞ր այն դէպքերը որոնց ճշգրտութիւնը կարողացայ ստուգել, որպէս զի ինձմէ յետոյ եկողը վաւերական տեղեկութիւն ունենայ այս դէպքերու եւ խռովութեանց մասին, ու զիտնայ անոնց հետ առնչութիւն ունեցող չար արարքները։

Ուստի Անոր օգնութեամբ, որ վեհ ու վսեմ է, գիրք մը պատրաստած եմ կարողութեանս ներած չափով։ Գիրքը գրած եմ Սիւրիոյ Պէյրութ քաղաքին մէջ։ Երբ վերջացաւ ու լաւ երևաց, զայն կոչեցի ՍԱՐՍԱՓՆԵՐՈՒԴԻՐՔԸ, և բաժնեցի ինը գլուխներու հետեւալ կերպով, անոնց մէջ տեղաւորելով բոլո՞ր դէպքերու նկարագըրութիւնը։

Ա.Մ.Ա.ԶԻՆ ԳԼՈՒԽ.

Լիբանան եւ հոն ի գործ դրուած բարբարոսութիւնները։

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ.

Ալ—Մէրնի եւ աս—Սահիլի խրովութեանց պատմութիւնը։

ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ.

Պատմութիւնը այն դաւանանութեան ու խարեբայութեան որմէտառապեցան աս—Տուպպիալի եւ Մուալլահան աս—Տամուրի բնակիչները։

ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ.

Պատմութիւնը սարսուագրեցիկ աղեսներու որոնց ենրարկուեցան ձեզգինի, աս—Դութայի եւ ալ—Խարնուպի բնակիչները։

ՀԱՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ : Հասպայալի նախնիքը որուն յա-
ջորդեց Ռաւայալի կոտորածը :

ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ: Զահլիկի գրաւումը որու պատճառաւ բնակիչները սփառվեցան նախաճշել:

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ: Տէյր ալ—Քամարի անխսիղն ու
խուժդուժ կոտորածը որ կարծես
վերջ չուներ, եւ ուշ արիւնը ջու-
րի պէս կը հոսեր :

ՈՒԹՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ : Դամակոսի նախնիքը եւ Ալ-ներիացի Էմիր Ապտէլ—Քատիրի դերը, որ մեծապէս օգնեց քրիստոնեաներու, եւ բարի ու անաշառ զՏնուեցաւ անոնց հանդէա:

ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ : Յուատ փառայի ժամանումը ի
Պեյրուք, որ մեր Տէրոջ, վեհա-
փառ Սուլքանին կողմանի զր-
կուած էր Լիբանանի մոջ խա-
ղաղութիւն վերանաստելու :

Կը վկայեմ մեր Տէրոջ անուամբ որ վերոյիշեալ գը-
լուխներու մէջ նկարազրուած գէպքերը վաւերական են
և անոնք կը կազմեն այս գիրքին պարունակութիւնը
որ ինը գլուխներէ կը բաղկանայ:

ԻՍԿԵՆՏԵՐ - ԱԲԳԱՐԻՈՒ



Հայաստանի Ազգային գրադարան



NL0422766

17838

Գին՝ Սիւրիա եւ Լիբանան 7 մետր
Արտասահման՝ 1 Տոլար